

ՕՐԱՅՈՅՑ 2022


ՀԱՍԱՐԱԿ ԹՈՒԱԿԱՆԻՆ ՔՐԻՍՏՈՍԻ
(Ըստ նոր տօմարի)

ԵՒ

ԲՈՒՆ ԹՈՒԱԿԱՆԻՆ ՀԱՅՈՑ
ՏՇԺԴ ԵՒ ՏՇԺԵ=4514-4515

ԵՒ

ՏՈՄԱՐԱԿԱՆ ԹՈՒԱԿԱՆԻՆ ՀԱՅՈՑ
ՌՆՀԱ ԵՆ ՌՆՀԲ=1471-1472



ՀՐԱՄԱՆԱԲ

Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳՆԻ ԵՐԿՐՈՐԴԻ

ՎԵՅԱՓԱՌ ԵՒ ՍՐԲԱԶՆԱԳՈՅՆ
ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

ՍՈՒՐԲ ԷԶՄԻԱԾՆԻ ՄԱՅՐ ՏԱՃԱՐ
(301-303)



Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ
ՎԵՅԱՓԱՌԻ ԵՒ ՍՐԲԱԶՆԱԳՈՅՆ
ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ



ՏԵՐՈՒՆԱԿԱՆ ԱՂՕԹՔ

Հայր մեր, որ յերկինս ես,
սուրբ եղիցի անուն քո.
եկեսցէ արքայութիւն քո.
եղիցին կամք քո
որպէս յերկինս՝ եւ յերկրի:
Չհաց մեր հանապազորդ
տուր մեզ այսօր.
եւ թող մեզ զպարտիս մեր,
որպէս եւ մեք
թողունք մերոց պարտապանաց:
եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն,
այլ փրկեա՛ զմեզ ի չարէն.
զի քո է արքայութիւն եւ զօրութիւն եւ
փառք յաւիտեանս. ամէն:

ՇԱՐԱԿԱՆ Ս. ԷԶՄԻԱՇՆԻ

Էջ Միածինն ի Հօրէ եւ լոյս փառաց
ընդ նմա.

Ձայնք հնչեցին սանդարամետք
անդնդոց:

Տեսեալ զլոյս մեծ Հայրապետին
Գրիգորի,

Պատմէր ցնծութեամբ հաւատացեալ
արքային:

Եկայք շինեսցուք սուրբ զխորանն
լուսոյ,

Քանզի ի սմա ծագեաց մեզ լոյս
ի Հայաստան աշխարհի:

ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՂԹԵՐԳ

Ամեն հայի սրտից բխած,

Լսիր այս ձայնն, ո՛վ Աստուած.

Երկար կեանք տուր Հայրապետին,

Երկար օրեր Հայոց Հօր.

Տէր, անսասան պահիր Դու միշտ

Քո իսկ հիմնած Մայր Աթոռ:

ՀԱՄԱՌՕՏԱԳՐՈՒԹԻՒՆՔ

Ալ.	Ալելուիք
Աղթ.	Աղոթք
Աղցմի.	Աղ ու հացից մի ասեր
Ապշ.	Ապաշխարութեան
Աւորն.	Աւետարան
Թագ. յաւիտ.	Թագաւոր յաւիտեան
Ժմտ.	Ժամամուտ
Հետ.	Հետեւակ
Հմք.	Համբարձի
Հնգ.	Հանգստեան
Հրց.	Հարց
Ճշ.	Ճաշու
Մեծ.	Մեծացուցէ
Մեսդ.	Մեսեդիք
Մաղթ.	Մաղթանք
Մնկ.	Մանկունք
Մրգ.	Մարգարէից
Մրտ.	Մարտիրոսաց
Յար.	Յարութեան
Յին.	Յինանց
Յիս.	Յիսնակաց
Շրկ.	Շարական
Ողր.	Ողորմեա
Սդմ.	Սաղմոս
Ստղ.	Ստեղի
Սրք.	Սրբաւացութիւն
Քրպ.	Քարոպ
Օրհ.	Օրհնութիւն

Ի ՀԱՍԱՐԱԿ ԹՈՒՎԿԱՆԻՆ ՔՐԻՍՏՈՍԻ 2022

Գիր տարւոյ (Տարեգիր)	Ձ
Եօթներեակ (Կիրակագիր)	Բ
Վերադիր	25
Իննեւտասներեակ (Ոսկեգիր)	9
Տանուտէր	ՅՈՒՆ

Բուն ձայնքն՝ ԱԶ, ԲԶ, ԳԶ, ԴԶ Աջակողմեան
դասուն են սկսեալ ի Բուն Բարեկենդանէ:

ԶՈՐՍ ԵՂԱՆԱԿՔ

Գարնանամուտ եւ հասարակած	Մարտի 21
Ամառնամուտ եւ արեւադարձ.....	Յունիսի 23
Աշնանամուտ եւ հասարակած..	Սեպտեմբերի 23
Զմեռնամուտ եւ արեւադարձ.....	Դեկտեմբերի 22

Ծանօթութիւն. - *Օրացոյցիս ձախ եւ աջ լուսանցքների վերելում նշանակուած երկու տառերը պէտք է կարդալ. Օ՝ օր ամսոյ, եւ Լ՝ օր Լուսնի:*

ԱՄՍԱՄՈՒՏՔ

Յունուար	Շաբաթ
Փետրուար.....	Երեքշաբթի
Մարտ	Երեքշաբթի
Ապրիլ	Ուրբաթ

Մայիս Կիրակի
 Յունիս Զորեքշաբթի
 Յուլիս Ուրբաթ
 Օգոստոս Երկուշաբթի
 Սեպտեմբեր Հինգշաբթի
 Հոկտեմբեր Շաբաթ
 Նոյեմբեր Երեքշաբթի
 Դեկտեմբեր Հինգշաբթի

ՇԱՐԺԲԼՈՒՄՆԻ

Ամիս	Ծնունդ Լուսնի ●	Առաջին բառորդ ●	Լրումն Լուսնի ☺	Վերջին բառորդ ●
Յունուար	3	10	17	25
Փետրուար	1	8	16	23
Մարտ	2	10	18	25
Ապրիլ	1, 30	9	16	23
Մայիս	30	8	16	23
Յունիս	29	7	14	21
Յուլիս	28	7	14	21
Օգոստոս	27	5	12	19
Սեպտեմբեր	25	3	10	17
Հոկտեմբեր	25	3	10	17
Նոյեմբեր	23	1, 30	8	16
Դեկտեմբեր	23	30	8	16

ՏՕՆՔ ԵՒ ՅԻՇԱՏԱԿՈՒԹԻՒՆՔ (ԵԿԵՂԵՑԱԿԱՆ)

Տօների անուանումը	Նոր տոմար	Հին տոմար
ՏՕՆ Ս. ՇՆՆԴԵԱՆ ԵՒ ԱՍՏՈՒԱԾԱՅԱՅՏՆՈՒԹԵԱՆ	Յուն. 6	Յուն. 19
Տօն Անուանակոչութեան	Յուն. 13	Յուն. 26
Տօն Շննդեան Ս. Յովհաննու Կարապետին	Յուն. 15	Յուն. 27
Բարեկենդան Առաջաւորաց Պահոց	Փետր. 6	Փետր. 13
Սրբոցն Սարգսի զօրավարին եւ որդւոյ նորա Մարտիրոսին եւ չորեքտասան զինաւորացն	Փետր. 12	Փետր. 19
Տեառնընդառաջ	Փետր. 14	Փետր. 27
Սրբոց Վարդանանց զօրավարացն մե- րոց՝ հազար երեսուն եւ վեց վկայիցն	Փետր. 24	Մարտ 3
Բուն Բարեկենդան	Փետր. 27	Մարտ 6
Տօն Է Սրբոյն Գրիգորի Լուսաւորչին մերոյ տոսկայի չարչարանացն եւ մտին ի Վիրապն:	Ապրիլ 2	Ապրիլ 9
Օր յիշատակի բռնադատուած եկեղեցականաց	Ապրիլ 6	Ապրիլ 19
Աւետումն Ս. Աստուածածնի	Ապրիլ 7	Ապրիլ 20
Ծաղկազարդ	Ապրիլ 10	Ապրիլ 17
Ս. ՅԱՐՈՒԹԻՒՆ ՏԵԱՌՆ ՄԵՐՈՅ ՅԻՍՈՒՍԻ ՔՐԻՍՏՈՍԻ (ՉԱՏԻԿ)	Ապրիլ 17	Ապրիլ 24
Յիշատակ սրբոց Նահատակաց մերոց, որք կատարեցան յընթացս Հայոց Ցե- ղասպանութեանն վասն հաւատոյ եւ վասն հայրենեաց	Ապրիլ 24	Մայիս 6
Տօն Երեւման Ս. Խաչի	Մայիս 15	Մայիս 22
ՀԱՄԱԲԱՐՁՈՒՄՆ Քրիստոսի Աստուծոյ մերոյ	Մայիս 26	Յունիս 2

Տօների անուանումը	Նոր տոմար	Հին տոմար
Հոգեգալուստ Պենտեկոստե	Յունիս 5	Յունիս 12
Բարեկենդան Եղիական պահոց	Յունիս 5	Յունիս 12
Սրբոց կուսանացն Հռիփսիմեանց	Յունիս 13	Յունիս 20
Սրբոց կուսանացն Գայիանեանց	Յունիս 14	Յունիս 21
Տօն Սրբոցն Յովհաննու Կարապետին եւ Աթանազիոնայ եպիսկոպոսին (Ս. Շողակաթ)	Յունիս 16	Յունիս 23
Սրբոյն Գրիգորի Լուսաւորչին մերոյ ելն ի Վիրապէն	Յունիս 18	Յունիս 25
Տօն Կաթողիկէ Ս. Էջմիածնի	Յունիս 19	Յունիս 26
Բարեկենդան Ս. Գրիգոր Լուսաւորչի պահոց	Յունիս 26	Յուլիս 3
Գիւտ նշխարաց Սրբոյն Գրիգորի Լուսաւորչին մերոյ	Յուլիս 2	Յուլիս 9
Սրբոց թարգմանչաց հարցն մերոց Սահակայ եւ Մեսրոպբայ	Յուլիս 7	Յուլիս 14
Բարեկենդան Վարդավառի պահոց	Յուլիս 17	Յուլիս 26
ՊԱՅՇԱՌԱԿԵՐՊՈՒԹԻՒՆ ՏԵԱՌՆ ՄԵՐՈՅ ՅԻՍՈՒՄԻ ԶՐԻՍՏՈՍԻ (ՎԱՐԴԱՎԱՌ)	Յուլիս 24	Յուլիս 31
Բարեկենդան Ս. Աստուածածնի պահոց	Օգոստ. 7	Օգոստ. 21
Տօն Շողակաթի Ս. Էջմիածնի	Օգոստ. 13	Օգոստ. 27
ՎԵՐԱՓՈԽՈՒՄՆ ՍՈՒՐԲ ԱՍՏՈՒԱԾԱԾՆԻ	Օգոստ. 14	Օգոստ. 28
Բարեկենդան Ս. Խաչի պահոց	Սեպտ. 4	Սեպտ. 18
Տօն Ծննդեան Սրբուհւոյ Կուսին Մարիամու յԱննայէ	Սեպտ. 8	Սեպտ. 21
ԽԱԶՎԵՐԱՅ	Սեպտ. 11	Սեպտ. 25

Տոների անուանումը	Նոր տոմար	Հին տոմար
Բարեկենդան Վարագայ Սրբոյ Խաչի	Սեպտ. 18	Հոկտ. 2
Սրբոցն Գեորգայ զորավարին, Աղոկտոսի եւ Ռոմանոսի երգեցողին	Սեպտ. 24	Հոկտ. 8
Տօն է Վարագայ Սրբոյ Խաչի	Սեպտ. 25	Հոկտ. 9
Սրբոց թարգմանչաց վարդապետացն մերոց	Հոկտ. 8	Հոկտ. 22
Գիւտ Ս. Խաչի	Հոկտ. 23	Նոյեմբ. 6
Սրբոց հրեշտակապետացն՝ Գաբրիէլի, Միքայէլի եւ ամենայն երկնային զօրացն	Նոյեմբ. 5	Նոյեմբ. 11
Բարեկենդան Յիսնակաց պահոց:	Նոյեմբ. 20	Դեկտ. 4
Ընծայումն Ս. Աստուածածնի երից ամաց ի Տաճարն	Նոյեմբ. 21	Դեկտ. 5
Տօն սրբոց առաքելոցն եւ առաջին յուսաւորչացն մերոց Թադէոսի եւ Բարդուղիմէոսի	Դեկտ. 3	Դեկտ. 17
Յղութիւն Ս. Աստուածածնի յԱննայէ	Դեկտ. 9	Դեկտ. 22
Բարեկենդան Ս. Յակովբայ	Դեկտ. 11	Դեկտ. 25
Սրբոցն Յակովբայ Մծբնայ հայրապետին, Մարուգէի ճգնաւորին եւ Մելիտոսի եպիսկոպոսին	Դեկտ. 17	Դեկտ. 31
Սրբոցն Դաւթի մարգարէին եւ Յակով- բայ Տեառնեղբայր առաքելոյն	Դեկտ. 24	Յուն. 5
Սրբոյն Ստեփաննոսի Նախավկային եւ առաջին մարտիրոսին	Դեկտ. 26	Յուն. 7
Սրբոց առաքելոցն Պետրոսի եւ Պօղոսի	Դեկտ. 27	Յուն. 9
Սրբոց որդւոցն Որոտման՝ Յակովբայ առաքելոյն եւ Յովհաննու աւետարանչին	Դեկտ. 29	Յուն. 10
Բարեկենդան Ս. Ծննդեան պահոց	Դեկտ. 29	Յուն. 11

Ծանօթութիւն.– Երկրորդ սինակում հին տոմարը վերածուած է նոր տոմարի ամսասիւշուի, այսինքն՝ հին տոմարի ամսասիւշուին անելացուած է 13 օր:

ՏՕՆԵՐ ԵՒ ՅԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐ (ՊԵՏԱԿԱՆ)

Դեկտեմբեր 31 Յունուար 1-2, 6	Ամանորեայ եւ Ս. Ծննդեան տօներ (ոչ աշխատանքային օրեր են դեկտեմբերի 31-ը, յունուարի 1-2-ը (Ամանոր) եւ յունուարի 6-ը (Սուրբ Ծնունդ եւ Աստուածայայտնութիւն)
Յունուար 28	Բանակի օր (ոչ աշխատանքային)
Փետրուար 24	Սուրբ Վարդանանց տօն՝ բարի գործի եւ ազգային տուրքի օր
Փետրուար 21	Մայրենի լեզուի օր
Փետրուար 28	Աղբրեջանական ԽՍՀ-ում գոհերի յիշատակի եւ բռնագաղթուած հայ բնակչութեան իրաւունքների պաշտպանութեան օր
Մարտ 8	Կանանց տօն (ոչ աշխատանքային)
Ապրիլ 7	Մայրութեան, գեղեցկութեան եւ սիրոյ տօն
Ապրիլ 24	Ցեղասպանութեան գոհերի յիշատակի օր (ոչ աշխատանքային)
Մայիս 1	Աշխատանքի օր (ոչ աշխատանքային)
Մայիս 8	Երկրապահի օր
Մայիս 9	Յաղթանակի եւ խաղաղութեան տօն (ոչ աշխատանքային)
Մայիս 15	Ընտանիքի օր
Մայիս 16	Ուսանողների եւ երիտասարդների օր
Մայիս 28	Հանրապետութեան տօն (ոչ աշխատանքային)

Յունիս	1	Երեխաների իրաւունքների պաշտպանութեան օր
Յունիս	14	Բռնադատուածների յիշատակի օր
Յունիս	15	Սուրբ Էջմիածնի տօն
Յուլիս	5	Սահմանադրութեան օր: Նոյն օրը նշուում է նաեւ որպէս պետական խորհրդանիշների օր (ոչ աշխատանքային)
Սեպտեմբեր	1	Գիտելիքի, գրի եւ դպրութեան օր
Սեպտեմբեր	21	Անկախութեան տօն (ոչ աշխատանքային)
Հոկտեմբեր	5	Ուսուցչի օր
Հոկտեմբերի	6	Սրբոց Թարգմանչաց տօն
Նոյեմբեր	10	Տեղական ինքնակառավարման օր
Դեկտեմբեր	7	Երկրաշարժի զոհերի յիշատակի օր
Դեկտեմբեր	9	Ցեղասպանութիւնների դատապարտման եւ կանխարգելման օր

Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Երկրորդ
Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր կարգադրությամբ
սահմանուած օրհնութեան, յիշատակի եւ ուխտի օրեր

1. Նոնօրհնէքի արարողութիւն՝ Ամանորի գիշերը
2. Երիտասարդների օրհնութեան օր՝ Ս. Սարգսի տօնին
3. Նորապսակների օրհնութեան օր՝ Տեառնընդառաջին
4. Երեխաների օրհնութեան օր՝ Ծաղկազարդին
5. Բռնադատուած եկեղեցականների յիշատակի օր՝ ապրիլ 6
(Խորրէն Ա կաթողիկոսի մահուան օրը)
6. Մայրութեան օրհնութեան օր՝ Աւետման տօնին
7. Շրջանաւարտների օրհնութեան օր՝ վերջին զանգի օրը
8. Միաբանական ուխտի Ս. Պատարագ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում՝ Ս. Գրիգոր Լուսաւորչի վիրապից ելնելու տօնին
9. Բժիշկների օրհնութեան օր՝ Սուրբ աւետարանիչների տօնին

ՀԱՅՈՑ ՏԱՌԵՐԻ ԹՈՒՎՅԻՆ ԱՐԺԷՔՆԵՐԸ

Ա	1	Ժ	10	Ճ	100 (19)	Ռ	1000 (28)
Բ	2	Ի	20 (11)	Մ	200 (20)	Ս	2000 (29)
Գ	3	Լ	30 (12)	Յ	300 (21)	Վ	3000 (30)
Դ	4	Խ	40 (13)	Ն	400 (22)	Տ	4000 (31)
Ե	5	Ծ	50 (14)	Շ	500 (23)	Բ	5000 (32)
Զ	6	Կ	60 (15)	Ո	600 (24)	Յ	6000 (33)
Է	7	Հ	70 (16)	Չ	700 (25)	Ի	7000 (34)
Ը	8	Ձ	80 (17)	Պ	800 (26)	Փ	8000 (35)
Թ	9	Ղ	90 (18)	Ջ	900 (27)	Ք	9000 (36)

Ծանօթութիւն. Փակագծերում տրուած թուերը վերաբերում են միայն Տարեգրին, այսինքն՝ Ի տարեգիրը պէտք է կարդալ 11, ոչ թէ՛ 20:

**ՊԱՇՏՈՆ ՀՈԳԵՀԱՆԳԱՏԵԱՆ Ի ՏԷՐ
ՆՆՁԵՑԵԱԼ ՅԱԼԷՏ ՕՐՀՆԵԱԼ ԲԱՐԵՐԱՐԱՑ
ԵՒ ՀԱՐԱՉԱՏԻՑ ԲԱՐԵՐԱՐԱՑ ՄԱՅՐ
ԱԹՈՌՈՅ**

Յուճուար

1. Բարերարք Էդուարդ եւ Ժանէտ Մարտիկեան (ԱՄՆ), ի հանգիստ հոգեւոյս ծնողացն իւրեանց՝ Էդուարդ եւ Հելէն Մարտիկեան, Տիգրան եւ Սերինէ Գըրք:
2. Ի հանգիստ բարերար Ջոն Սթիվընս (ԱՄՆ):

Ապրիլ

3. Բարերարք Գագիկ Գալստեան եւ Աիդա Խաչատրեան (Հայաստան), ի հանգիստ համօրէն ննջեցելոց Յովիկեան, Գալստեան եւ Խաչատրեան գերդաստանացն իւրեանց:
4. Բարերար Սանդրա Շահինեան Լայթներ (ԱՄՆ), ի հանգիստ հոգեւոյս ծնողացն իւրոյ՝ Վադարշակի եւ Շուշանկի Շահինեան:
Բարերար Ջիմ Լայթներ (ԱՄՆ), ի հանգիստ հոգեւոյս մեծ հօրն իւրոյ՝ Ջորջի Լայթներ:
5. Բարերարք Ջերալդ եւ Փաթրիսիա Թրքանճեան (ԱՄՆ), ի հանգիստ հոգեւոյս ծնողացն իւրեանց՝ Յակոբայ եւ Պայծառի Թրքանճեան:

6. Ի հանգիստ բարերար Ասո Դաւիդեանի (ԱՄՆ):

Մայիս

7. Բարերարք Հրաչ եւ Սիւզան Թուֆայեան (ԱՄՆ), ի հանգիստ հոգելոյս ծնողացն՝ Յարութիւնի եւ Սիրանոյշի Թուֆայեան:
8. Բարերարք Պետրոս եւ Աննա Ժարժատեան Օրունճակճիէլ (ԱՄՆ), ի հանգիստ հոգելոյս ծնողացն իւրեանց՝ Մարտիրոսի եւ Վարսէնի Ժարժատեան Օրունճակճիէլ, Հաննայի Հըտըրշահ:

Յունիս

9. Ի հանգիստ բարերար Բըրք Բըրքորեանի (ԱՄՆ):
10. Բարերարք Սարգիս եւ Հռութ Բեդեւեան (ԱՄՆ), ի հանգիստ հոգելոյս ծնողացն իւրեանց՝ Մկրտչի եւ Պայծառի Բեդեւեան, Գառնիկի եւ Ալիսի Շահբագեան:
11. Բարերար Էդուարդօ Էօրնեկեան (Արգենտինա), ի հանգիստ հոգելոյս ծնողացն իւրոյ՝ Փանոսի եւ Սուրբինա Բագրատունի Էօրնեկեան:

Յուլիս

12. Բարերարք Գառնիկ եւ Անահիտ Եակուբեան (Սիրիա), ի հանգիստ հոգելոյս ծնողացն իւրեանց՝ Աւետիսի եւ Պերճանուշի Եակուբեան, Գէորգայ եւ Արշակուհւոյ Չաթալպաշեան:

Օգոստոս

13. Բարերար Բոբի Յակոբեան (ԱՄՆ), ի հանգիստ հոգելոյս կողակցին՝ Սարգսի Յակոբեան, եւ ծնողացն՝ Գրիգորի եւ Արաքսեայ:
14. Բարերար Նազար Նազարեան (ԱՄՆ), ի հանգիստ հոգելոյս կողակցին՝ Արտեմիսի Նազարեան, եւ ծնողացն իւրեանց՝ Լեւոնի եւ Սաթենկի Նազարեան, Նիկողոսի եւ Մարիի Թովչեան:

Սեպտեմբեր

15. Ի հանգիստ բարերարաց Սարգսի եւ Սիրանի Գաբրիէլեան (ԱՄՆ):
16. Բարերարք Հայկ եւ Էլզա Տիտիզեան (Անգլիա), ի հանգիստ հոգելոյս ծնողացն իւրեանց՝ Յակոբի եւ Խնկաբերի Տիտիզեան, Վարդանի եւ Շաքէի Ազիրեան:
17. Բարերար Տիգրան Իզմիրլեան. (Շուէյցարիա), ի հանգիստ հոգելոյս ծնողացն իւրոյ՝ Սարգսի եւ Մարիի Իզմիրլեան:
18. Բարերար Բրիստինա Բիւրքեան (Անգլիա)՝ ի հանգիստ կողակցին իւրոյ՝ Ջոն Բիւրքեանի եւ եղբօրն սորա՝ Ջորջ Բիւրքեանի, հոգելոյս ծնողացն սոցա՝ Սարգսի եւ Աստղկի Բիւրքեան, Արամի եւ Ֆլորայի Աբաջեան:

Հոկտեմբեր

19. Բարերարք Վաչէ եւ Թամար Մանուկեան (Անգլիա), ի հանգիստ հոգեւոյս հարցն իւրեանց Եղիշէի Մանուկեան եւ Գառնիկի Կարայեան:

Նոյեմբեր

20. Բարերարք Սամուէլ եւ Էթերի Կարապետեան (Ռուսաստան), ի հանգիստ հոգեւոյս մօրն իւրոյ Ամալեայի Կարապետեան:

Դեկտեմբեր

21. Բարերարք Պերճ եւ Վերա Սեդրակեան (ԱՄՆ), ի հանգիստ հոգեւոյս հարցն իւրեանց՝ Հմայեակի Սեդրակեան, Նուբարի Նազարեան:



ՅՈՒՆՈՒԱՐ

31 ՕՐ



ԱՅԾԵՂՋԻԻՐՆ

- 1 † **Շբ. ԱԶ. Գ օր Ս. Ծննդեան պահոց:** 28
Սրբոցն Բարսղի Հայրապետին եւ
եղբօր նորին Գրիգորի Նիսացոյն,
Սեղբեստրոսի Հոովմայ Հայրապե-
տին եւ Աբբայ Եփրեմի Խուրին Ասոր-
ւոյ: Կաղանդ, Տարեմուտ: Օրհ. գձ. *Որ
համանման: Հրց. դձ. Սքանչելագործ,
իւր սարօքն: Մնկ. սյրդ. դկ. Լուսապայ-
ծառ: Ժմտ. Զհայրապետականն: Ճշ.
շրկ. գձ. Զառաջնորդս: Ճշ. ընթ. (Առակ.
11.2-11: Ես. 4.2-6: Կող. 1.21-29: Յովհ. 10.11-
16): Հմբ. աձ. Սուրբ եւ Տէր եւ Երկնա-
քաղաքացին:*

**Ձկնի Սրբոյ Պատարագի կատարի
Մաղթանք Հայրապետական:**

- 2 † **Կիր. ԱԿ. Զ կիր. Յիսնակի:** Օրհ. 29
ակ. *Երգեցէք: Հրց. դձ. Միածին Որդի:
Ժմտ. Միածին Որդի: Ճշ. շրկ. ակ. Թա-*

գաւորեաց Ասորուած: Ճշ. ընթ. (Ես. 51.15-52.3: Եբր. 13.18-25: Ղուկ. 22.24-30): Հմբ. ակ. Հրաշալի գյարութին:

- 3 Բշ. ԲՁ. Ե օր Ս. Ծննդեան պահոց:** 30
Օրհ. Ապշ. բձ. *Դարձոն գցասումն:* Հրց. Ապշ. դկ. *Աղցմի. Զ. Ասորուած հարցն մերոց:* Մնկ. բձ. *Մանկունք:* Ժմտ. *Որ ի Հօրէ:* Ճշ. շրկ. գձ. *Քրիստոս Ասորուած:* Հմբ. բձ. *Համբատնայով:*

● **Ծնունդ լուսնի:**

- 4 Գշ. ԲԿ. Զ օր Ս. Ծննդեան պահոց:** 1
Օրհ. Ապշ. բկ. *Յամենայն ժամ:* Հրց. Ապշ. աձ. *Ա. Որ հայիս:* Մնկ. բկ. *Արթունք:* Ժմտ. *Որ ի Հօրէ:* Ճշ. շրկ. գձ. *Քրիստոս Ասորուած:* Հմբ. բկ. *Յօգնութին:*

- 5 † Դշ. ԳՁ. Ճրագալոյց Ս. Ծննդեան եւ** 2
Աստուածայայտնութեան Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի: Զկնի *Ռահ գործեալին երգ՝ Չայնիս սո քեզ:* Օրհ. բձ. *Ուրախացիր Սրբուհի (յատեանն), իւր սարօքն:* Ողբ. բձ. *Անկանիմք (ի ծունկս անկեալ, յատեանն):* Քրգ. *Փառաւորեացոյ:* *Ս. Ասորուած՝ որ իսաչեցար:*

Մակ. դձ. Ծագումն հրաշալի: Ջկնի Սուրբ եւ Տէր աղօթքին՝ Սղմ. ՀԱ. Իջցէ որպէս զանձրեւ, Աւտրն., Խաւարն անգոյ: Քրգ. Խնդրեացուք, Կեցո, Աղթ. Աստուած մշտնջենասոր (տէս ի կարգին Արեւագալի):

Յերեկոյին՝ ծածկեալ ունելով զՍեղանն, ասացեն զերիս Ողորմեայսն եւ ընթեռնուցուն զԱւետարանսն եւ ապա Խոնարհեցո եւ Ապրեցո: Մեադ. Տէր ասաց ցիս: Քրգ. Աղաչեացուք: Ս. Աստուած՝ որ խաչեցար: Հմբ. բձ. Անկանիմք առաջի քո (ի ծունկս, յատեանն): Քրգ. Վասն խաղաղութեան: Աղթ. Հայր գթած: Եւ ապա ընթեռնուցուն շուրջառաւ զընթերցուածսն, որք կան ի Ճաշոցի: Ժմտ. Աստուածածին անհարսնացեալ: Ճշ. շրկ. գձ. Ջանճատելի լուսոյ: Ս. Աստուած՝ որ ծնար եւ յայրնեցար: Ծշ. ընթ. (Տիտ. 2.11-15: Մատթ. 2.1-12): Սրբ. Բազմութիւնք:

Ջկնի Սրբոյ Պատարագի՝ **Նախատօնակ:** Շրկ. դկ. Խորհուրդ մեծ, իւր սարօն: Քրգ. Ս. զԱստուածածինն, Կեցո,

Աղթ. Ընկալ Տէր:

Նաալկատիք:

Յերեկոյս ց13 ամսոյս նախատօնակ լինի:

6 † ԵՂ. ԳԿ. ՏՕՆ ՍՈՒՐԲ ԾՆՆԴԵԱՆ 3

ԵՒ ԱՍՏՈՒԱԾԱՅԱՅՏՆՈՒԹԵԱՆ ՏԵԱՌՆ ՄԵՐՈՅ ՅԻՍՈՒՍԻ ՔՐԻՍՏՈՍԻ: Ի գիշերին հսկումն է եւ դիցեն զՍրբութիւնն ի վերայ բազմոցի Սեղանոյն: *Զկնի Ճանապարհ մոլորելոցին երգ՝ Կուսածին մարդացեալ: Օրհ. դկ. Խորհուրդ մեծ, իւր սարօքն (յատեանն):* Ի Տէր յերկնիցին եւս եկեացեն յատեանն, յաւարտիլն Տէր յերկնիցին ընթեռնուցուն *Աւերարան (ի Սեղանն):* *Զփառք ի բարձունսն մինչեւ ի կէսն ասիցեն եւ ապա զմնացորդ Աւերարանն ընթերցեն: Ապա զմնացեալ Փառք ի բարձունսն երգեացեն: Քրգ. Մայր Սուրբ: Ս. Աստուած, որ ծնար եւ յայրնեցար: Շրկ. դկ. Խորհուրդ մեծ: Զկնի՝ Օրթի, ապա Աւերարանք եւ շարականք: Զկնի Ճառագայթեալի՝ Ծածկեալ խորհուրդն: Քրգ. Խնդրեացուք, Կեցո, Աղթ. Բում ամենագոր եւ հրաշալի Ծննդեանդ եւ Յայրնութեանդ Քրիս-*

յրոս Աստուած մեր: Ժմտ. Աստուածածին զքեզ խոստովանեալ: (Ժամամուտք երեք են, յաւուրն զմինն ասա): Ճշ. շրկ. զձ. Ս. զԱստուածածինն: Ճշ. ընթ. (Տիտ. 2.11-15: Մատթ. 1.18-25): Սրբ. Բազմութիւնք է յայսմ ուրն աւուրս: Զկնի Սրբոյ Պատարագի կատարի հանդէս Զորօհնեաց (տէն ի Տօնացուցի): **Նախատօնակ:** Շրկ. ակ. Արեգականն արդարութեան:

Յերեկոյին՝ Խոնարհեցո՛ւ եւ Ապրեցո՛ւ՝ Մեադ. Իջցէ՛ որպէս: Քրզ. Մայր Սուրբ: Հմբ. դկ. Այսօր Բանն ի Հօրէ (զվաղուան աւուր Օրհնութիւնն ասա): Զկնի Հայր զթածին՝ միաբան ելցեն յատեանն Խաչի եւ Աւերարանաւ, խնկօք եւ մոմեղինօք եւ զառաջիկայ աւուր Հարցն իւր սարօքն երգեսցեն: Քրզ. Ս. զԱստուածածինն, Կեցո, Աղթ. Ընկալ Տէր:

**Յայսմ ուրն աւուրս կատարի
նախատօնակ ընդ աւուրն հարցի:**

Միջոց ուտիքն 31 օր է:

- 7 † Ուր. ԴՁ. Բ օր Ս. Ծննդեան: Զկնի 4
Ժողովեալքսին երգ՝ Զէակիցոյ: Օրհ.
դկ. Այսօր Բանն ի Հօրէ, իւր սարօքն:

(Յայսմ ուրն աւուրս զԱրարչականն ըստ պատշաճի աւուրն ասա): Քրգ. *Խնդրեսցուք, Կեցո, Աղթ. Քում ամենագոր: Ժմտ. Աղաչեմք զքեզ: Ծշ. շրկ. գկ. Ամենագուլելի: Ծշ. ընթ. (Գործ. 6.8-8.2: Յովհ. 12.24-26): Սրբ. Վասն յիշատակի:*

**Ջկնի Սրբոյ Պատարագի կատարի
հոգեհանգիստ վասն համօրէն ննջեցելոց:**

ՅԻՇԱՏԱԿ ՄԵՌԵԼՈՑ

Յերեկոյին՝ Քրգ. *Մայր Սուրբ: Հմբ. գկ. Էակից Հօր: Նախատօնակ: Հարցի շրկ. դկ. Սքանչելագործ, իւր սարօքն: Քրգ. Ս. զԱստուածածինն, Կեցո, Աղթ. Ընկալ Տէր:*

8 Ծբ. ԴԿ. Գ օր Ս. ԾՆՆՊԵԱՆ: Օրհ. գկ. 5

Էակից Հօր, իւր սարօքն: Ժմտ. Աստուածածին անհարսնացեալ: Ծշ. շրկ. գձ. Անսկզբնական: Հմբ. գձ. Այսօր Գարրիէլ: Նախատօնակ: Հարցի շրկ. դկ. Որ ի ծոցոյ Հօր: Քրգ. Ս. զԱստուածածինն, Կեցո, Աղթ. Ընկալ Տէր:

9 † Կիր. ԱԶ. Դ օր Ս. ԾՆՆՊԵԱՆ: Օրհ. 6

գձ. Այսօր Գարրիէլ, իւր սարօքն: Ժմտ. Աստուածածին զքեզ: Ծշ. շրկ. բձ. Զքեզ Կոյս եւ Մայր: Ծշ. ընթ. (Գաղ. 4.1-7: Ղուկ.

1.26-38): Հմբ. գձ. Այսօր որ յաթոռ: **Նախատօնակ:** Հարցի շրկ. դկ. Որ յանճանելի: Քրգ. Ս. զԱստուածածինն, Կեցո, Աղթ. Ընկալ Տէր:

- 10 **ԲԶ. ԱԿ. Ե օր Ս. ԾՆՆՂԵԱՆ:** Օրհ. գձ. 7
 Այսօր որ յաթոռ, իւր սարօքն: Ժմտ. Աղաչեմք զքեզ: Ճշ. շրկ. բձ. Անթառամ ծաղիկ: Հմբ. գձ. Անսկզբնական տեսիլ: **Նախատօնակ:** Հարցի շրկ. դկ. Որ խոնարհեցար: Քրգ. Ս. զԱստուածածինն, Կեցո, Աղթ. Ընկալ Տէր:

● Առաջին քառորդ լուսնի:

- 11 **ԳԶ. ԲԶ. Զ օր Ս. ԾՆՆՂԵԱՆ:** Օրհ. գձ. 8
 Անսկզբնական տեսիլ, իւր սարօքն: Ժմտ. Աստուածածին անհարսնացեալ: Ճշ. շրկ. բձ. Զքեզ Հայր յառաջ: Հմբ. բձ. Անեղանելի բնութիւն: **Նախատօնակ:** Հարցի շրկ. բձ. Փառաւորեալ Աստուած: Քրգ. Ս. զԱստուածածինն, Կեցո, Աղթ. Ընկալ Տէր:
- 12 **ԴԶ. ԲԿ. Է օր Ս. ԾՆՆՂԵԱՆ:** Օրհ. բձ. 9
 Անեղանելի բնութիւն, իւր սարօքն: Ժմտ. Աստուածածին զքեզ: Ճշ. շրկ. բկ. Սիւն լուսոյ: Հմբ. դձ. Լոյս ի լուսոյ

(յատեանն): **Նախատօնակ:** Հարցի շրկ. աճ. Տնօրինեցաւ: Քրգ. Ս. զԱստուածածինն, Կեցո, Աղթ. Ընկալ Տէր:

13 † Եշ. ԳՁ. Ը օր Ս. Ծննդեան: Տօն 10

Անուանակոչութեան Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի: Զկնի Ռահ գործեալին երգ՝ Զէակիցդ: Օրհ. դձ. *Լոյս ի լուսոյ, իւր սարօքն* (յատեանն): Զկնի Տէր յերկնիցին՝ առանց սաղմոսի ասի Օրթի: Աւրն. մինչ յայն տեղին, յորում ասէ. «Փառք ի բարձունս», ասացեն զշարունակութիւնն, ապա կարդացեն զմնացորդ *Աւերարանին* եւ ասացեն. «Եւ յամենայն ժամ»: Ժմտ. Աղաչեմք զքեզ: Ճշ. շրկ. աճ. *Անսկիզբն Աստուած:* Ճշ. ընթ. (Կող. 2.8-15: Ղուկ. 2.21): Հմբ. դձ. *Լոյս ի լուսոյ* (գերիսն ի միասին ասա): Քրգ. Ս. զԱստուածածինն, Կեցո, Աղթ. Ընկալ Տէր:

14 Ուր. ԳԿ. Պահք: Օրհ. Ապշ. գկ. Քրիստոս 11

Աստուած: Հրց. Հնգ. ալ. Գոհաբանեմք: Մնկ. Խաչի գկ. Ով պահապան: Ժմտ. Որ ըստ ամենայն: Ճշ. շրկ. դկ. Որ անսկիզբն: Հմբ. գկ. Տուր մեզ և Հովանի: **Նախատօնակ:** Շրկ. ալ. Ա-

րեգականն արդարութեան, իր սարօքն: Քրգ. Ս. Ճգնատրօքն: Աղթ. Որ ընտրեցեր:

15 Շր. ԴԶ. Տօն Ծննդեան Ս. Յովհան- 12

նու Կարապետին: Օրհ. ալ. Արեգականն արդարութեան, իր սարօքն (յատեանն): Քրգ. Աստուած մեծ: Մնկ. դկ. Մարգարէից գերագոյն: Ժմտ. Զյառաջընթացութիւն: Ճշ. շրկ. դկ. Այսօր ցնծայ եկեղեցի: Ճշ. ընթ. (Առակ. 8.4-11: Մաղաք. 5.4-6: Ես. 40.3-5: Գործ. 13.25-33: Դուկ. 1.57-80): Հմբ. աճ. Սուրբ եւ Տէր եւ Երկնաքաղաքացին:

16 † Կիր. ԴԿ. Ա կիր. գկնի Ս. Ծննդեան: 13

Օրհ. դկ. Յաղթական: Հրց. դձ. Ծագումն Միածնի: Ժմտ. Միածին Որդի: Ճշ. շրկ. դկ. Որ անբաւելի: Հմբ. դկ. Հրեշտակացն դասքն, Հրեշտակ քո Տէր, Փառք յարութեան, Յարուցեալ է Տէրն եւ Փառք Քրիստոսի:

17 Բշ. ԱԶ. Սրբոցն Պետրոսի հայրապե- 14

տին, Վլասայ եպիսկոպոսին եւ Աբիսողոմայ սարկաւագին: Օրհ. Մրտ. աճ. Ժողովեալքս: Հրց. Մրտ. դձ. Որք

հաղորդեցան: Մնկ. եւ Հմբ. գձ. Մանկունք նոր: Ժմտ. Զհայրապետականն: Ճշ. շրկ. դձ. Այսօր երկնայնոցն:

☺ **Լրումն լուսնի:**

- 18 Գշ. ԱԿ. Սրբոցն Անտօնի, Տրիփոնի, 15**
Պարսամայ եւ Ոնոփրիոսի ճգնաւորացն: Օրհ. աձ. *Որ գերազանցեալ, իւր սարօքն (յոգնակի ասել): Մնկ. եւ Հմբ. բձ. Պարծանք եկեղեցոյ: Ժմտ. Ճգնաւորք Քրիստոսի: Ճշ. շրկ. աձ. (Ողորմեա) Որ անմարմնական:*
- 19 Դշ. ԲՁ. Պահք: Օրհ. Ապշ. բձ. Դարձոն 16**
զգաստումն: Հրց. Ապշ. բձ. Աղցմի Բ. Որ սարեցուցեր: Մնկ. բձ. Մանկունք: Ժմտ. Որ ըստ ամենայն: Ճշ. շրկ. դկ. Փառաքանութիւն: Հմբ. բձ. Համբառնալով:
- 20 Եշ. ԲԿ. Սրբոցն Թէոդոսի թագաւորին եւ մանկանցն Եփեսոսի: Օրհ. 17**
ակ. Որ գերկնաւոր, իւր սարօքն: Մեծ. աձ. Երանելի սարուածաւէր: Մնկ. եւ Հմբ. բկ. Ով երանելիդ ամենեցուն: Ժմտ. Որպէս յեր սարուածաւէր թագաւորին: Ճշ. շրկ. բձ. (Ողորմեա) Աստուած փրկիչ մեր:

- 21 Ուր. ԳԶ. Պահք:** Օրհ. Ապշ. գձ. *Զերծո* 18
զիս: Հրց. Հնգ. բձ. *Որ թագաւորդ ես:*
Մնկ. Խաչի գձ. *Փայր կենաց:* Ժմտ.
Որ ըստ ամենայն: Ճշ. շրկ. դկ. *Որ ան-*
սկիզբն: Հմբ. գձ. *Զօրհներգութիւնս և*
Պահապան:
- 22 Շր. ԳԿ. Սրբոց հայրապետացն Աթա-** 19
նասի եւ Կիրդի: Օրհ. ակ. *Որք զար-*
դարեցին: Հրց. Մրտ. գձ. *Բ. Որ զան-*
չաի: Մնկ. գձ. *Մանկունք նոր:* Ժմտ.
Զհայրապետականն: Ճշ. շրկ. դձ. *Այսօր*
երկնայնոցն: Ճշ. ընթ. (Առակ. 11.2-11: Ես.
 61.3-7: Եբր. 13.7-9: Յովհ. 16.33-17.8):
Յերեկոյին՝ Լոյս գուարթ: Ս. Աս-
տուած՝ որ յարեար: Հմբ. ւձ. *Սուրբ ես*
Տէր եւ Երկնաքաղաքացին:
- 23 † Կիր. ԳԶ. Բ կիր. գկնի Ս. Ծննդեան:** 20
 Օրհ. դձ. *Օրհնեցութ:* Հրց. գձ. *Արա-*
րիչդ արարածոց: Ժմտ. *Միածին Որ-*
դի: Ճշ. շրկ. դձ. *Թագաւոր Քրիստոս:*
 Ճշ. ընթ. (Ես. 58.13-59.7: Ա Տիմ. 4.12-5.10:
 Յովհ. 3.13-21): Հմբ. դձ. *Զյարութիւն աս-*
տուածորդոյն, Փառաւորեալ անճա-
ռելի եւ Զանճառելի յարութիւնն:

24 ԲԶ. ԴԿ. Սրբոցն Կիրակոսի եւ մօրն 21
 Յուդիտայի եւ սրբոց վկայիցն Գոր-
 դիոսի, Պօղիքոսոսի եւ Գրիգորի-
 սի: Օրհ. Մրտ. դկ. Ի յիշատակս: Հրց.
 Մրտ. ակ. Բ. Որ բարձրեալդ ես: Մնկ.
 բկ. Յարմարոց բարեաց: Ժմտ. Ի տա-
 ճարի: Ճշ. շրկ. դկ. Այսօր եկեղեցի:
 Հմբ. բկ. Վարդագոյն:

25 ԳԶ. ԱԶ. Սրբոցն Վահանայ Գողթ- 22
 նացոյն, Եւգինեայ կուսին եւ հօրն
 նորա Փիլիպպոսի եւ մօրն Կղօղիայ
 եւ երկուց եղբարցն Սերգեայ եւ
 Ապիտոնի եւ երկուց ներքինեացն:
 Օրհ. Մրտ. աճ. Ժողովեալքս: Հրց.
 Մրտ. բճ. Անդիսակալ: Մնկ. և Հմբ. բճ.
 Զարմանալի է (յԱտեանն): Ժմտ. Ի տա-
 ճարի: Ճշ. շրկ. աճ. Պարծեսցին:

● Վերջին քառորդ լուսնի:

26 ԴԶ. ԱԿ. Պահք: Օրհ. Ապշ. ակ. Ծով 23
 կենցաղոյս: Հրց. Ապշ. բճ. Աղցմի Գ. Որ
 տաւոր: Մնկ. ակ. Լոյս փառաց: Ժմտ.
 Որ ըստ ամենայն: Ճշ. շրկ. դկ. Փառա-
 բանութիւն: Հմբ. ակ. Օգնական:

- 27 **ԵՂ. ԲՁ. Սրբոցն վկայիցն Եղիսնեսուի,** 24
Մակարիոսի, Վաղերիոսի, Կանդի-
տոսի եւ Ակիղասայ: Օրհ. Մրտ. բձ.
Օրհնեն գրեգ: Հրց. Մրտ. բձ. Բ. *Ընդ*
սուրբս քո: Մնկ. բձ. *Փառաւորեալդ:*
 Ժմտ. Ի *յրաճարի:* Ճշ. շրկ. բձ. *Ուրա-*
խանան: Հմբ. բձ. *Ջրեգ Տէր օրհնեն:*
- 28 **Ուր. ԲԿ. Պափք:** Օրհ. Ապշ. բկ. *Յամե-* 25
նայն ժամ: Հրց. Հնգ. դկ. *Յաւիտենից*
Աստուած: Մնկ. *Խաչի* բկ. *Խաչն կենա-*
րար: Ժմտ. *Որ ըստ ամենայն:* Ճշ. շրկ.
 դկ. *Որ անսկիզբն:* Հմբ. բկ. *Յօգնութիւն:*
- 29 **Շբ. ԳՁ. Սրբոյն Գրիգորի Աստուա-** 26
ծաբանին: Օրհ. ալ. *Որք զարդարե-*
ցին: Հրց. դձ. *Սքանչելագործ:* Մնկ. բձ.
Որ լուսով: Ժմտ. *Ջհայրապետականն:*
 Ճշ. շրկ. դձ. *Այսօր երկնայնոցն:* Ճշ. ընթ.
 (Առակ. 8.33-36: Ովսէ 10.12: Ամովս 5.10-14:
 Գործ. 20.25-32: Յովհ. 10.11-16):
- Յերեկոյին՝ Լոյս զուարթ: Ս. Աս-*
տուած՝ որ յարեար: Հմբ. աձ. *Սուրբ եւ*
Տէր եւ Երկնաւարդաբացին:
- 30 **† Կիր. ԳԿ. Գ կիր. գկնի Ս. Ծննդեան:** 27
 Օրհ. գկ. *Երգեցէք:* Հրց. գկ. *Այսօր զե-*

նաւ: Ժմտ. Միածին Որդի: Ճշ. շրկ.
գկ. Լուսով աստուածութեան: Ճշ. ընթ.
(Ես. 62.1-11: Բ Տիմ. 2.15-19: Յովհ. 6.39-
47): Հմբ. գկ. Տեսիլ փայլականաճն եւ
Յանճատ փառաց:

31 Բշ. ԴՁ. Սրբոց Մակաբայեցոցն՝ Ե- 28
ղիագարու քահանային, Շամունեայ
եւ Եօթն որդւոց նորին: Օրհ. դձ. Այսօր
յիշատակ: Հրց. Մրտ. բկ. Օրհնենք
զքեզ: Մնկ. դձ. Զքեզ կարդային: Ժմտ.
Ի տաճարի: Ճշ. շրկ. դձ. Զգնութիւնք:
Հմբ. դձ. Յիշատակ է այսօր:

**Վերջ քառասուն աւուրց
առաջնոյ մասին ձմերան:**



ՓԵՏՐՈՒԱՐ

28 ՕՐ



ՋՐՀՈՄՆ

- 1 ԳՂ. ԴԿ. Սրբոց երկոտասան մարգա- 29
րէիցն՝ Ովսեայ, Ամովսայ, Միքիայ,
Յովելայ, Աբդիու, Նաուումայ, Ամ-
բակումայ, Յովնանու, Սոփոնեայ,
Անգեայ, Զաքարեայ եւ Մաղաքեայ:
Օրհ. ակ. Որ զԱստուածային: Հրց. դձ.
Որ ընդ հողեղէն: Մեծ. դձ. Որ ի բարձ-
րութիւնս: Մնկ. եւ Հմբ. դկ. Այսօր ցնծայ
զուարճացեալ: Ժմտ. Տէր որ հիմնեցու-
ցեր: ՃՂ. շրկ. աճ. Ճառագայթ:

● Ծնունդ լուսնի:

Սկիզբն յիսուն ատուրց
երկրորդ մասին ձմեռան:

- 2 ԴՂ. ԱՁ. Պափք: Օրհ. ԱպՂ. աճ. Հայր 1
բազումողորմ: Հրց. բձ. Դ. Ուղիղ են:

Մնկ. աճ. Զատասօրու: Ժմտ. Որ ըսար
ամենայն: Ճշ. շրկ. դկ. Փառաբանու-
թիւն: Հմբ. աճ. Ինձ օգնութիւն և Համ-
բարձի:

- 3 Եշ. ԱԿ. Սրբոցն Սոփիայ եւ երից 2
դասերացն՝ Պիստոսի, Էլպիսի եւ
Ագապի: Օրհ. ալ. Յամենայն ժամ:
Հրց. բկ. Որք ի մարտի: Մնկ. ալ.
Ճգնատրք: Ժմտ. Ի տաճարի: Ճշ. շրկ.
ալ. Ի տաճարի: Հմբ. ալ. Պարծանք
հաւարոյ:

- 4 Ուր. ԲՁ. Պափք: Օրհ. Ապշ. բճ. Դարձո 3
զգասումն: Հրց. Հնգ. գճ. Օրհնէմք:
Մնկ. Խաչի բճ. Ապաւինեցաք: Ժմտ.
Որ ըսար ամենայն: Ճշ. շրկ. դկ. Որ ան-
սկիզբն: Հմբ. բճ. Համբատնալով:

- 5 Շբ. ԲԿ. Սրբոց որդւոց եւ թոռանց 4
Սրբոյն Գրիգորի Լուսաւորչին մերոյ՝
Արիստակիսի, Վրթանիսի, Յուս-
կանն, Գրիգորիսի եւ Դանիէլի: Օրհ.
դկ. Արմար ճշմարիտ (տէն բճ. Ով եր-
ջանիկ) (յարեանն): Հրց. ալ. Որ զլոյս
սարուածային, իւր սարօքն: Մնկ. դկ.
Ասարուածային հաւարոյ: Ժմտ. Զհայ-

րապետականն: Ճշ. շրկ. գկ. Հովի
քաջ: Ճշ. ընթ. (Երեմ. 17.7-8: Ես. 61.3-7: Բ
Տիմ. 1.6-14: Դուկ. 11.29-32):

Յերեկոյին՝ Լոյս զուարթ: Ս. Աս-
տուած՝ որ յարեար: Հմբ. աճ. Սուրբ
ես Տէր եւ Երկնաքաղաքացին: Քրգ.
Խնդրեսցուք, Կեցո, Աղթ. Թագ. խա-
ղաղութեան:

6 † Կիր. ԳՁ. Դ կիր. գկնի Ս. Ծննդեան: 5

Օրհ. գճ. Օգնական: Հրց. դճ. Զ. Փառա-
ւորելով: Ժմտ. Միածին Որդի: Ճշ. շրկ.
գճ. Պայծառացիր: Ճշ. ընթ. (Ես. 61.10-
62.9: Բ Տիմ. 2.15-26: Յովհ. 6.15-21): Հմբ.
գճ. Հրաշալի յարութիւնն:

Բարեկենդան Առաջաւորաց պահոց:

7 Բշ. ԳԿ. Ա օր Առաջաւորաց պահոց: 6

Օրհ. Ապշ. գկ. Քրիստոս Աստուած:
Հրց. Ապշ. բկ. Աղցմի. Դ. Տէր Աստուած
հարցն մերոց: Մնկ. գկ. Օրհնեցէք
զՏէր: Հմբ. գկ. Տուր մեզ եւ Հովանի:

Ի չորիս ատուրսն պահոցս այսոցիկ
Հարց զաղցմիսն ասա կարգաւ եւ
զայլսն ամենայն ըստ կարգի պահոց:

Ի ճաշուն գերիս Ողորմեայսն միայն

ասա, ապա *զՀոգւոց* եւ ոչ այլ ինչ, զի ընթերցմունք ոչ գոն: Իսկ յերեկոյսն ըստ կարգի *Պահոց* եւ *Խաղաղական*, որպէս ի հասարակ ատուրս պահոց:

8 ԳՂ. ԴՁ. Բ օր Առաջաւորաց պահոց: 7

Օրհ. Ապշ. դձ. *Համբառնամ: Հրց. Ապշ. Աղցմի. քկ. Ե. Մանկանցն զձայնն: Մնկ. դձ. Մանկունք: Հմբ. դձ. Զքեզ կարդամք:*

● **Առաջին քառորդ լուսնի:**

Ձերմութիւն իջանէ յօդս:

9 ԴՂ. ԴԿ. Գ օր Առաջաւորաց պահոց: 8

Օրհ. Ապշ. դկ. *Քրիստոս Աստուած: Հրց. Ապշ. գձ. Աղցմի. Գ. Օրհնեալ եւ Տէր: Մնկ. դկ. Է անուն: Հմբ. դկ. Մըցեն:*

10 ԵՂ. ԱՁ. Դ օր Առաջաւորաց պահոց: 9

Օրհ. Ապշ. աձ. *Հայր բազումողորմ: Հրց. Ապշ. գկ. Աղցմի. Ա. Սուրբ Աստուած: Մնկ. աձ. Զառաւօրու: Հմբ. աձ. Ինձ օգնութիւն եւ Համբարձի:*

11 Ուր. ԱԿ. Ե օր Առաջաւորաց պահոց: 10

Յիշատակ Յովնանու մարգարէին:
Օրհ. Ապշ. ալ. *Ծով կենցաղոյս: Հրց.*

դկ. ստղ. *Որ զանճառելի, իւր սարօքն:*
 Մեծ. դկ. *Մարգարէն ի փորոյ կիւրին:*
 Մսկ. դձ. *Որ առաքեցեր զՅովնան:*
Չհանդուրժեալ: Աղթ. Օգնեա մեզ:
Ջկնի Ողորմեայիցն՝ Գիրք Յովնանու
մարգարէին եւ ապա Հոգոց: Հմբ. բկ.
Ապաշխարութեամբ ապրեցաւ:

- 12 **ՇԲ. ԲԶ. Սրբոցն Սարգսի զօրավա-** 11
րին եւ որդւոյ նորա Մարտիրոսին եւ
չորեքտասան զինաւորացն: Օրհ. ակ.
Ամենասուրբ Երրորդութեան: Հրց. գկ.
Ջինսուրութիւնք: Մսկ. եւ Ճշ. շրկ. աձ.
Ջինսաւորն Քրիստոսի: Ժմտ. Զօրական
եւ վկայ: Ճշ. ընթ. (Առակ. 3.13-17: Ես. 41.1-
3: Եփես. 6.10-17: Ղուկ. 21.10-19):

Յերեկոյին՝ Լոյս զուարթ: Ս. Աս-
տուած՝ որ յարեար: Հմբ. աձ. Սուրբ եւ
Տէր եւ Երկնաքաղաքացին:

- 13 † **Կիր. ԲԿ. Ե կիր. զկնի Ս. Ծննդեան:** 12
 Օրհ. բկ. *Փարաւօն: Հրց. դկ. Անսկիզբն*
բանդ: Ժմտ. Միածին Որդի: Ճշ. շրկ. բկ.
Օրհնութիւն ի բարձունս: Ճշ. ընթ. (Ես.
63.7-18: Բ Տիմ. 3.1-12: Յովհ. 6.22-38):

Յերեկոյին՝ Խոնարհեցո եւ Ապրեցո:

Լոյս զուարթ (ի ծայն): Մեադ. Գալստեան՝ Օրհնեալ եկեալ: Ս. Աստուած որ եկիր եւ գալոց եւ: Հմբ. ած. Մարմնացեալդ ի Կուսէն: Աղթ. Հայր գթած: Զկնի՝ Եւ եւս խաղաղութեան: Օրհնութիւն եւ փառք: **Նախատօնակ:** Շրկ. դձ. Այսօր անսկզբնական, իւր սարօքն: Գիրք, Աւերարան, **Անդաստան:** Տաղ՝ Քրիստոս փառաց: Քրգ. Խնդրեցուք, Կեցո, Աղթ. Թագ. խաղաղութեան:

Խոստելի է շրջելն զիրով:

- 14 † Բ2. Գ2. ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱԶ: Տօն 13
քառասնօրեայ գալստեանն Քրիստոսի ի Տաճարն: Ի գիշերին հսկումն է եւ դիցեն զՍրբութիւնն ի վերայ բազմոցի Սեղանոյն: Զկնի Ռահ գործեալին երգ՝ Հայր օրինացն Մովսիսի: Օրհ. դձ. Այսօր անսկզբնական, իւր սարօքն: Ալէ. Օրհնեալ եկեալ: Եւ ապա կարդացեն զչորեսին Աւերարանսն ի չորիս անկիւնս եկեղեցոյն (տես ի Տօնացոցի): Հրց. դձ. Օրհնեմք: Զկնի Փառք ի բարձունսին Առաօտոյ երգ՝ Արեգակն արդարութեան: Քրգ. Մայր

Սուրբ: Սուրբ Աստուած՝ որ եկիր եւ
գալոց ես: Եւ ընթեռնուցուն զերեկոյին
Գիրք եւ զԱւերարանն: Արարչական,
Քրգ. Խնդրեացուք, Կեցո, Աղթ. Քում
ամենագոր գալստեանդ: Ժմտ. Ծերու-
նին այսօր եւ Անսկզբնական: Ճշ. շրկ.
դկ. Անսկիզբն Բանն: Ճշ. ընթ. (Ես. 24.21-
25.8: Գործ. 7.47-50: Գաղ. 4.1-7: Ղուկ. 2.41-
52): Սրբ. Բազմութիւնք:

Յերեկոյին՝ Մեադ. Մեծացուցէ:
Քրգ. Մայր սուրբ: Ս. Աստուած՝ որ եկիր
եւ գալոց ես: Հմբ. դկ. Այսօր ի Տաճարն
եւ Ի սկզբանէ Բանն: Քրգ. Ս. զԱստուա-
ծածինն, Կեցո, Աղթ. Ընկալ Տէր:

- 15 **ԳԶ. ԳԿ. Սրբոց Ատովմեանց զօրա-** 14
վարացն եւ Սուրբասեանց վկայիցն:
Օրհ. գկ. Այսօր հրեշտակաց: Հրց. գկ.
Ջինսորութիւնք: Մնկ. ալ. Աղաչենք
զքեզ: Ժմտ. Զօրական: Ճշ. շրկ. գկ.
Ճգնաւորք: Հմբ. բձ. Ստուգութեամբ
(յատեանն):

- 16 **ԴԶ. ԴԶ. Պառք:** Օրհ. Ապշ. դձ. Համ- 15
բառնամ: Հրց. Հնգ. գձ. Օրհնենք զքեզ:
Մնկ. դձ. Մանկունք: Ժմտ. Որ ըստ

ամենայն: Ճշ. շրկ. դկ. Փառաքանութիւն: Հմբ. դձ. *Ջքեզ կարդամբ:*

☺ Լրումն լուսնի:

Ձերմութիւն իջանէ ի ջուրս:

- 17 Եշ. ԴԿ. Սրբոց Ոսկեանց քահանայիցն: Օրհ. Մրտ. դկ. Ի յիշատակս: Հրց. Մրտ. գձ. Ա. Որք զպանջանս: Մնկ. եւ Հմբ. գձ. Որք արժանատրեցայք: Ժմտ. Զհայրապետականն: Ճշ. շրկ. դկ. Այսօր եկեղեցի:
- 18 Ուր. ԱՁ. Պահք: Օրհ. Ապշ. աձ. Հայր 17 բագումողորմ: Հրց. Հնգ. գկ. Բանդ Աւրուած: Մնկ. Խաչի աձ. Հրաշակերտ: Ժմտ. Որ ըստ ամենայն: Ճշ. շրկ. դկ. Որ անսկիզբն: Հմբ. աձ. Ինձ օգնութիւն եւ Համբարձի:
- 19 Շբ. ԱԿ. Սրբոյն Իսահակայ Պարթե- 18 ւի հայրապետին մերոյ: Օրհ. դկ. Արմատ ճշմարիտ (տես բձ. Ով երջանիկ): Հրց. (զԹոռանցն ասա) ալ. Որ զլոյս Աւրուածային: Մնկ. դկ. Որ յարմարոց: Ժմտ. Զհայրապետականն: Ճշ. շրկ. գկ. Հովիւ քաջ: Ճշ. ընթ. (Իմաստ. 7.12-18:

Ես. 61.3-7: Եբր. 13.17-21: Յովհ. 10.11-16):

Յերեկոյին՝ *Լոյս զուարթ: Ս. Աստուած՝ որ յարեար: Հմբ. ամ. Սուրբ եւ Տէր եւ Երկնաքաղաքացին:*

20 † Կիր. ԲԶ. Զ կիր. զկնի Ս. Ծննդեան: 19

Օրհ. բձ. *Օրհնեսցուք: Հրց. դկ. Զ. Որ յահեղակերպ: Մեծ. դկ. Աստուածածին Մայր լուսոյ: Ժմտ. Միածին Որդի: Ճշ. շրկ. բձ. Թագաւորին յաւիտենից: Ճշ. ընթ. (Ես. 63.18-64.12: Տիտ. 1.1-11: Յովհ. 7.37-52): Հմբ. բձ. Սքանչելի կանայքն եւ Կանխելով:*

21 ԲԶ. ԲԿ. Սրբոցն Մարկոսի եպիսկո- 20

պոսին, Պիոնի քահանային, Կիրղի եւ Բենիամինի սարկաւագացն, եւ սրբոց վկայիցն Արդլմսեհի, Որմզդանայ եւ Սայենի: Օրհ. Մրտ. բկ. *Շնորհեա մեզ: Հրց. Մրտ. դձ. Ա. Յուսացեալքն: Մնկ. բկ. Ի փառս: Ժմտ. Ի տաճարի: Ճշ. շրկն. բկ. Յիշեա զմեզ: Հմբ. բկ. Որ պսակիչդ եւ: Նախատոնակ: Շրկ. դձ. Որ յառաջագոյն, իւր սարօքն: Քրգ. Ս. Ճգնատրօքն: Աղթ. Որ ընտրեցեր:*

22 ԳՂ. ԳՁ. Սրբոց Ղեռնդեանց քահա- 21

նայիցն: Օրհ. դձ. *Որ յառաջագոյն:*
 Հրց. դկ. *Որ անդադար:* Մեծ. դկ. *Նա-*
հապարացն: Մնկ. դկ. *Անճառելի* (յա-
 տեանն): Զկնի *Էականին* երգ՝ *Գոչեմք*
առ ձեզ սուրբ նահապարակք (տես ի Ձայն-
 քաղ շարական տպ. 1888, 1999, յերես 429):
 Ժմտ. *Յաշխարհական ի ճակարա-*
մարտին: Ճշ. շրկ. դձ. *Պայծառացան:*
 Ճշ. ընթ. (Իմաստ. 5.16-23: Ես. 35.1-2: 61.6-
 7: Ա Պետր. 1.3-9: Ղուկ. 12.4-10): Հմբ. բձ.
Երգեմք ձեզ:

23 ԳՂ. ԳԿ. Պահք: Օրհ. Ապշ. գկ. 22

Քրիստոս Աստուած: Հրց. Հնգ. դձ. *Որ*
փառօր Հօր: Մնկ. գկ. *Օրհնեցէք զՏէր:*
 Ժմտ. *Որ ըստ ամենայն:* Ճշ. շրկ. դկ.
Փառաբանութիւն: Հմբ. գկ. *Տուր մեզ եւ*
Հովանի: **Նախատօնակ:** Շրկ. դկ. *Նո-*
րահրաշ պսակաւոր, իւր սարօքն: Քրգ.
Ս. Ճգնաւորօքն: Աղթ. *Պսակիչ սրբոց:*

● **Վերջին քառորդ լուսնի:**

Զերմութիւն իջանէ ի հողն:

24 † Եշ. ԴԶ. Սրբոց Վարդանանց զօ- 23
րավարացն մերոց՝ հազար երեսուն
եւ վեց վկայիցն, որք կատարեցան
ի մեծի պատերազմին: Օրհ. դկ. Նո-
րահրաշ (զԱնճառելին զհետն ասա՝ յա-
տեանն): Թագ. յախտ.՝ Այսօր դասք:
Հրց. դկ. Որ անդադար: Մնկ. եւ Հմբ.
ստղ. դկ. Արիացեալք: Զկնի Ճառա-
գայթեալին երգ՝ Գոչեմք առ ձեզ: Ժմտ.
Յաշխարհական: Ճշ. շրկ. դկ. Արե-
գակն արդարութեան: Ճշ. ընթ. (Իմաստ.
3.1-8: Ես. 49.8-9: Եբր. 12.1-7: Ղուկ. 6.20-
26): Սրբ. Վասն յիշատակի:

Տօն անուանակոչութեան
Նորին Վեհափառութեան

Տ. Տ. ԳԱՐԵԳՆԻ ԵՐԿՐՈՐԴԻ

Սրբազնագոյն Կաթողիկոսի
Ամենայն Հայոց:

Զկնի Սրբոյ Պատարագի կատարի
Մաղթանք Հայրապետական
յամենայն եկեղեցիս Հայաստանեայց:

Ի մէջ Սրբոյ Պատարագի
կատարի հոգեհանգիստ վասն
համօրէն ննջեցելոց ազգիս հայոց:

Յիշատակ մեռելոց եւ տօն ազգային:

25 Ուր. ԴԿ. Պափք: Օրհ. Ապշ. դկ. Զրիս- 24
 րոս Ասրուած: Հրց. Հնգ. դկ. Յաւիրե-
 նից Ասրուած: Մնկ. Խաշի դկ. Խաշի
 քո Զրիսրոս: Ժմտ. Որ ըստ ամենայն:
 Ճշ. շրկ. դկ. Որ անսկիզբն: Հմք. դկ.
 Սրցեն:

26 Շք. ԱԶ. Կոստանդնուպոլսոյ Ս. Ժո- 25
 դովոյն՝ հարիւր յիսուն Հայրապե-
 տացն (381 թ.): Օրհ. գձ. Այսօր սրբոց
 հայրապետացն, իւր սարօքն: Մնկ.
 գձ. Ով հրաշալի եւ Ի Սուրբ Երրորդու-
 թենէն: Փառք Հօր զԳ. տունն՝ Ապաւի-
 նիմք, Այժմ եւ միշտն՝ գձ. Աղբերացու-
 ցես (յատեանն):

Յորժամ զՄանկունքն երգեն, ծած-
 կեն զՍեղանն վարագոյրի: Իսկ
 յասելն «Ի Սուրբ Երրորդութենէն»
 բանան զվարագոյրն եւ հերթա-
 պահ աւագ երէցն շուրջառաւ Աւե-
 տարանն ի ձեռին իջանէ ի խորանէն
 եւ ժամօրհնողն շուրջառաւ խնկարկէ
 առաջի Ս. Աւետարանին, գան կանգ-

նեն առաջի Ս. Բեմին եւ համբուրեն զՍուրբ Աւետարանն:

Զկնի *Սուրբ եւ Տէր* աղօթից՝ *Տէրն
յեր սրեղծմանն*: Ժմտ. *զՀայրապե-
րականն*: Ճշ. շրկ. դձ. *Այսօր երկնայ-
նոցն*: Ճշ. ընթ. (Եզեկ. 3.16-19: Բ Կորնթ.
6.1-14: Մատթ. 12.22-32):

Յերեկոյին՝ *Լոյս զուարթ* (ի թիւ ասաս-
ցէ ժամօրհնողն): Հմբ. դկ. *Բանն որ ընդ
Հօր* (յատեանն, առանց շուրջառի) եւ վա-
րագորեացեն *զՍեղանան*:

**Այսուհետեւ ոչ համբուրեացեն զԱ-
ւետարանն, նաեւ ոչ բարձրացուցեն
ի Հաւարամքին եւ ի Կեցոյին ի տես
ժողովրդեանն: ԶԼոյս զուարթն ի թիւ
ասացեն ի տեղի մաղթանացն մին-
չեւ ի Ծաղկազարդն: Ի շաբաթու երե-
կոյին Հայր գթած եւ Աստ օրհնեցէք ոչ
գոն: Առանց շուրջառի եւ Աւետարա-
նի Քրդ. Սուրբ Խաչիւս, Կեցո, Պահ-
պանեա:**

- 27 † Կիր. ԴԿ. ԲՈՒՆ ԲԱՐԵԿԵՆԴԱՆ:** 26
Զկնի *Զքէն գոհանամք* աղօթից գան

յատեանն եւ ասնն ի թիւ *զՍաղմոսն՝*
Օրհնեա անձն իմ զՏէր: Ապա դպիրքն
 եղանակեցեն *զԿանոնագլուին՝ Օրհ-*
նեցից զքեզ: Ի տեղի *Հանգստեան շա-*
րականի՝ Այսօր անճառ եւ Տարածեալ:
Աւտրն. Խաչելութեան: Նորոգող, երգ՝
Ջարիւրեցան: Օրհ. դկ. Բանն որ ընդ
Հօր, իւր սարօքն: Իողաքերից Աւերա-
րանն զԹաղման մասն կարդա: Զկնի՝
Ջամենայն ատուրս (երիցս կրկնեա, զյե-
 տինն բարձր): *Ի գիշերի ասա ի թիւ: Նո-*
րաստեղծեալ՝ երկու տուն: Զկնի Կեցո,
առանց Աւերարանի: Ժմտ. Առաջի
Պարութեան: Ճշ. շրկ. դկ. Բանն որ
ընդ Հօր: Ճշ. շրկ. դկ. Բանն որ ընդ Հօր:
 (Ես. 58.1-14: Հռոմ. 13.11-14.26: Մատթ. 6.1-
 21): *Հմբ. դկ. Այսօր յօրինակ: Ս. Խա-*
չիւս, Կեցո, Պահպանեա:

Ի պահոցս կիրակեից *Ճաշոյ*
շարականն զՕրհնութեան առաջին
պատկերն ասա, իսկ զյետինն՝ յե-
րեկոյին Համբարձի: Յատուրս Մեծի
Պահոց կիրակեից մինչեւ ի Զարկի
կիրակէն, զկնի Օրհնութեան եւ Մե-

*ծացուսցէ շարականաց, սարկաւագն
ի թիւ ասասցէ զքարոզսն: Քրգ.
Ջուարճացեալքս ի Խնդրեացորք հաւա-
րովէն ասա: Ի պահոցս Հանգստեան
շարական, Խորհուրդ խորին եւ Յայս
յարկ նուիրանաց ոչ գոն:*

28 Բշ. ԱՁ. Ա օր Մեծի Պահոց: Օրհ. Ապշ. 27
աճ. Հայր բազումողորմ: Հրց. Ապշ. աճ.
Ա. Որ հայիս քաղցրութեամբ: Մնկ. աճ.
Զատաւօրու: Հմբ. աճ. Ինձ օգնութիւն
եւ Համբարձի:

Յայս յերկուս աւուրս, կից ընդ
առաւօտեան ժամուն, գերիս Ողոր-
մեայսն ասա միայն, որպէս ի հա-
սարակ աւուրս: Զկնի՝ Գիրք, Հոգւոց:
Նոյնպէս եւ յերեկոյսն, որպէս ի հա-
սարակ աւուրս պահոց, եւ ոչ այլ ինչ:



ՄԱՐՏ

31 ՕՐ



ՁՈՒԿՆ

- 1 ԳՂ. ԱԿ. Բ օր Մենծի Պահոց: Օրհ. 28
Ապշ. ակ. Ծով կենցաղոյս: Հրց. Ապշ.
ած. Բ. Որ համագոյից: Մնկ. ակ. Հոյս
փառաց: Հմբ. ակ. Օգնական մեր լեր:
- 2 ԴՂ. ԲՁ. Գ օր Մենծի Պահոց: Օրհ. 29
Ապշ. բձ. Դարձո գցասումն: Հրց. ած.
Գ. Որ յամենայնի: Մնկ. բձ. Մանկունք
եկեղեցոյ: Հմբ. բձ. Համբառնալով:

Այսօր սկիզբն արա կատարել
զկարգ Ապաշխարութեան եւ զԱրեւա-
գայի ժամերգութեան եւ սկսեալ զՏէր
Ամենակալն յառաւօտուն եւ ի ճաշուն՝
զմեծ քարոզսն եւ զաղօթսն եւ զՈղոր-
մեայից երգսն, եւ զկնի՝ Խոնարհեցո
եւ Ապրեցո:

Իսկ յերեկոյսն զԽաղաղականն
զՆայեաց սիրովն եւ զԻ քէն հայցեմքն

եւ ապա Հոգւոց եւ արձակեացեն:
(Պահոց լուր ատուրց կարգն այս է մինչեւ ի
Ծաղկազարդն):

● Ծնունդ լուսնի:

**Սկիզբն պառաւանց ցրտոյն, որ տեւէ
եօթն տիւ եւ ութ գիշեր:**

- 3 **Եշ. ԲԿ. Դ օր Մեծի Պահոց:** Օրհ. 1
Ապշ. բկ. *Յամենայն ժամ:* Հրց. աճ. Ե.
Բարեբանեալ եւ թագաւոր: Մնկ. բկ.
Արթունք: Հմբ. բկ. *Յօգնութիւն:*
- 4 **Ուր. ԳՁ. Ե օր Մեծի Պահոց:** Օրհ. 2
Ապշ. գճ. *Ջերծո՞ղ զիս:* Հրց. աճ. Զ. *Բա-
րեբանեալ եւ ի յաւիրեան:* Մնկ. գճ.
Ջրեզ բարեբանեն: Հմբ. գճ. *Ջօրհներ-
գութիւնս եւ Պահապան:*
- 5 **Շր. ԳԿ. Զ օր Մեծի Պահոց: Սրբոյն 3
Թէոդորոսի գօրավարին:** Ի տեղի
Հանգստեան շարականի Օրհ. Ապշ.
գկ. *Քրիստոս Աստուած:* Աւրրն., *Հոգ-
ւոց:* Աստուած անեղ ո՛չ գոյ: Օրհ. գկ.
Այսօր Հրեշտակաց: Հրց. Մրտ. գկ. *Ջի-
նտորութիւնք:* Մնկ. դճ. *Որ ընտրեցեր:*
Ժմտ. Ջօրական եւ վկայ: Ճշ. շրկ. աճ.
Ջինաւորն Քրիստոսի: Ճշ. ընթ. (Իմաստ.
8.19-9.5: Ես. 62.6-9: Հռոմ. 8.28-39: Մատթ.
10.16-22): Սրբ. *Սրբութիւն Սրբոց:*

Յերեկոյին՝ *Լոյս զուարթ* (ի թիւ ասել):
Ս. Աստուած՝ որ խաչեցար: Հմբ. դձ. *Որ*
գորէս: *Ս. Խաչիւ, Կեցո, Աղթ. Պահ-*
պանեա:

- 6 † **Կիր. ԴՁ. Բ կիր. Քառասնորդական** 4
Պահոց (Արտաքսման): Ի տեղի Հան-
 գալեան շարականի՝ *Էլից գորէս* եւ
Տարածեալ: *Աւրրն. Խաչելութեան:*
Երուն ընկել: *Երգ՝ Տրամախորդ:*
Օրհ. դձ. Որ գորէս, իւր սարօքն: Ժմտ.
Առաջի պատրուական: Ճշ. շրկ. դձ. *Որ*
գորէս: Ճշ. ընթ. (Ես. 33.2-22: Հոռմ. 12.1-
 13.10: Մատթ. 5.17-48): Սրբ. *Հրեշտակա-*
յին: Հմբ. դձ. *Որ գերագոյն:*
- 7 **Բշ. ԴԿ. Ը օր Մեծի Պահոց:** Օրհ. Ապշ. 5
 դկ. *Քրիստոս Աստուած յոյս:* Հրց. ակ.
Ա. Զանուն քո Քրիստոս: Մնկ. դկ. *Է ա-*
նուն Տեառն: Հմբ. դկ. *Սրցեն աղօթք իմ:*
- 8 **Գշ. ԱՁ. Թ օր Մեծի Պահոց:** Օրհ. 6
 Ապշ. աձ. *Հայր բազումողորմ:* Հրց. ակ.
Բ. Որ խոնարհեցար: Մնկ. աձ. *Զառա-*
ւօրու գորհներգութիւնս: Հմբ. աձ. *Ինձ*
օգնութիւն եւ Համբարձի:
- 9 **Դշ. ԱԿ. Ժ օր Մեծի Պահոց:** Օրհ. 7
 Ապշ. ակ. *Ծով կենցաղոյս:* Հրց. ակ. Գ.

*Աստուած հարցն մերոց: Մնկ. ակ. Լոյս
փառաց Բանդ: Հմբ. ակ. Օգնական
մեր լեր:*

- 10 ԵՂ. ԲՁ. ԺԱ օր Մեծի Պահոց:** Օրհ. 8
Ապշ. բձ. *Դարձո զցասումն: Հրց. ակ.
Դ. Օրհնեալ եւ փառաւորեալ: Մնկ. բձ.
Մանկունք: Հմբ. բձ. Համբառնալով:*

● Առաջին քառորդ լուսնի:

Վերջ պառաւանց ցրտոյն:

- 11 Ուր. ԲԿ. ԺԲ օր Մեծի Պահոց:** Օրհ. 9
Ապշ. բկ. *Յամենայն ժամ: Հրց. ակ. Զ.
Զանճառ էութիւն: Մնկ. բկ. Արթունք եւ
պարբասարք: Հմբ. բկ. Յօգնութիւն մեզ
ժամանեա:*

- 12 Շր. ԳՁ. ԺԳ օր Մեծի Պահոց:** 10
Սրբոցն Կիրղի Երուսաղէմայ Հայ-
րապետին, եւ միւս Կիրղի եպիս-
կոպոսին, եւ մօրն նորա Աննայի: Ի
տեղի Հանգստեան շարականի՝ Օրհ.
Ապշ. գձ. *Զերծո զիս: Օրհ. Մրտ. գձ.
Զարիական մահ սրբոց: Հրց. Մրտ.
դձ. Որք հաղորդեցան: Մնկ. գձ. Ման-
կունք նոր Սիովնի: Ժմտ. Զհայրապե-
րականն: Ճշ. շրկ. գձ. Զառաջնորդս:*

Ճշ. ընթ. (Առակ. 11.2- 11: Ես. 61.3-7: Բ Տիմ. 4.1-8: Յովհ. 10.11-16):

Յերեկոյին՝ *Լոյս զուարթ* (ի թիւ ասել):
Ս. Աստուած՝ որ խաչեցար: Հմբ. գկ.
Օրհնենք: Ս. *Խաչիւ, Կեցո, Աղթ.*
Պահպանեա:

13 † Կիր. ԳԿ. Գ կիր. Քառասնորդական 11

պահոց (Անառակին): Ի տեղի Հան-
 գարեան շարականի՝ *Խնամով սիրոյն*
եւ Տարածեալ: Ասորն. *Խաչելութեան:*
Բարբառելով: Երգ՝ *Ջարհուրեցան:*
Օրհ. գկ. Օրհնենք զքեզ, իւր սարօքն:
Ժմտ. Առաջի պատուական: Ճշ. շրկ.
 գկ. *Օրհնենք զքեզ:* Ճշ. ընթ. (Ես. 54.11-
 55.13: Բ Կորնթ. 6.1-7.1: Ղուկ. 15.1-32): Սրբ.
Հրեշտակային: Հմբ. գկ. *Լոյս ի լուսոյ:*

14 Բշ. ԴՁ. ԺԵ օր Մեծի Պահոց: Օրհ. 12

Ապշ. դձ. *Համբառնամ սոք քեզ:* Հրց.
 Ապշ. քձ. *Ա. Օրհնեալ Տէր Աստուած*
հարցն: Մնկ. դձ. *Մանկունք զՏէր:* Հմբ.
 դձ. *Ջքեզ կարդամք:*

15 Գշ. ԴԿ. ԺԶ օր Մեծի Պահոց: Օրհ. 13

Ապշ. դկ. *Քրիստոս Աստուած յոյս:* Հրց.
 քձ. *Դ. Ուղիղ են ճանապարհք:* Մնկ.

դի. Է սնուն Տեառն: Հմբ. դի. Մըցեն
աղօթք իմ:

16 ԴԶ. ԱԶ. ԺԷ օր Մեծի Պահոց: Օրհ. 14

Ապշ. աճ. Հայր բազումողորմ: Հրց. բկ.
Բ. Որ հարցն մերոց: Մսկ. աճ. Զատա-
ւօրու զօրհներգութիւնս: Հմբ. աճ. Ինձ
օգնութիւն եւ Համբարձի:

17 ԵԶ. ԱԿ. ԺԸ օր Մեծի Պահոց: Օրհ. 15

Ապշ. ակ. Ծով կենցաղոյս: Հրց. բկ. Գ.
Մանկունքն գերեալք: Մսկ. ակ. Լոյս
փառաց: Հմբ. ակ. Օգնական մեր լեր:

18 ՈՒՐ. ԲԶ. ԺԹ օր Մեծի Պահոց: Օրհ. 16

Ապշ. բճ. Դարձն զցատումն: Հրց. բկ.
սարդ. Աստուած հօր: Մսկ. բճ. Ման-
կունք եկեղեցոյ: Հմբ. բճ. Համբառնա-
լով:

☺ Լրումն լուսնի:

19 ՇՐ. ԲԿ. Ի օր Մեծի Պահոց: Սրբոցն 17

Յովհաննու Երուսաղէմայ հայրա-
պետին, հայրապետին մերոյ Յով-
հաննու Օձնեցոյն, վարդապետացն
մերոց՝ Յովհաննու Որոտնեցոյն
եւ Գրիգորի Տաթեւացոյն: Ի տեղի
Հանգստեան շարականի՝ Օրհ. Ապշ.
բկ. Յամենայն ժամ: Օրհ. ակ. Որք

զարդարեցին, իւր սարօքն: Մնկ. գձ.
Նմանեալ Մովսիսի: Ժմտ. Զհայրապե-
տականն: Ճշ. շրկ. գձ. Զատաջնորդս:
Ճշ. ընթ. (Առակ. 20.6-22: Բարուք 4.21-24: Բ
Կորնթ. 4.1-11: Յովհ. 9.39-10.10):

Յերեկոյին՝ Լոյս զուարթ (ի թիւ ասել):
Ս. Աստուած՝ որ խաչեցար: Հմբ. գձ. Որ
արարեր: Քրգ. Ս. Խաչիւս, Կեցո, Աղթ.
Պահպանեա:

20 † Կիր. ԳՁ. Դ կիր. Քառասնորդա- 18
կան Պահոց (Տստեսին): Ի տեղի

Հանգստեան շարականի՝ Ճառագայթ
փառաց եւ Տարածեալ: Աւորն. Խաչե-
լութեան: Աղբերացն: Երգ՝ Տրամահա-
ղորդ: Օրհ. գձ. Որ արարեր, իւր սա-
րօքն: Ժմտ. Առաջի պատրուական: Ճշ.
ընթ. (Ես. 56.1-57.21: Եփես. 4.17-5.14: Ղուկ.
16.1-31): Սրբ. Հրեշտակային: Հմբ. գձ.
Որ տիրականդ: Քրգ. Ս. Խաչիւս, Կեցո,
Աղթ. Պահպանեա:

21 Բշ. ԳԿ. ԻԲ օր Մեծի Պահոց: Օրհ. 19

Ապշ. գկ. Քրիստոս Աստուած աստու-
ծոց: Հրց. Ապշ. գձ. Ա. Փառաւորեալ
անուն քո: Մնկ. գկ. Օրհնեցէք զՏէր:
Հմբ. գկ. Տուր մեզ Տէր եւ Հովանի:

Վերջ յիսուն ատուրց
երկրորդ մասին ձմերան:
Գարնանամուտ եւ հասարակած
տիւ եւ գիշեր հաւասար:

- 22 ԳՂ. ԴՁ. ԻԳ օր Մեծի Պահոց: Օրհ. 20
Ապշ. դձ. Համբառնամ: Հրց. գձ. Բ. Փա-
ռաւորեալ է անուն քո: Մնկ. դձ. Ման-
կունք զՏէր: Հմբ. դձ. Զքեզ կարդամք:
23 ԴՂ. ԴԿ. ԻԴ օր Մեծի Պահոց: Օրհ. 21
Ապշ. դկ. Քրիստոս Աստուած յոյս: Հրց.
գձ. Դ. Հարցն մերոց Աստուած: Մնկ.
դկ. Է անուն Տեառն: Հմբ. դկ. Մըցեն
աղօթք իմ:

Միջինք:

Այսօր սկսանել զատեղիսն յերեկոյս
ցվերջին ուրբաթն Մեծի Պահոց:

- 24 ԵՂ. ԱՁ. ԻԵ օր Մեծի Պահոց: Օրհ. 22
Ապշ. աձ. Հայր բազումողորմ: Հրց. գձ.
Զ. Օրհնեալ ես Տէր.. Վասն ուխտի:
Մնկ. աձ. Զառաւօրոյ: Հմբ. աձ. Ինձ
օգնութիւն եւ Համբարձի:
25 Ուր. ԱԿ. ԻԶ օր Մեծի Պահոց: Օրհ. 23
Ապշ. ալ. Ծով կենցաղոյս: Հրց. գկ. Բ.
Աստուած բարձրեալ: Մնկ. ալ. Լոյս
փառաց: Հմբ. ալ. Օգնական:

● Վերջին քառորդ լուսնի:

26 Շբ. ԲԶ. ԻԷ օր Մեծի Պահոց: Սրբոց 24
Մանկանցն քառասնից որք ի Մե-
բաստիա կատարեցան: Ի տեղի
 Հանգստեան շարականի՝ Օրհ. Ապշ.
 քձ. Դարձո զգաստմն: Աւերարան,
 Հոգւոց: Օրհ. գկ. Այսօր ընդ անմարմ-
 նոցն, իւր սարօքն: Ժմտ. Գնալով փա-
 ոաց: Ճշ. շրկ. գձ. Այսօր մեծապէս: Ճշ.
 ընթ. (Իմաստ. 3.1-8: Նաւում 2.1-4: Ես. 43.1-
 3: Եփես. 6.10-18: Մատթ. 13.43-52):

Յերեկոյին՝ *Լոյս զուարթ* (ի թիւ ասել):
Մեադ. Երուր երկիրդաժաց: Ս. Աս-
տուած՝ որ խաչեցար: Հմբ. բկ. Որ պա-
տուիրան: Քրգ. Ս. Իսաչիւս, Կեցո, Աղթ.
Պահպանեա:

27 † Կիր. ԲԿ. Ե Կիր. Քառասնորդական 25
Պահոց (Դատաւորին): Ի տեղի Հան-
 գստեան շարականի՝ Չար կապանաց
 եւ Տարածեալ: Աւրրն. Իսաչելութեան:
 Նորոգող: Երգ՝ Զարհուրեցան: Օրհ.
 բկ. Որ պատուիրան, իւր սարօքն: Ժմտ.
 Առաջի պատուական: Ճշ. շրկ. բկ. Որ
 պատուիրան: Ճշ. ընթ. (Ես. 65.8-25: Փիլ.

Օ	60	ՄԱՐՏ	Լ
---	----	------	---

- 3.1-4.9: Ղուկ. 17.20-18.14): Սրբ. Հրեշտակային: Հմբ. քկ. Դաւրաւոր: Քրգ. Ս. Խաչիւս, Կեցո, Աղթ. Պահպանեա:
- 28 Բշ. ԳՁ. ԻԹ օր Մեծի Պահոց:** Օրհ. 26
Ապշ. գձ. Զերծո զիւ: Հրց. դձ. Ա. Հարցն մերոց Աստուած... Երգէին: Մնկ. գձ. Զքեզ բարեբանեն: Հմբ. գձ. Զօրհներգութիւնս եւ Պահապան:
- 29 Գշ. ԳԿ. Լ օր Մեծի Պահոց:** Օրհ. 27
Ապշ. գկ. Քրիստոս Աստուած աստուծոց: Հրց. Ապշ. դձ. Բ. Հարցն մերոց Աստուած. Յաղթող: Մնկ. գկ. Օրհնէցէք զՏէր: Հմբ. գկ. Տուր մեզ Տէր եւ Հովանի:
- 30 Դշ. ԴՁ. ԼԱ օր Մեծի Պահոց:** Օրհ. 28
Ապշ. դձ. Համբառնամ: Հրց. Ապշ. դձ. Դ. Որ յամենայնի: Մնկ. դձ. Մանկունք զՏէր: Հմբ. դձ. Զքեզ կարդամք:
- 31 Եշ. ԴԿ. ԼԲ օր Մեծի Պահոց:** Օրհ. 29
Ապշ. դկ. Քրիստոս Աստուած յոյս: Հրց. Ապշ. դձ. Ե. Ճմարտապէս: Մնկ. դկ. Է անուն Տեառն: Հմբ. դկ. Սրցեն աղօթք իմ:

ԱՊՐԻԼ

30 ՕՐ



ԽՈՅՆ

1 Ուր. ԱԶ. ԼԳ օր Մեծի Պահոց: Օրհ. 30

Ապշ. աճ. Հայր բազումողորմ: Հրց.

Ապշ. դձ. Զ. Տէր Աստուած մեր: Մնկ.

աճ. Զատաւօրոյ: Հմբ. աճ. Ինձ օգնու-

թին եւ Համբարձի: **Նախատօնակ:**

Շրկ. գկ. Այսօր զուարճացեալ, իւր սա-

րօքն (յատեանն): Յասելն շարականի

բացցեն զվարագոյրն Սեղանոյն, յո-

րում Ս. Պատարագն մատչի: Քրգ. Ս.

Ճգնաւորօքն: Աղթ. Որ ընտրեցեր:

● **Զատկական ծնունդ լուսնի:**

2 † Շբ. ԱԿ. ԼԴ օր Մեծի Պահոց: Տօն 1

է Սրբոյն Գրիգորի Լուսաւորչին մե-

րոյ սոսկալի չարչարանացն եւ մտին

ի Վիրապն: Ի տեղի Հանգստեան շա-

րականի՝ Օրհ. Ապշ. ալ. Ծով կենցա-

դոյս: Աւրրն., Միթ. Հոգւոց: Օրհ. գկ.
Այսօր զուարճացեալ: Թագ. յաիւտ.
Այսօր դասք: Հրց. դկ. Որ ի Հօրէ: Մեծ.
դկ. Նահապետացն: Մնկ. գճ. Այսօր
յօնէ եկեղեցի: Զկնի Տէրն յեր սրեղծ-
մանին երգ՝ Հաւարարիմ եւ իմաստուն
(Զայնքաղ շարական տպ. 1888, յերես 428):
Ժմտ. Յնծայ այսօր եւ Գրիգոր սուրբ
քահանայապետ: Ճշ. շրկ. գկ. Լերինք
ամենայն: Ճշ. ընթ. (Իմաստ. 1.15-2.22:
Միք. 7.7-10: Փիլ. 1.12-21: Մատթ. 16.24-28):
Սրբ. Ամենակալ:

Ի պատարագին, յորժամ երգեսցեն
զԼցաք ի բարութեանցն, ծածկեսցեն
զՍեղանն:

Յերեկոյին՝ Լոյս զուարթ (ի թիւ ասել):
Մեսդ. Երուր երկիղածաց: Ս. Աս-
տուած, որ խաչեցար: Հմբ. բճ. Որ
զիորհուրդ: Քրգ. Ս. Խաչիւս, Կեցո,
Աղթ. Պահպանեա:

- 3 † Կիր. ԲԶ. Զ կիր. Քառասնորդա- 2
կան Պահոց (Գալստեան): Ի տեղի
Հանգստեան շարականի՝ Այսօր ան-
ճառ եւ Տարածեալ: Աւրրն. Խաչելու-
թեան: Երուն ըմպել: Երգ՝ Տրյումա-

հաղորդ: Օրհ. բձ. Որ զխորհուրդ, իւր սարօքն: Ժմտ. Առաջի պատրուական: Զշ. շրկ. բձ. Որ զխորհուրդ: Ճշ. ընթ. (Ես. 66.1-24: Կող. 2.8-3.17: Մատթ. 22.34-23.39): Սրբ. Հրեշտակային: Հմբ. բձ. Հսր աներեաց: Քրգ. Ս. Խաչիւ, Կեցո, Աղթ. Պահպանեա:

4 **Բշ. ԲԿ. ԼԶ օր Մեծի Պահոց:** Օրհ. 3
Ապշ. բկ. Յամենայն ժամ: Հրց. Ապշ. դկ. Ա. Աստուած հարցն մերոց: Մնկ. բկ. Արթունք: Հմբ. բկ. Յօգնութիւն:

5 **Գշ. ԳՁ. ԼԷ օր Մեծի Պահոց:** Օրհ. 4
Ապշ. գձ. Զերծո զիւ: Հրց. դկ. Գ. Հարցն մերոց: Մնկ. գձ. Զքեզ բարերանեն: Հմբ. գձ. Զօրհներգութիւնս եւ Պահապան:

6 **Դշ. ԴԿ. ԼԸ օր Մեծի Պահոց:** Օրհ. 5
Ապշ. գկ. Քրիստոս Աստուած աստուծոց: Հրց. դկ. Դ. Օրհնեալ Տէր Աստուած օրհնեալ: Մնկ. գկ. Օրհնեցէք զՏէր: Հմբ. գկ. Տուր մեզ Տէր եւ Հովանի:

Յերեկոյին՝ **Նախասրօնակ:** Շրկ. ակ. Խորհուրդ անճառ, իւր սարօքն (բացցեն զվարագոյրսն): Քրգ. Ս. ԶԱստուածածինն, Կեցո, Աղթ. Ընկալ Տէր:

7 † ԵՂ. ԴՁ. ԼԹ օր Մեծի Պահոց: Ան- 6

տումն Ս. Աստուածածնի: Ի տեղի Հանգստեան շարականի՝ Օրհ. Ապշ. դձ. Համբարումնամ: Զկնի ժողովեալքսին երգ՝ Չայնիս առ քեզ: Օրհ. ակ. Խորհուրդն անճառ, իւր սարօքն: Ալէ. Ծննդեան: Առաւօրու երգ՝ Իջցէ: Քրգ. Մայր սուրբ: Ս. Աստուած՝ որ խաչեցար: Զկնի՝ Աւերման Գիրք, Աւրն., Ճառագայթեալ: Քրգ. Խնդրեցուք, Կեցո, Աղթ. Քում ամենագոր: Ժմտ. Աստուածածին անհարսնացեալ: Ճշ. շրկ. գկ. Աստուածածին խորան: Սրբ. Բազմութիւնք:

Յերեկոյին՝ Խոնարհեցո եւ Ապրեցո: Մետդ. Մեծացուցէ: Քրգ. Մայր սուրբ: Ս. Աստուած՝ որ խաչեցար: Հմբ. դկ. Աստուածածին սուրբ կոյս: Քրգ. Ս. զԱստուածածինն, Կեցո, Աղթ. Ընկալ Տէր: (Յետ ժամերգութեան վարագուրեցեն գետնանսն)

8 Ուր. ԴԿ. Խ օր Մեծի Պահոց: Օրհ. 7

Ապշ. դկ. Քրիստոս Աստուած: Հրց. դկ. սրդ. Օրհնեալ Տէր Աստուած: Մնկ. դկ. սրդ. Յոյս իմ ի մանկութենէ: Հմբ. դկ. Սրցեն:

9 ՇՐ. ԱԶ. ՅԻՉԱՏԱԿ ՅԱՐՈՒԹԵԱՆ ՂԱ- 8

ԳԱՐՈՒ: Այսօր սկսեալ ասել *զՀանգստեան շարականն* ի պաշտաման *Աւետարանին*: Զկնի *Ռահ գործեալին* երգ՝ *Չայնեցեր առ Ղազարոս*: Օրհ. աճ. Այսօր գոյով ի *Բերթանիա*, իւր սարօքն: *Առաւօրոյ* երգ՝ *Տէր հաներ*: Քրգ. *Փառաւորեացոյ*: Ս. *Աստուած՝ որ խաչեցար*: Մնկ. դկ. ստղ. *Յիսուս Միածին*: *Գիրք, Աւետարան, Հոգւոց*: Երգ՝ *Տէրն յեր սրեղծմանն*: Քրգ. *Խնդրեացոյք, Կեցո, Աղթ. Քում ամենագօր*: Ժմտ. *զՂազարոս ննջումն* եւ *Յորժամ եկեալ*: Ճշ. շրկ. դճ. *Որ ի յերկնից*: Ճշ. ընթ. (Առակ. 14.27-35: Ա Թեսաղ. 4.12-17: Յովհ. 11.55- 12.11): Սրբ. *Վասն յիշատակի*:

Յերեկոյին՝ *Լոյս զուարթ* (ծայնի): Մեաղ. *Օրհնեալ եկեալ*: Քրգ. *Ասացոյք*: Ս. *Աստուած՝ որ եկիր եւ գալոց ես*: Հմբ. աճ. *Որ վերօրհնիս* (յատեանն, բացեն զվարագոյրսն): Քրգ. *Խնդրեացոյք Կեցո, Աղթ. Թագ. իսաղաղութեան*:

● **Առաջին քառորդ լուսնի:**

10 † ԿԻՐ. ԱԿ. ԾԱՂԿԱԶԱՐԴ: Ի գիշերին հսկումն է եւ դիցեն *զՍրբութիւնն* ի 9

վերայ բազմոցի *Սեղանոյն*: Զկնի Ճա-
նապարհ մոլորելոցին երգ՝ Թագաւոր
փառաց: Օրհ. աճ. Որ վերօրհնիս (յա-
տեանն), իւր սարօքն: Իւղաքերից Աւեր.
զԹաղմանն միայն կարդա յատենին եւ
զկնի՝ Զամենայն աւուրս կենաց իմոց:
ԶՏէր յերկնիցն երգեսցեն յատեանն:
Առաւօրու երգ՝ Այսօր մրանէ: Քրգ.
Ասացուք: Ս. Աստուած՝ որ եկիր եւ
գալոց եւ: Գիրք, Աւերարան: **Անդա-
տան**: Քրգ. Ս. Խաչիւս, Աղթ. Պահպա-
նիչ: Ժմտ. Յորժամ եկեալ: Շրկ. բկ.
Յիսուս Միածին: Աւերարան, Հոգոց:
Շրկ. բկ. Այսօր ընդ հրակերպեան:
Նորասրեղծեալ (երկու տուն): Քրգ.
Խնդրեցուք Կեցո, Աղթ. Քում ամենա-
զօր գալստեանդ: Ժմտ. Յնծա Երուսա-
ղէմ եւ զարդարեա: Ճշ. սկսուածք՝ Տէր
թագաւորեաց, շրկ. դկ. Անսկիզբն: Ճշ.
ընթ. (Երգ. 1.1- 2.3: Զաք. 9.9-15: Փիլ. 4.4-
7: Մատթ. 20.29-21.17): Սրբ. Հրեշտակա-
յին:

**Յերեկոյին Դոնբացէք
(տնս ի Տօնացոցի):**

11 Աւագ Բշ. ԲՁ. Պահք: Օրհ. բձ. *Անեղն* 10
ի Հօրէ, իւր սարօքն: Քրգ. Փառաւորե-
ցուք: Ս. Աստուած՝ որ եկիր եւ գալոց
ես: Զկնի Մանկանցն՝ Քրգ. Վասն խա-
ղաղութեան: Աղթ. Սուրբ եւ Տէր: Սղմ.
ՃԳ. (ողբածայն): Աւրբ., Արարչական,
Քրգ. Խնդրեցուք, Կեցո, Աղթ. Քում
ամենագօր եւ հրաշայի գալստեանդ:
(Զմաղթանքն եւս գալստեան ասա մինչեւ
յՈւրբաթ օրն):

Յայսմ երիս ատուրս Արեւագայից կա-
նոն ոչ գոյ եւ ոչ Տէր ամենակալն եւ ոչ
Պարարագ մատուցանելոյ եւ ոչ մեծ
քարոզից եւ աղօթից: Ի Ճաշու ժամուն
զերիս Ողորմեայն ասասցես: Զկնի
Հանգստեան Շրկ. բձ. Որ կոչեցեր եւ
Հոգւոց:

Յերեկոյին՝ *Խոնարհեցո եւ Ապրեցո:*
Մեադ. Ուղիղ եղիցին: Գիրք: Քրգ. Աղա-
չեցուք: Ս. Աստուած՝ որ եկիր եւ գալոց
ես: Հմբ. բձ. Որ յանէից: Քրգ. Վասն խա-
ղաղութեան: Աղթ. Հայր գթած: Սաղմոս
ԿԴ., Աւերարան: Քրգ. Խնդրեցուք, Կե-
ցո, Աղթ. Թագ. խաղաղութեան:

- 12 Աւագ Գ2. ԲԿ. Պահք: Յիշատակ տասն կուսանացն:** Օրհ. քկ. *Իմաստուն կուսանքն, իւր սարօքն: Առաւօրու երգ՝ Տարցին թագաւորի (ողբածայն): Աւրրն., Էական, Քրգ. Խնդրեցուք, Կեցո, Աղթ. Քում ամենագոր եւ հրաշալի գալստեանդ:*
- Յերեկոյին՝ Մեղ. Քաղցրութիւն: Քրգ. Աղաչեցուք: Ս. Աստուած՝ որ եկիր եւ գալոց եւ: Հմբ. քձ. Շնորհեա մեզ Տէր արթնութիւն: Զկնի Հայր գթածին՝ Զգեցուցեն տասն մանկունս եւ տացեն ի ձեռս մոմեղէնս վառեալս յօրինակ տասն կուսանացն եւ հանեն զնոսա առաջի Աւետարանին: Սղմ. ԻԴ. (ողբածայն), Աւրրն., Քրգ. Խնդրեցուք, Կեցո, Աղթ. Թագ. խաղաղութեան:*
- 13 Աւագ Դ2. ԳՁ. Պահք:** Օրհ. գձ. *Որ յաթոռ փառաց, իւր սարօքն: Առաւօրու երգ՝ Խորհեցան (ողբածայն): Քրգ. Փառաւորեցուք: Ս. Աստուած՝ որ եկիր եւ գալոց եւ: Իսաւարն անգոյ: Քրգ. Խնդրեցուք, Կեցո, Աղթ. Քում ամենագոր գալստեանդ: Մնկ. եւ Հմբ. գձ. Նոր արանշելիք:*

Յերեկոյին՝ Մեսդ. Նայեաց եւ լոր:
Ս. Աստուած՝ որ եկիր եւ գալոց եւ:
Զկնի Հայր գթածին՝ Սղմ., Աւերարան,
Քրզ. Խնդրեցուք, Կեցո, Աղթ. Թագ.
խաղաղութեան:

14 † Աագ Եշ. ԳԿ. Պահք: Յիշատակ 13

վերջին ընթերցաց Տեառն մերոյ Յի-
սուսի Քրիստոսի: Օրհ. գձ. Վերաձ-
գողն երկնից, իւր սարօքն: Առաւօտու
երգ՝ Որսացան զանձն (ողբածայն): Քրզ.
Փառաւորեցուք: Ս. Աստուած՝ որ եկիր
եւ գալոց եւ: Մնկ. ակ. Այսօր կանգնե-
ցաւ: Քրզ. Վասն խաղաղութեան: Աղթ.
Սուրբ եւ Տէր: Սղմ. ՂԳ. (ողբածայն):
Աւերարան: Ճառագայթեալ: Քրզ.
Խնդրեցուք, Կեցո, Աղթ. Քում ամենա-
զօր գալստեանդ: Ապա կարգ արձակե-
լոյ գապաշխարողսն ըստ Տօնացուցի:

Ի Ճաշուն ծածկեցեն զՍեղանն
եւ ասացեն զմնացեալ Ողորմեայսն:
Ապա Խոնարհեցո եւ Ապրեցո: Մեսդ.,
Գիրք, Աւերարան: Մինչ ընթերնուցուն
գսա, ելցէ պատարագիչն ի Սեղանն
եւ զգեստաւորիցի եւ քաղեցէ զԽոր-
հուրդն մինչեւ ի Հաւարամբն: Քրզ.

*Աղաչեացուք: Ս. Աստուած որ եկիր
 եւ գալոց եւ: Հմբ. ալ. Այսօր կանգ-
 նեցաւ: Քրգ. Վասն խաղաղութեան:
 Աղթ. Հայր գթած: Սաղմոս, Գիրք, Աւե-
 րարան: Ապա բացցեն զՍեղանն եւ
 ասացեն զՀաւարամքն: Ճշ. ընթ. (Ա
 Կորնթ. 11.23-32: Մատթ. 26.17-30): Սրբ.
 Որ վերանասրիս:*

Յորժամ պատարագիչն հասանիցէ
 յայն տեղին, յորում ասէ՝ *Եւ քուր մեզ
 համարձակաճայնին*, աւագ երէցն ի
 բեմն, ունելով ի ձեռին զխաչն եւ զԱ-
 ւետարանն՝ կարդասցէ զբանն Սրբոյն
 Բարսղի եւ յաւարտիլն, սկսանիցեն
Հայր մեր:

Յորժամ վճարիցի *Քրիստոս պարա-
 րագեալն*, դպիրքն ասացեն զտաղս՝
Եկայք մարդիկք ամենայն:

**Յերեկոյին՝ զկարգ Ոտնլուային
 ըստ Տօնացուցի:**

Ի գիշերին հսկումն է:

Կարգ Ոտնլուայի - Ճշ. ընթ. (Ելք. 30.17-21:
 Գ Թագ. 7.38-40: Բ Մնաց. 4.2-6: Ես. 44.2-
 6: Ա Կորնթ. 10.1-4: Ա Յովհ. 4.7-21: Խրատ

երանելոյն Յովհաննու վարդապետին:
Յովհ. 13.1-11: Յովհ. 13.12-15):

- 15 **Աւագ Ուր. ԴՁ. Պահք: Յիշատակ չար-** 14
չարանաց եւ խաչելութեան Տեառն
մերոյ Յիսուսի Քրիստոսի: *Կանոնա-*
գլուխ դձ. *Օրհնեա անձն իմ զՏէր:* Հետ.
շրկ. դձ. *Այսօր ի կարարումն* (տես ի
Տօնացուցի մինչ երկրորդ *Կանոնագլուխն*):
Օրհ. բձ. Արծաթսիրութեամբն, իւր
սարօքն: Յորժամ հասանիցեն ի *Տէր*
յերկնից շարականն, թագուցեն զմի
մեծ մնացեալ մոմեղէնն եւ ընթեռնու-
ցուն զկտակն *Մեծի Ուրբաթու* յաղագս
խաչելութեանն Քրիստոսի եւ ապա եր-
գեսցեն *Փառք ի բարձունս*, եւ յորժամ
վճարիցի, հանցեն զվառեալ մոմն:
Քրզ. Փառաւորեացուք: Ս. Աստուած՝
որ մայրնեցար: Զկնի Ս. Աստուա-
ծին՝ Սաղմոս, Աւերարան, Չհանդուր-
ժեալ, Քրզ. Խնդրեացուք, Կեցո, Աղթ.
Քում ամենագոր եւ հրաշալի մայր-
նութեանդ: Խաչի քո Քրիստոս: Փառք
սուրբ Խաչիդ՝ ալէլուիա, սուրբ Մայր-
նութեանդ՝ ալէլուիա: Խաչն կենարար:
Քրզ. Ս. Խաչիւս, Աղթ. Պահպանիչ:

**Այսօր ի ցերեկին ծունր կրկնելոյ
հրաման ոչ գոյ մինչեւ ցերեկոյին ժամն:
Ի Ճաշու ժամուն կատարեցեն զկարգ
Խաչելութեանն ըստ Տօնացոցի:**

Կարգ Խաչելութեան - Ճշ. ընթ. (Յովհ.
13.16-18.1: Ղուկ. 22.1-65: Մարկ. 14.27-72:
Մատթ. 26.31-56: Մատթ. 26.57-75: Յովհ.
18.2-27: Յովհ. 18.28-19.16):

Յերեկոյին՝ *Խոնարհեցո եւ Ապրեցո:*
Լոյս զուարթ (ձայնի): Քրզ. *Աղաչեացոք:*
Ս. Ասրուած՝ որ խաչեցար (ի ծունկս
անկեալ, առանց Փառաւորեալի): Հմբ.
դկ. ստղ. *Եկայք հաւարացեալք:* Աղթ.
Հայր գթած, Ս. Ասրուած՝ որ թաղեցար
(յոտնկայս, զՓառաւորեալն եւս ասա):

Կարգ Թաղման - Ճշ. ընթ. (Երեմ. 11.18-
12.8: Ես. 52.13-53.12: Իմաստ. 2.1-22: Զաք.
12.8-14: Ա Պետր. 3.17-20: Մատթ. 27.57-61):

Նախատօնակ: Շրկ. բձ. *Պարգեւա-
րուն ամենեցուն, իւր սարօքն:* Կատա-
րեցեն թափօր թաղմանն (եթէ եղա-
նակն ախորժելի է, զթափօրն ի դուրս կա-
տարեալ): Քրզ. *Խնդրեացոք, Աղթ. Քում
ամենագօր եւ հրաշալի թաղմանդ:* Դի-
ցեն *զսուրբ Խաչն ի վերայ Սեղանոյն՝*

պատեալ սպիտակ դաստառակաւ ի խորհուրդ պատանացն Քրիստոսի: Ապա՝ շրկ. բկ. *Խաչի քո Քրիստոս զսուրբ Խաչելութիւնդ քո մեծացուցանեմք եւ զսուրբ Թաղումնդ քո փառաւորեմք: Ապա շրկ. բկ. Փառք սուրբ խաչիդ: Շրկ. բկ. Խաչն կենարար: Քրգ. Ս. Խաչիւ, Աղթ. Պահպանիչ: Տաղ ողբաձայն՝ Աստուածածին կոյս Մարիամ:*

16 † **Աւագ Շբ. ԴԿ. Պահք: Ճրագալոյց** 15

Ս. Զատկի: Յառաջ քան զօրհնութիւնն զՄահու դարեան ասա (յատեանն): Օրհ. բձ. *Պարգեւարուն, իւր սարօքն: Քրգ. Փառաւորեցուք: Ս. Աստուած՝ որ թաղեցար: Մնկ. դկ. սրդ. Յովսէփ քեզ հաւարացեալ: Աւերարան: Տէրն յեր սրեղծմանն: Քրգ. Խնդրեցուք, Կեցո, Աղթ. Քում ամենագոր եւ հրաշալի թաղմանդ: Ապա շրկ. բկ. Խաչի քո Քրիստոս, ըստ երեկոյի կանոնին: Փառք սուրբ խաչիդ: Քրգ. Ս. Խաչիւ, Աղթ. Պահպանիչ:*

Յերեկոյին *Ճրագալուցի*, ծածկեալ ունելով զՍեղանն ասացեն զերիս Ողորմեայսն եւ զմնացեալն (տե՛ս ի

*Տօնացուցի): Ժմտ. Քրիստոս յարեալ: Փոխ՝ Գովեա Երուսաղէմ: Ճշ. շրկ. ած. Յարեալ Քրիստոս: Ս. Աստուած՝ որ յարեալ ի մեռելոց: Ճշ. ընթ. (Ա Կորնթ. 15.1-11: Մատթ. 28.1-20): Սրբ. Ով է որպէս: Զկնի Սրբոյ Պատարագի՝ **Նախատօնակ:** Շրկ. ած. Այսօր յարեալ, իր սարօքն: Քրգ. Խնդրեացուք, Կեցո, Աղթ. Թագաւոր խաղաղութեան:*

Նաւակատիք:

☺ **Աւագ լրումն լուսնի:**

- 17 † Կիր. ԱՁ. Ս. ՅԱՐՈՒԹԻՒՆ ՏԵԱՌՆ 16
ՄԵՐՈՅ ՅԻՍՈՒՄԻ ՔՐԻՍՏՈՍԻ
(ԶԱՏԻԿ): Ի գիշերին հսկումն է եւ դի-
ցեն զՍրբութիւնն ի վերայ բազմոցի
Սեղանոյն: Կանոնագլուխ ած. Դա-
րեալ Տէր զայնոսիկ: Օրհ. ած. Այսօր
յարեալ, իր սարօքն: Իղաբերից Աւե-
րարան՝ Յարութեան մասն: (Յայսմ Յի-
նանց կիրակէից, Իղաբերից Աւերարան
երից գլխոց յետին փոխն կարդա եւ զՄար-
թէսինն՝ լման): Երգ. Լուսապայծառ
հրեշտակն: Քրգ. Ասացուք: Ս. Աս-
տուած՝ որ յարեալ: (Մինչեւ ի Համբար-
ձումն երգ եւ Ս. Աստուածն սոքա են): Շրկ.

ամ. Այսօր յարեալ: Գիրք, Աւերարան
 եւ ապա ասացեն զշարականն եւ ըն-
 թեռնուցուն զչորեսին Աւերարանսն
 դէպ ի չորս կողմունսն աշխարհի: Շրկ.
 ամ. Որ զանարար բազուկս: Սաղմոս
 Գ., Աւերարան, **Անդաստան**, Քրգ. Ս.
 Խաչիւս, Աղթ. Պահպանիչ: Ժմտ. Քան-
 զի յարեալ: Շրկ. դկ. Յիսուս Միածին:
 Աւերարան: Նորաստեղծեալ (լման
 ասա): Քրգ. Խնդրեացոր, Աղթ. Քում
 ամենագոր եւ հրաշալի յարութեանդ:
 Շրկ. բկ. Խաչի քո Քրիստոս, ըստ
 վերնոյ կարգին, բայց աստ՝ եւ զսուրբ
 զԹաղումնդ քո մեծացուցանեմք, եւ
 զսուրբ զՅարութիւնդ քո փառաւորեմք:
 Փառք սուրբ իսաչիդ: Եւ եկեալ երկու-
 երկու համբուրեցեն զսուրբ Խաչն եւ
 զԱւերարանն եւ ասացեն զմիմեանս՝
 «Քրիստոս յարեալ ի մեռելոց, ձեզ եւ
 մեզ մեծ աներիք»: Քրգ. Ս. Խաչիւս,
 Աղթ. Պահպանեալ: Ժմտ. Քրիստոս
 յարեալ: (Յայսմ շաբաթու ժամամուրն այս
 է): Ճշ. շրկ. ամ. Յարեալ Քրիստոս: Ճշ.
 ընթ. (Գործ. 1.15-26: Մարկ. 16.2-8):

Յերեկոյին՝ Գիրք, Աւերարանք: Ան-
դաստան: Ապա Խոնարհեցո եւ Ապ-
րեցո: Հմբ. ւձ. Ընդ լուսանայ: Աղթ.
Հայր գթած: Սաղմոս ՃԽԷ, Աւերա-
րան, Քրգ. Խնդրեացոյք, Կեցո, Աղթ.
Թագաւոր խաղաղութեան:

Ուտիք է մեզ
մինչ ցՀամբարձումն:

18 † ԲՇ. ԱԿ. Բ օր Ս. Զատիկի: Օրհ. ակ. 17
Առաքեցար ի Հօրէ: Հրց. Հնգ. ւձ.
Օրհնեալ եւ դու Քրիստոս, իւր սա-
րօքն եւ այլն ամենայն Յարութեան է:
Քրգ. Ասացոյք: Սղմ. ԿԴ. Քեզ վայելէ:
Աւրին., Քրգ. Խնդրեացոյք, Կեցո, Աղթ.
Քում ամենագօր եւ հրաշալի յարու-
թեանդ: Ժմտ. Քրիստոս յարեաւ: ՃՇ.
ընթ. (Գործ. 2.22-41: Ղուկ. 24.1-12:): Սրբ.
Վասն Յիշարակի: (Յայս յինանցս՝ յա-
ռաւօտուն եւ յերեկոյին Կեցո ասա, բայց
զԱրարչութեան երգ մի՛ ասեր, այլ զՆորաս-
տեղծեալն ասա ի Կիրակէին):

Զկնի Սրբոյ Պատարագի կատարի
Հոգեհանգիստ վասն համօրէն
ննջեցելոց:

ՅԻՇԱՏԱԿ ՄԵՌԵԼՈՑ

Յերեկոյիս՝ Սաղմոս, Աւերարան:
Խոնարհեցո եւ Ապրեցո: Հմբ. ալ.
Առաքեցար ի Հօրէ: Արձակման Աւե-
րարան:

19 ԳՂ. ԲՁ. Գ օր Ս. Զատկի: Օրհ. քձ. Ի 18
գերեզման քո: Հրց. աձ. Պայծառացիր:
Հմբ. քձ. Ի գերեզման:

20 ԳՂ. ԲԿ. Դ օր Ս. Զատկի: Օրհ. քկ. 19
Քո յարութեանդ: Հրց. աձ. Օրհնեալ
եւ Տէր Ասրուած: Հմբ. քկ. Քո յարու-
թեանդ:

21 ԵՂ. ԳՁ. Ե օր Ս. Զատկի: Օրհ. գձ. Իւ- 20
ղաքեր եւ սուրբ: Հրց. աձ. Դ. Ընդ երիս
մանկունսն: Հմբ. գձ. Իւղաքեր եւ սուրբ
կանայք:

22 Ուր. ԳԿ. Զ օր Ս. Զատկի: Օրհ. գկ. 21
Յարեաւ Տէրն: Հրց. աձ. Լոյսդ որ ի
հրեղէն: Հմբ. գկ. Յարեաւ Տէրն:

23 Շբ. ԴՁ. Է օր Ս. Զատկի: Յիշատակ 22
գլխատման Ս. Յովհաննու Մկրտ-
չի: Օրհ. դձ. Փառաքանակից: Հրց.
աձ. Նախայաւիրեան, իւր սարօքն, եւ
ամենայն ինչ յարութեան է: Զկնի Ս.

Աստուածին՝ Գիրք, Աւարարան: Ժմտ.
Քրիստոս յարեալ: Ճշ. շրկ. Յարեալ
Քրիստոս: Ճշ. ընթ. (Գործ. 5.12-33: Յակ.
2.14-26: Յովհ. 21.15-25): Սրբ. Ամենակալ:

Յերեկոյին՝ առաջին Սղմ. ԿԶ. Աս-
տուած ողորմեաց մեզ (մինչեւ ի Համ-
բարձումն՝ շաբաթ երեկոյեան Սաղմոսն այս
է): Աւարն., Լոյս զուարթ: Մեաղ. Գալս-
տեան՝ Օրհնեալ եկեալ: Ս. Աստուած
որ եկիր եւ գալոց եւ: Հմբ. ած. Որ
վերօրհնիս: Արձակման Սղմ. Զ. Յնծա-
ցէք (Մինչեւ ի Համբարձումն շաբաթ երե-
կոյեան արձակման Սաղմոսն այս է): Աւե-
րարան, Խնդրեացուք Կեցո, Աղթ. Քում
ամենազօր:

● Վերջին քառորդ լուսնի:

24 † Կիր. ԴԿ. Ը օր Ս. Զատիկի: Կրկ- 23
նագատիկ (Նոր Կիրակէ): Յիշա-
տակ սրբոց նահատակաց մերոց,
որք կատարեցան յընթացս Հայոց
Յեղասպանութեանն վասն հաւատոյ
եւ վասն հայրենեաց: Ի գիշերին
հսկումն է: Կանոնագլուխ՝ Օրհնեալ

անձն իմ (որպէս ի բուն Բարեկենդանի գիշերին): Ի տեղի Հանգստեան շարականի զնահապականց օրհ. դկ. Հրաշացանք քաղեալ: Աւորն. Տաճարի: Աւրուած անեղ: Երգ՝ Ուրախացան: Օրհ. դկ. Նորոգեալ կղզիք, իւր սարօքն, զԱւագ Օրհ. դկ. զՅաղթականն զհետն ասա: Առաւօտեան Սղմ. ԶԴ. Յոյց մեզ Տէր: (Մինչեւ ի Համբարձումն առաւօտեան Սաղմոսն այս է): Աւորն., Նորաստեղծեալ, Քրգ. Խնդրեցուք, Կեցո, Աղթ. Քում ամենագոր: Ժմտ. Քրիստոս յարեալ: (Մինչեւ ի Համբարձումն յամենայն կիրակէի եւ ի շաբաթու, զՔրիստոս յարեալն ասա, իսկ ի միւս աւուրսն զԱհաւորն, եւ զՔանգի յարեալն): Ճշ. ընթ. (Գործ. 5.34-6.7: Յակ. 3.1-12: Յովհ. 1.1-17): Սրբ. Ով է որպէս:

Յերեկոյին՝ Առաջին Սղմ. ՃԽԹ. Օրհնեցէք զՏէր յօրհնութիւն ի նոր: (Մինչեւ ի Համբարձումն առաջին Սաղմոսն այս է): Աւորն., Անդաստան, Քրգ. Ս. Խաչիւս, Աղթ. Պահպանիչ, ապա Խոնարհեցո եւ Ապրեցո: Հմբ. դկ. Յոր-

ժամ եկին: Սղմ. ՃԾ. Օրհնեցէք զԱստուած ի սրբութեան նորա: (Մինչեւ ի Համբարձումն արձակման Սաղմոսն այս է): Աւորն., Քրզ. Խնդրեացուք, Կեցո, Աղթ. Թագ. իսաղ.:

25 ԲԶ. ԱԶ. Թ օր Յինանց: Օրհ. աճ. 24
Երգեացուք: Հրց. ակ. Ա. Որ եկիր ի փրկութիւն: Հմբ. աճ. Փառք յարութեան:

26 ԳԶ. ԱԿ. Ժ օր Յինանց: Օրհ. ակ. Եր- 25
գեցէք Տեառն: Հրց. ակ. Բ. Որ վասն մերոյ: Հմբ. ակ. Յարուցեալ Տէրն:

27 ԴԶ. ԲԶ. ԺԱ օր Յինանց: Օրհ. բճ. 26
Օրհնեացուք զՏէր: Հրց. ակ. Գ. Անսկիզբն Բանդ: Հմբ. բճ. Եկին ի գերեզման:

28 ԵԶ. ԲԿ. ԺԲ օր Յինանց: Օրհ. բկ. Փա- 27
րասօն: Հրց. ակ. Դ. Որ յաթոռ փառաց: Հմբ. բկ. Քրիստոս յարեաւ:

29 Ուր. ԳԶ. ԺԳ օր Յինանց: Օրհ. գճ. 28
Օգնական ընդունելի: Հրց. ակ. Ե. Անեղանելիդ Աստուած: Հմբ. գճ. Այսօր յարուրին:

30 ՇՐ. ԳԿ. ԺԴ օր Յինանց: Օրհ. գկ. 29

*Երգեցէք Տեսուն: Հրց. քձ. Որ ի յերկնից
իջեր: Ճշ. ընթ. (Ղուկ. 6.1-11: Գործ. 9.1-22:
Ա Պետր. 1.13-25: Յովհ. 2.12-22: Մատթ. 7.1-
8.17: Մարկ. 2.23-3.5): Հմբ. դձ. Թագաւոր
գոլով: (Զչորեսին շարականն եւս ասա):
Աւորն., Քրզ. Խնդրեացուք, Կեցո, Աղթ.
Քում ամենազօր գալստեանդ:*

● Ծնունդ լուսնի:

ՄԱՅԻՍ

31 ՕՐ



ՅՈՒԼՆ

- 1 † Կիր. ԴՁ. Գ կիր. Աշխարհամատ- 1
րան (Կանաչ Կիրակի): Օրհ. դձ. Օրհ-
նեսցուք զՏէր: Հրց. գձ. Երկրպագեմք,
իր սարօքն: Զկնի Ս. Աստուածին՝ թա-
փօր: Շրկ. դձ. Լուսաւորեալ Երուսաղէմ:
Գիրք, Աւերարան: Աստուտան: Քրգ.
Ս. Իսաչիւս, Աղթ. Պահպանիչ: Առաւօ-
րեան Աւորն.: Նորասրտեղծեալ: Ճշ.
ընթ. (Առակ. 3.9-17: Ես. 66.12-16: Ա Տիմ.
3.14-16: Մատթ. 16.13-19: Ղուկ. 6.12-49:
Գործ. 9.23-31: Ա Պետր. 2.1-10: Յովհ. 2.23-
3.12: Մատթ. 8.18-9.8: Մարկ. 3.6-12): Հմբ.
դձ. Փառաքանակից եւ Կանանցն:
- 2 Բշ. ԴԿ. ԺԶ օր Յինանց: Օրհ. դկ. 2
Յաղթական: Հրց. բձ. Անապական:
Հմբ. դկ. Էջ հրեշտակն:

- 3 **Գ2. Ա2. ԺԷ օր Յինանց:** Օրհ. աձ. Եր- 3
գեացուք: Հրց. բձ. Որ թագաւորդ ես:
Հմբ. աձ. Ընդ կանայսն:
- 4 **Դ2. ԱԿ. ԺԸ օր Յինանց:** Օրհ. ակ. Եր- 4
գեցէք Տեառն: Հրց. բձ. Դ. Այսօր բեւե-
ռեալ: Հմբ. ակ. Սքանչելի հրեշտակն:
- 5 **Ե2. Բ2. ԺԹ օր Յինանց:** Օրհ. բձ. Օրհ- 5
նեացուք զՏէր: Հրց. բձ. Ե. Որ գթացար
ի սուրբ: Հմբ. բձ. Չայն ատերաւոր:
- 6 **Ուր. ԲԿ. Ի օր Յինանց:** Օրհ. բկ. Փա- 6
րաւօն հանդերձ: Հրց. բձ. Զ. Որ զար-
դարեալ: Հմբ. բկ. Առաւօրեան սուրբ:
- 7 **Շբ. Գ2. ԻԱ օր Յինանց:** Օրհ. գձ. Օգ- 7
նական: Հրց. բկ. Ա. Որ յերկնային:
Յերեկոյին՝ Լոյս զուարթ: Մեւդ. Օրհ-
նեալ եկեալ: Ս. Աստուած՝ որ եկիր եւ
գալոց ես: Ճ2. ընթ. (Ղուկ. 9.1-17: Գործ.
12.25-13.15: Ա Պետր. 4.12-19: Յովհ. 5.1-18:
Մատթ. 11.1-24: Մարկ. 4.21-25): Հմբ. աձ.
Որ վերօրհնիս: Կեցո, Աղթ. Քում ամե-
նագոր զայսրեանդ:
- 8 **† Կիր. ԳԿ. Դ կիր. (Կարմիր Կիրա- 8
կէ):** Օրհ. գկ. Երգեցէք Տեառն: Հրց. բկ.
Բ. Անսկիզբն Աստուած: Ճ2. ընթ. (Ղուկ.

9.18-36: Գործ. 13.16-43: Ա Պետր. 5.1-14: Յովհ. 5.19-30: Մատթ. 11.25-30: Մարկ. 4.26-34):

Յերեկոյին՝ թափօր: Շրկ. Խաչի գկ. Ով քառաթեւ: Սղմ., Աւրրն., **Անդաստան**, Քրգ. Ս. Խաչիւ, Աղթ. Պահպանիչ, Հայր մեր եւ ապա Խոնարհեցո եւ Ապրեցո: Հմբ. գկ. Զաստուածային զգերեզմանան: Աւերարան: Կեցո:

● Առաջին քառորդ լուսնի:

- 9 ԲԶ. ԴԶ. ԻԳ օր Յինանց: Օրհ. դձ. 9
Օրհնեցոյք զՏէր: Հրց. բկ. Գ. Որ զծանայի: Հմբ. դձ. Որ ի վերդ եւ:

Յիշատակ զինաւորաց, աշխարհագորաց
եւ զօրավարացն հայոց,
որք կատարեցան յԵրկրորդ
Համաշխարհային պատերազմին
եւ յԱրցախեան գոյամարտին
վասն հաւատոյ եւ հայրենեաց:
Կատարի հոգեհանգիստ
յԵկեղեցիս Հայաստանեայց:

- 10 ԳԶ. ԴԿ. ԻԴ օր Յինանց: Օրհ. դկ. 10
Յաղթական: Հրց. բկ. Դ. Որ էիր յառաջ: Հմբ. դկ. Հրեշտակացն դասք:

- 11 **ԴՂ. ԱՁ. ԻԵ օր Յիսանց:** Օրհ. աճ. Եր- 11
գեացուք երգ: Հրց. բկ. Ե. Կամաւորու-
թեամբ: Հմբ. աճ. Որ անճատ էութեամբ:
- 12 **ԵՂ. ԱԿ. ԻԶ օր Յիսանց:** Օրհ. ալ. Եր- 12
գեցէք Տեսոն: Հրց. գճ. Ա. Փառաւո-
րեմբ: Հմբ. ալ. Հրաշալի զյարութիւն
(ցվերջն):
- 13 **Ուր. ԲՁ. ԻԷ օր Յիսանց:** Օրհ. բճ. Օրհ- 13
նեացուք զՏէր: Հրց. գճ. Բ. Փառաւորեալ
Որդի: Հմբ. բճ. Այսօր զուարճացան,
Սքանչելի կանայքն եւ Կանխելով:
- 14 **Շբ. ԲԿ. ԻԸ օր Յիսանց:** Օրհ. բկ. Փա- 14
րասօն: Հրց. գճ. Գ. Որ յաւիրենից եւ:
ՃՁ. ընթ. (Ղուկ. 11.14-32: Գործ. 16.6-40: Բ
Պետր. 3.10-18: Յովհ. 7.1-13: Մատթ. 13.36-
52: Մարկ. 6.14-29):
Յերեկոյին՝ Մեղդ. Օրհնեալ եկեալ:
Ս. Ասրուած՝ որ եկիր եւ զալոց եւ: Հմբ.
դճ. Թագաւոր գոլով: Աւրրն., Քրզ.
Խնդրեացուք, Կեցո, Աղթ. Քում ամե-
նագօր զայսրեանդ:
- 15 **† Կիր. ԳՁ. Ե կիր. Տօն Երեւման** 15
Ս. Խաչի: Աւրրն. Տաճարի: Ռահ գոր-
ծեալ: Երգ՝ Ուրախացան: Օրհ. գճ.

Օգնական: Հրց. Խաչի դձ. Այսօր ընդ ամիս: Մեծ. դձ. Մայր լուսոյ եւ այլն, իւր սարօքն: Ս. Աստուած՝ որ խաչեցար եւ ապա թափօր: Շրկ. դձ. Զօրութիւն սուրբ խաչի: **Անդաստան**, Քրգ. Ս. Խաչիւս, Աղթ. Պահպանիչ եւ այլն ամենայն Յարութեան է: Ժմտ. Քրիստոս յարեաւ: Ճշ. շրկ. Յարեաւ Քրիստոս: Ս. Աստուած՝ որ յարեար: Ճշ. ընթ. (Ղուկ. 11.33-12.12: Գործ. 17.1-15: Ա Յովհ. 1.1-10: Յովհ. 7.14-23: Մատթ. 13.53- 58: Մարկ. 6.30-44): Սրբ. Ով է որպէս:

Յերեկոյին՝ Աւրրն., Թափօր: Շրկ. Խաչի գձ. Փայտ Կենաց: Սղմ. Դ. Նշանեցաւ: Աւրրն., **Անդաստան**, Պահպանիչ: Ապա Խոնարհեցո եւ Ապրեցո: Հմբ. գձ. Փառաւորեալ է եւ Ի ձայն ահեղ: Արձակման Աւրրն., Քրգ. Խնդրեացոյթ, Կեցո, Աղթ. Թագ. խաղաղութեան:

- 16 **Բշ. ԳԿ. Լ օր Յինանց:** Օրհ. գկ. Երգեցէք: Հրց. գձ. Դ. Կամաւորութեամբ: Հմբ. գկ. Զքո յարութ. եւ Առեալ եւ մեր:

☺ **Լրումն լուսնի:**

17 ԳՂ. ԴՁ. ԼԱ օր Յինանց: Օրհ. դձ. *Օրհ- 17*
նեացուք զՏէր: Հրց. գձ. Ե. *Արարիչդ:*
Հմբ. դձ. Զյարութիւն Աստուածորդոյն,
Փառաւորեալ եւ Զանճառելի:

18 ԴՂ. ԴԿ. ԼԲ օր Յինանց: Օրհ. դկ. **18**
Յաղթական: Հրց. գկ. Ա. *Անճառելի:*
Հմբ. դկ. Փառք յարութեան, Յարու-
ցեալ է Տէրն, Փառք Քրիստոսի եւ Ի-
ղարկրից:

19 ԵՂ. ԱՁ. ԼԳ օր Յինանց: Օրհ. աձ. **19**
Երգեսցուք: Հրց. գկ. Բ. *Նախալաւի-*
րեան: Հմբ. աձ. *Սոսկալի րեսիլ եւ*
Փայլակնաձեւ:

20 Ուր. ԱԿ. ԼԴ օր Յինանց: Օրհ. ալ. **20**
Երգեցէք Տեսոն: Հրց. գկ. Գ. *Այսօր զե-*
նաւ: Հմբ. ալ. *Երգեսցուք քեզ եւ Կան-*
խեցին:

21 Շր. ԲՁ. ԼԵ օր Յինանց: Օրհ. բձ. *Օրհ- 21*
նեացուք զՏէր: Հրց. դձ. Ա. *Որ եկիր:*
ԾՁ. ընթ. (Ղուկ. 14.1-24: Գործ. 20.1-16: Ա
Յովհ. 2.28-3.1: Յովհ. 9.1-38: Մատթ. 15.29-
16.12: Մարկ. 8.10-26):

Յերեկոյին՝ *Լոյս զուարթ:* Ս. *Աս-*
տուած՝ որ եկիր եւ զալոց եւ: Հմբ.
 աձ. *Որ վերօրհնիս: Աւրն., Քրզ.*

*Խոնդրեացոյք, Կեցո, Աղթ. Քում ամենա-
գոր գայարեանդ:*

- 22 † **Կիր. ԲԿ. Զ կիր.:** Օրհ. բկ. Փարաւօն: 22
Հրց. դձ. Բ. Որ քարեքանեալդ ես: Ճշ.
ընթ. (Ղուկ. 13.25-14.32: Գործ. 20.17-38:
Ա Յովհ. 3.2-6: Յովհ. 9.39-10.10: Մատթ.
16.13-17.13: Մարկ. 8.27-9.12):

Յերեկոյին՝ Աւրին., թափօր: Շրկ. բկ.
Խաչն կենարար: Աւրին., **Անդաստան,**
Աղթ. Պահպանիչ: Ապա Խոնարհեցո եւ
Ապրեցո: Հմբ. բկ. Կանխեցին, զՅարու-
թին եւ Զրիեգերական: Աւրին., Կեցո,
Աղթ. Թագ. խաղաղութեան:

- Յիշատակ աշխարհագօրաց եւ զօրավարացն
հայոց, որք կատարեցան ի հերոսամար-
տին Սարգարապատի 1918 ամի,
վասն հաւատոյ եւ հայրենեաց:

Կատարի հոգեհանգիստ

յեկեղեցիս Հայաստանեայց:

- 23 **Բշ. ԳՁ. ԼԷ օր Յինանց:** Օրհ. գձ. Օգնա- 23
կան: Հրց. դձ. Գ. Որ ի քառակերպեան:
Հմբ. գձ. Հրաշալի եւ Տոք զփառս:

● Վերջին քառորդ լուսնի:

- 24 **Գշ. ԳԿ. ԼԸ օր Յինանց:** Օրհ. գկ. Եր- 24
գեցեք Տեսուն: Հրց. դձ. Դ. Յորժամ ի
խաչին: Հմբ. գկ. Տեսիլ փայլակնաձեւ
եւ Յանճառ:

25 ԴՂ. ԴՁ. ԼԹ օր Յինանց: Օրհ. դձ. 25

*Օրհնեացոյք զՏէր: Հրց. դձ. Ե. Միա-
ծին Որդի: Հմբ. դձ. Համբարձաւ Տէրն
մեր, Ահագին ձայնիւղ, առանց հարցի
(զերկուսն ի միասին ասել յարեանն,
շուրջառաւ): Աղթ. Հայր գթած: Աւորն.,
Քրզ. Խնդրեացոյք, Կեցո, Աղթ. Թագ.
խաղաղութեան:*

26 † ԵՂ. ԴԿ. Խ օր Յինանց: ՀԱՄԲԱՐ- 26

ՁՈՒՄՆ Քրիստոսի Աստուծոյ մերոյ:
*Ջկնի Աստուած անեղին երգ՝ Թագա-
ւոր փառաց: Օրհ. դձ. Համբարձաւ
(յատեանն): Հրց. դկ. Օրհնեացի պսակ:
Մեծ. դկ. Աստուածածին մայր լու-
սոյ: Երգ՝ զՅարութիւն եւ Համբար-
ձաւ: Քրզ. Ասացոյք: Ս. Աստուած, որ
համբարձար փառօք առ հայր: (Մինչեւ
ի Հոգւոյ գալուստն երգ, քարոզ եւ Ս. Աս-
տուած սոքա են): Ելցեն ի թափօր: Շրկ.
դձ. Համբարձաւ: Գիրք, Աւորն., **Ան-
դաստան**, Աղթ. Պահպանիչ: Սաղմոս
ձայնի ԻԳ. Համբարձէք: Աւորն., Քրզ.
Խնդրեացոյք, Կեցո, Աղթ. Քում ամե-
նագօր Համբարձմանդ: Ժմտ. Հիացան*

վերնականքն եւ Որ անպատումն: Ճշ.
շրկ. աճ. Որ Համբարձաւն: Ճշ. ընթ.
(Ղուկ. 18.1-14: Գործ. 1.1-14: Մատթ. 28.16-
20: Մատթ. 19.1-15: Մարկ. 10.13-27): Սրբ.
Ով է որպէս:

Յերեկոյին՝ թափօր: Շրկ. դճ. Համ-
բարձաւ Տէրն մեր Քրիստոս: Գիրք,
Աւրրն., **Անդաստան**, Քրգ. Ս. Խաչիւս,
Աղթ. Պաշկանէա: Սղմ. ԽՁ. Համբար-
ձաւ Աստուած: Աւրրն., ապա Խոնար-
հեցո եւ Ապրեցո: Հմբ. դճ. Որք փնկա-
կից եւ Համբարձաւ Տէրն մեր յերկինս:
Արձակման Սղմ. ԻԴ. Համբարձէք,
Աւրրն., Քրգ. Խնդրեցոյք, Կեցո, Աղթ.
Թագ. իսաղաղութեան:

Յիշատակ վերահաստատութեան
Հայրապետական Աթոռոյն Ամենայն Հայոց
ի Սոյ ի Ս. Էջմիածին,
յամի Տեառն 1441:
Տօն ազգային:
Հանդէս եւ Մաղթանք
յեկեղեցիս Հայաստանեայց:

27 Ուր. ԱԶ. ԽԱ. օր Յինանց: Սկիզբն 27
պահոց: Օրհ. աճ. Երգեցոյք: Հրց. դճ.
Զ. Ծագումն Միածնի: Առաւօրոյ Սղմ.

ԽԶ. Համբարձաւ: (Մինչեւ ի Հոգւոյ գալուստն առաւօտեան եւ երեկոյեան առաջին Սաղմոսն այս է): Ժմտ. Որ յանպարտւմ: Ճշ. շրկ. դկ. Որ ողորմութեամբ: Հմբ. դձ. Որք րնկակից եւ Համբարձաւ Տէրն մեր Քրիստոս: Արձակման Սղմ. ԻԳ. Համբարձէք իշխանք: (Մինչեւ ի Հոգւոյ գալուստն արձակման Սաղմոսն այս է):

28 ՇԲ. ԱԿ. ԽԲ. օր Յինանց: Օրհ. ակ. 28

Երգեցէք Տեառն: Հրց. դձ. Է. Փառաւորելով: Ժմտ. Հիացան: Ճշ. շրկ. դկ. Իշխանութիւնք: Ճշ. ընթ. (Ղուկ. 18.35-19.28: Գործ. 22.30-23.11: Ա Յովհ. 5.1-12: Յովհ. 11.55-12.11: Մատթ. 20.17-28: Մարկ. 10.32-45):

Յերեկոյին՝ Լոյս գուարթ: Մեադ. Օրհնեալ եկեալ: Ս. Աստուած՝ որ Համբարձար: Հմբ. դձ. Թագաւոր գոլով: Աւորն.: Քրգ. Խնդրեցուք, Կեցո, Աղթ. Քում Ամենագօր Համբարձմանդ:

**Ոգեկոչումն հոգակման Հայաստանի
Հանրապետութեան 1918 թ.:**

**Կատարի Մաղթանք գոհաբանական
յամենայն Եկեղեցիս Հայաստանեայց:**

29 † **Կիր. ԲԶ. Է կիր. Երկրորդ Ծաղկա-** 29

զարդ: Հեյր. շրկ. դձ. Համբարձաւ Տէրն
մեր յերկինս: Օրհ. դկ. Մեծահրաշ (յա-
տեանն): Հրց. դկ. Այսօր արարիչդ, իւր
սարօքն: Զկնի Ս. Աստուածին ելցեն ի
թափօր: (Ս. Աստուածն եւ մաղթանքն Համ-
բարձմանն ասա): Շրկ. դձ. Թագաւոր գո-
լով: Գիրք, Աւրրն., **Անդաստան**, Աղթ.
Պահպանիչ: Նորասրեղծեալ, Քրզ.
Խնդրեացուք, Կեցո, Աղթ. Քում ամենա-
զօր: Ժմտ. Հիացան: Ճշ. շրկ. դձ. Զգա-
լուստ քո Քրիստոս: Ճշ. ընթ. (Ղուկ. 19.29-48:
Գործ. 23.12-35: Ա Յովհ. 5.13-21: Յովհ. 12.12-
23: Մատթ. 20.29-21.17: Մարկ. 10.46-11.11):

Յերեկոյին՝ Աւրրն.: Ելցեն ի թափօր:
Շրկ. բձ. Ապաւինեցաք ի իսաչ քո: Սղմ.
Դ. Նշանեցաւ: Աւրրն., **Անդաստան**,
Աղթ. Պահպանիչ: Ապա Խոնարհեցո
եւ Ապրեցո: Հմբ. դձ. Որք րնկակից եւ
Համբարձաւ Տէրն մեր յերկինս: Ար-
ձակման Աւրրն.: Կեցո, Աղթ. Թագ.
խաղաղութեան:

30 **Բշ. ԲԿ. ԽԴ օր Յինանց:** Օրհ. բկ. Փա- 30

րաւօն հանդերձ: Հրց. դկ. Ա. Որ զամե-

նազօր: Ճշ. շրկ. աձ. Որ Համբարձան:
Հմբ. դձ. Որք փնկակից եւ Համբարձաւ
Տէրն մեր Քրիստոս:

● Ծնունդ լուսնի:

31 Գշ. ԳՁ. ԽԵ օր Յինանց: Օրհ. գձ. Օգ- 1
նական: Հրց. դկ. Բ. Այսօր ցնծան: Ճշ.
շրկ. դկ. Որ ողորմութեամբ: Հմբ. դձ.
Որք փնկակից եւ Համբարձաւ Տէրն
մեր յերկինս:

ՅՈՒՆԻՍ

30 ՕՐ



ԵՐԿԱՒՈՐՔՆ

- 1 **ԴՂ. ԳԿ. ԽԶ օր Յինանց: Պահք: Օրհ.** 2
գկ. *Երգեցէք: Հրց. դկ. Գ. Փառաւորեալ
է: Ճշ. շրկ. դկ. Իշխանութիւնք: Հմբ. դձ.
Որք րնկակից եւ Համբարձաւ Տէրն
մեր Քրիստոս:*
- 2 **ԵՂ. ԴՁ. ԽԷ օր Յինանց: Օրհ. դձ.** 3
*Օրհնեսցուք զՏէր: Հրց. դկ. Դ. Որ յա-
ռաջ քան: Ժմտ. Հիացան վերնականք:
Ճշ. շրկ. աձ. Որ Համբարձան: Հմբ.
դձ. Որք րնկակից եւ Համբարձաւ Տէրն
մեր յերկինս:*
- 3 **ՈՐ. ԴԿ. ԽԸ օր Յինանց: Պահք:** 4
*Օրհ. դկ. Յաղթական: Հրց. դկ. Ե. Ան-
սկիզբն Բանդ: Ժմտ. Հիացան վերնա-
կանք: Ճշ. շրկ. դկ. Որ ողորմութեամբ:*

Հմբ. դձ. Որք փնկակից եւ Համբարձաւ
Տէրն մեր Քրիստոս:

- 4 **Շբ. ԱԶ. ԽԹ օր Յիսանց:** Օրհ. աճ. Եր- 5
գեսցոյք: Հրց. դկ. Զ. Որ յահեղակերպ:
Ժմտ. Որ յանպարտում: Ճշ. շրկ. դկ. Իշ-
խանութիւնք: Ճշ. ընթ. (Ղուկ. 22.1-30:
Գործ. 28.17-32: Յուդա 1.17-25: Յովհ. 13.31-
14.13: Մատթ. 24.1-26.2: Մարկ. 14.1-26):

Յերեկոյին՝ Լոյս զուարթ: Ս. Աս-
տուած՝ որ եկիր եւ գալոց եւ (ելցեն յա-
տեանն, տես ի Տօնացոցի): Հմբ. դձ. Ա-
ռաքելոյ աղաւնոյ: Սղմ. ՃԽԲ. Հոգի քո
սուրբ: Աւորն.: Քրզ. Գոհաբանելոյ:
Կեցո: Աղթ. Խաղաղութեամբ քով Հո-
գիդ Սուրբ Աստուած ճշմարիտ:

- 5 **† Կիր. ԱԿ. ՀՈԳԵԳԱԼՈՒՍՏ Պենտե-** 6
կոստէ (Յիսներորդ օր ի Ս. Զատ-
կէն): Ի գիշերին հսկումն է եւ դիցեն
զՍրբութիւնն ի վերայ բազմոցի Սե-
ղանոյն: Զկնի Ճանապարհ մոլորելո-
ցին երգ՝ Գերագոյն շնորհաց բաշխող:
Օրհ. դձ. Առաքելոյ աղաւնոյ (յատեանն):
Հրց. աճ. զՀոգւոյն զգալուարն, իւր սա-
րօքն: Քրզ. Ասացոյք: Ս. Աստուած՝ որ
եկիր եւ հանգեար յառաքեալսն: (Յայսմ

շաբաթու քրգ. եւ Ս. Աստուած սոքա են):
Ելցեն ի թափօր: Շրկ. դձ. Առաքելոյ
աղանոյ: Գիրք, Աւրն., **Անդաստան**,
Քրգ. Ս. Խաչիւ, Աղթ. Պահպանիչ:
Շրկ. Հնգ. ի ձայնէն: Աւրն., Հոգւոց,
Աղթ. Քրիստոս Որդի: Շրկ. բկ. Եր-
րորորոթին անբաժանելի (յատեանն):
Նորասրեղծեալ, Քրգ. Խնդրեացուք,
Աղթ. Քում ամենագօր եւ հրաշալի
գալստեանդ Հոգիդ Սուրբ Աստուած
երկրպագանեմք: Ժմտ. Աստուած զքեզ
խոստովանիմք: Ճշ. շրկ. բձ. Որ ի յա-
րաշարժ: Ճշ. ընթ. (Գործ. 2.1-21: Յովհ.
14.25-31): Սրբ. Հրեշտակային:

Իսկ յորժամ պարարագիչն հասանի
յայն տեղին, յորում ասէ. «Առէք, կե-
րէք», տնս ի Տօնացուցի եւ ի Ճաշոցի:

Յերեկոյին՝ թափօր: Աւերարանք,
շարականք, **Անդաստան**: Ապա Խո-
նարեցո եւ Ապրեցո: Հմբ. բկ. Երրոր-
րորոթին (յատեանն): Աւրն., շրկ. գձ. Որ
համագոյր: Աղօթք Երանելոյն Ներսի-
սի Լամբրոնացոյն: Քրգ. Գոհաբանե-
լով: Աղթ. Խաղաղութեամբ քով Հոգիդ
Սուրբ:

Բարեկենդան Եղիական պահոց:

6 ԲԶ. ԲԶ. Բ օր Հոգեգալստեան: 7

Պահք: Օրհ. բձ. Նոյն եւ նման, իւր սարօքն: Գիրք, Աւրրն., Արարչական: Քրգ. Խնդրեցուք, Աղթ. Քում ամենազօր Գալլսարեանդ Հոգիդ: Ժմտ. Այսօր ի հրեղէն: Ճշ. շրկ. բձ. Նոյն եւ նման (զերկուան ի միասին ասա):

Յերեկոյին՝ Հմբ. բկ. Այսօր երկնայինքն: Աղթ. Հայր գթած: Աւրրն., Քրգ. Գոհարանելով, Կեցո, Աղթ. Խաղաղութեամբ քով Հոգիդ Սուրբ:

7 ԳԶ. ԲԿ. Գ օր Հոգեգալստեան: 8

Պահք: Օրհ. բկ. Այսօր երկնայինքն, իւր սարօքն: Գիրք, Աւրրն., Էական, Կեցո, Աղթ. Քում ամենազօր: Ժմտ. Վասն որոյ եւ մեք: Ճշ. շրկ. բկ. Այսօր երկնայինքն: Հմբ. գձ. Արեգակն արդարութեան: Աղթ. Հայր գթած: Աւրրն., Քրգ. Գոհարանելով, Կեցո, Աղթ. Խաղաղութեամբ քով Հոգիդ Սուրբ:

● Առաջին քառորդ լուսնի:

8 ԴԶ. ԳԶ. Դ օր Հոգեգալստեան: Պահք: 9

Օրհ. գձ. Արեգակն արդարութեան, իւր

սարօքն: Գիրք, Աւերարան, Խաւարն
անգոյ: Կեցո, Քրգ. Քում ամենագօր
գալարեանդ Հոգիդ: Ժմտ. Աւրուած
գքեգ: Ճշ. շրկ. գձ. Արեգակն արդարու-
թեան: Հմբ. գկ. Զանսկգրնարար: Աղթ.
Հայր գթած: Աւրրն., Քրգ. Գոհարանե-
լով, Կեցո, Աղթ. Խաղաղութեամբ քով
Հոգիդ Սուրբ:

9 ԵՂ. ԳԿ. Ե օր Հոգեգալստեան: Պահք: 10

Օրհ. գկ. Զանսկգրնարար, իւր սարօքն:
Գիրք, Աւրրն., Ճառագայթեալ: Քրգ.
Խնդրեացոյք, Կեցո, Աղթ. Քում ամենա-
գօր գալարեանդ Հոգիդ Սուրբ: Ժմտ.
Այսօր ի հրեղէն: Ճշ. շրկ. գկ. Զանսկգր-
նարար: Հմբ. դձ. Անմահարար:

10 Ուր. ԴՁ. Զ օր Հոգեգալստեան: 11

Պահք: Օրհ. դձ. Անմահարար, իւր սա-
րօքն: Գիրք, Աւրրն., Չհանդուրծեալ,
Քրգ. Խնդրեացոյք, Կեցո, Աղթ. Քում
ամենագօր: Ժմտ. Վասն որոյ: Ճշ. շրկ.
դձ. Անմահարար: Հմբ. դկ. Ի յարա-
շարժ: Աղթ. Հայր գթած: Աւրրն., Քրգ.
Գոհարանելով, Կեցո, Աղթ. Խաղաղու-
թեամբ քով Հոգիդ Սուրբ:

11 Շք. ԴԿ. Է օր Հոգեգալստեան: Օրհ. 12
 դկ. Ի յարաշարժ, իւր սարօքն: Գիրք,
 Աւրրն., Տէրն յեւ սրեղծմանն: Քրգ.
 Խնդրեացուք, Կեցո, Աղթ. Քում ամենա-
 գօր: Ժմտ. Աստուած զքեզ խոստովա-
 նիմք: Ճշ. շրկ. դկ. Ի յարաշարժ: Ճշ. շրկ.
 դկ. Ի յարաշարժ: Ճշ. ընթ. (Երեմ. 1.1-10:
 38.1-13: Բ Պետր. 2.9-22: Մատթ. 2.16-18):

Յերեկոյին՝ Լոյս զուարթ: Ս. Աս-
 տուած՝ որ եկիր եւ հանգեար յառա-
 քեալսն: Հմբ. դձ. Հոգին Սուրբ էր: Աղթ.
 Հայր գթած: Աւեր., Քրգ. Խնդրեացուք,
 Կեցո, Աղթ. Թագ. խաղաղութեան:

12 † Կիր. ԱԶ. Ա կիր. զկնի Հոգեգալս- 13
տեան: Սկիզբն Յարութեան Կիրա-
կէից: Յիշատակ Եղիայի մարգա-
րէին: Օրհ. աճ. Երգեացուք: Հրց. աճ.
 Որ եկիր ի փրկութիւն: (Յօրէս ցԲուն
 Բարեկենդան զԻղաբերից Աւերարանն
 զԹաղմանն եւ զՅարութեանն միասին ըն-
 թեռնոյ): Ժմտ. Միածին Որդի: Ճշ. շրկ.
 աճ. զԹագաւորն փառաց: Ճշ. ընթ.
 (Գ Թագ. 18.29-46: Դ Թագ. 2.1-15: Յակ.
 5.16-20: Դուկ. 4.25-30): Հմբ. աճ. Ընդ լու-
 սանսալ եւ այլն ամենայն Յարութեան

է, այսինքն՝ Քրգ. *Խնդրեացոր, Կեցո,*
Աղթ. *Թագ. խաղաղութեան: Նախա-*
տօնակ: Շրկ. դկ. *Անձինք նուիրեալք,*
իր սարօքն: Մղթ. Քրիստոս Աստուած
մեր: Քրգ. Ս. Ճգնատրօքն, Աղթ. Պսա-
կիչ սրբոց:

- 13 **Բ2. ԱԿ. Սրբոց կուսանացն Հոիփսի-** 14
մեանց: Օրհ. դկ. *Անձինք նուիրեալք:*
Հրց. դկ. Այսօր զանյաղթելի, իւր սա-
րօքն: Մնկ. դկ. Յիշատակ Քրիստո-
սի: Քրգ. Վասն խաղաղութեան: Աղթ.
Սուրբ եւ Տէր: Փոի՝ Սիրեցի: Երգ՝ Ա-
րարչական: Մղթ. Քրիստոս Աստուած
մեր: Քրգ. Ս. Ճգնատրօքն: Աղթ. Պսա-
կիչ սրբոց: Արեւելից ասա անխափան:
Կեցո ոչ գոյ բաց ի կիրակելից եւ ի տէ-
րունական տօնից: (Այսպէս արա զտօնս
ամենայն մարտիրոսաց): Ժմտ. Որք ծա-
գեցան մեզ: Ճ2. շրկ. դկ. Քրիստոս
Աստուած: Ճ2. ընթ. (Առակ. 31.29-31: Ես.
61.10-62.3: Հռոմ. 15.30-16.2: Մատթ. 10.26-
33): Հմբ. դկ. Անսկիզբն Բանդ: Նախա-
տօնակ: Շրկ. դկ. *Անձինք նուիրեալք,*
իր սարօքն:

Եկեղեցական հանդեսի վանս

Սրբուհոյ կուսին Հոփսիմեայ:

- 14 ԳՂ. ԲՁ. Սրբոց կուսանացն Գայիա- 15**
նեանց: Օրհ. դկ. *Անձինք նուիրեալք,*
իր սարօքն: Մնկ. դկ. *Յիշատակ Քրիս-*
տոսի: Ժմտ. *Զյաղթական:* Ճշ. շրկ. դկ.
Քրիստոս Աստուած: Ճշ. ընթ. (Առակ.
 1.20-22: Բարութ 4.36-5.4: Բ Կորնթ. 6.16-
 7.1: Յովհ. 16.1-4): Հմբ. դկ. *Անսկիզբն*
Բանդ:

Եկեղեցական հանդեսի վանս

Սրբուհոյ կուսին Գայիանեայ:

☺ **Լրումն լուսնի:**

- 15 ԴՂ. ԲԿ. Պահք: Օրհ. Ապշ. բկ. Յա- 16**
մենայն ժամ: Հրց. Ապշ. աձ. *Որ հա-*
յիս: Քրգ. *Փառաւորեացութ:* Մնկ. բկ.
Արթունք եւ պարտասարք: Ժմտ. *Որ*
ըստ ամենայն: Ճշ. շրկ. դկ. *Փառա-*
բանութիւն: Հմբ. բկ. *Յօգնութիւն մեզ:*
Նախատօնակ: Շրկ. գձ. *Զմարգարէ*
բարձրելոյն, իր սարօքն:
- 16 ԵՂ. ԳՁ. Տօն Սրբոցն Յովհաննու Կա- 17**
րապետին եւ Աթանագինեայ եպիս-
կոպոսին: Օրհ. գձ. *Զմարգարէ բարձ-*

րեղոյն: Հրց. գձ. Զուարճանայ այսօր,
 իւր սարօքն: Մնկ. եւ Հմբ. դկ. Մարգա-
 րէից գերագոյն: Ժմտ. Զյառաջընթա-
 ցութիւն: Ճշ. շրկ. դկ. Այսօր ցնծայ: Ճշ.
 ընթ. (Առակ. 15.21-26: Ես. 22.20-24: Ա
 Պետր. 5.1-7: Մատթ. 11.2-14):

Եկեղեցական հանդէս

ի վանս Ս. Շողակաթի:

17 Ուր. ԳԿ. Պահք: Օրհ. Ապշ. գկ. Քրիս- 18
 տոս Աստուած: Հրց. Հնգ. ակ. Գոհա-
 րանեմք: Մնկ. Խաչի գկ. Ով պահա-
 պան: Ժմտ. Որ ըստ ամենայն: Ճշ. շրկ.
 դկ. Որ անսկիզբն: Հմբ. գկ. Տոյր մեզ
 Տէր եւ Հովանի: **Նախատօնակ:** Շրկ.
 քձ. Ով երջանիկ, իւր սարօքն: Քրգ. Ս.
 Ճգնատրօքն: Աղթ. Որ ընտրեցեր:

18 † Շբ. ԴԶ. Սրբոյն Գրիգորի Լուսա- 19
ւորչին մերոյ ելն ի Վիրապէն: Օրհ.
 քձ. Ով երջանիկ: Թագ. յաւիտ. Այսօր
 դասք: Հրց. քձ. Որ առաքեցեր, իւր սա-
 րօքն: Մնկ. դձ. Հրաշափսոս Աստուած
 եւ դկ. Որ կոչեցար: Զկնի Տէրն յեր
 սրեղծմանին երգ՝ Հաւատարիմ եւ
 իմաստուն (տէն ի Ձայնքաղ շարականի,

տալ. 1888, 1999, յերես 428): Ժմտ. *Ցնծայ
այսօր եւ Գրիգոր սուրբ քահանայա-
պետք: Ճշ. շրկ. գկ. Հովի քաջ: Ճշ. ընթ.
(Իմաստ. 5.1-8: Ես. 60.20-61.7: Եբր. 13.17-
21: Մատթ. 19.27-29): Սրբ. Ամենակալ:*

Յերեկոյին՝ *Լոյս գուարթ: Յասելն
գՍուրբ Աստուածն՝ որ խաչեցար
պարտ է ելանել յատեանն շուրջառաւ
եւ կատարել Նախապօնակ՝ ասելով
Հմբ. գձ. Ուրախ լեր Սուրբ Եկեղեցի
(առանց հարցի): Քրգ. Խնդրեացուք, Կե-
ցո, Աղթ. Թագ. խաղաղութեան:*

(Հրամանաւ Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգնի Բ

Կաթողիկոսի Ամենայն Հայոց):

**Այսօր յերեկոյին Վեհափառ եւ Սրբազնա-
գոյն Կաթողիկոսն Ազգիս**

**եկեղեցական մեծաշուք հանդիսիս իջանէ ի
Մայր Տաճարն:**

Հանդէս ի Ս. Էջմիածին:

**Միաբանական ուխտի Ս. Պատարագ
ի Մայրավանս Ս. Էջմիածնի:**

**19 † Կիր. ԴԿ. Բ. կիր. գկնի Հոգեգա- 20
լատեան: Տօն Կաթողիկէ Ս. Էջմիած-
նի: Շրկ. Հնգ. ի ձայնէն: Աւորն. Տա-
ճարի: Աստուած անել: Շինող էիցս:**

Օրհ. գձ. Ուրախ լեր Սուրբ Եկեղեցի (յատեանն): Հրց. գձ. Այսօր պայծառ: Մեծ. գձ. Անսկզբնական: Ս. Աստուած որ իսկեցար: Թափօր: Շրկ. դկ. Էջ Միածինն ի Հօրէ: Գիրք, Աւրն., **Անդաստան**, Քրգ. Ս. Խաչիւ, Աղթ. Պահպանիչ: Շրկ. Հնգ. դկ. Թագաւոր փառաց, Աստուածածին Սուրբ Կոյս, Որ անսկիզբն յէէն: Աւրն., Հոգւոց, Աղթ. Քրիստոս Որդի: Նորաստեղծեալ, Քրգ. Խնդրեցուք, Կեցո, Աղթ. Քումամենագօր: Ժմտ. Զիադադուրին: Ճշ. շրկ. գձ. Այսօր ուրախացեալ: Ճշ. ընթ. (Առակ. 9.1-6: Զաք. 3.7-4.9: Եբր. 9.1-10: Յովհ. 10.22-30): Սրբ. Հրեշտակային:

Զկնի Սրբոյ Պատարագի կատարի

Մաղթանք եւ հանդէս Ս. Էջմիածնի:

Յերեկոյին՝ թափօր: Շրկ. դկ. Էջ Միածինն ի Հօրէ: Գիրք, Աւրն., **Անդաստան**, Քրգ. Ս. Խաչիւ, Աղթ. Պահպանիչ: Ապա Խոնարհեցո եւ Ապրեցո: Մեսր. Աստօրհնեցէք: Քրգ. Ասացուք: Հմբ. գձ. Այսօր ուրախացեալ: Քրգ. Ս. Եկեղեցեաւ, Կեցո, Աղթ. Ի մէջ փաճարիս:

20 ԲԶ. ԱԶ. Սրբոց մանկանցն Բերդեհէ- 21
մի եւ Ակակիոսի վկային, Մովկիմայ
քահանային եւ Կոտրատիոսի գինա-
ւորին: Օրհ. Մրտ. աճ. Ժողովեալքս:
Հրց. դձ. Այսօր անմեղ, իւր սարօքն:
Մնկ. եւ Հմբ. ստղ. դկ. Երանելի սուրբ
մանկունքն (յատեանն): Ժմտ. Ի տաճա-
րի: ՃԶ. շրկ. աճ. Պարծեսցին սուրբքն:

21 ԳԶ. ԱԿ. Սրբոց կուսանացն Նունեայ 22
եւ Մանեայ: Օրհ. դկ. Անձինք նուի-
րեալք, իւր սարօքն: Մնկ. դկ. Յիշա-
տակ Քրիստոսի: Ժմտ. Հարսնացեալք:
ՃԶ. շրկ. դկ. Քրիստոս Աստուած: Հմբ.
դկ. Անսկիզբն Բանդ:

● Վերջին քառորդ լուսնի:

22 ԴԶ. ԲԶ. Պահք: Օրհ. ԱպԶ. բձ. Դար- 23
ձոց գցասումն: Հրց. աճ. Որ համագոյից:
Մնկ. բձ. Մանկունք եկեղեցւոյ: Ժմտ.
Որ ըստ ամենայն: ՃԶ. շրկ. դկ. Փառա-
քանութիւն: Հմբ. բձ. Համբառնալով:

23 ԵԶ. ԲԿ. Սրբոց իշխանացն Սահակայ 24
եւ Յովսէփայ, սրբոց վկայիցն Սարգ-
սի եւ Բագոսի: Օրհ. Մրտ. բկ. Շնոր-
հեա մեզ: Հրց. աճ. Զքեզ արդար: Մնկ.

բկ. Ի փառս պարծեացին: Ժմտ. Ի տա-
ճարի: Ճշ. շրկ. բկ. Հրաշափառ: Հմբ.
բկ. Որ պսակիչդ ես:

Ամառնամուտ եւ արեւադարձ

Յերեկն սկսանի կարճանալ

եւ գիշերն երկարիլ:

24 Ուր. ԳՁ. Պահք: Օրհ. Ապշ. գճ. Զերծո 25

գիւ: Հրց. Հնգ. բճ. Որ թագաւորդ ես:
Մնկ. Խաշի գճ. Փայտ կենսաց: Ժմտ. Որ
ըստ ամենայն: Ճշ. շրկ. դկ. Որ անս-
կիզբն: Հմբ. գճ. Զօրհներգութիւնս եւ
Պահապան:

25 Շբ. ԳԿ. Սրբոյն Ներսիսի Մեծի Հայ- 26

**րապետին մերոյ եւ Խաղայ եպիս-
կոպոսին:** Օրհ. բկ. Որ զլոյս անճառ:
Հրց. դճ. Այսօր ցօնէ եկեղեցի, իւր սա-
րօքն: Մնկ. դճ. Որ ընտրեցեր: Ժմտ.
Զհայրապետականն: Ճշ. շրկ. դկ. Այ-
սօր ցնծայ եկեղեցի: Ճշ. ընթ. (Իմաստ.
2.23-3.8: Ես. 57.15-16: Եբր. 13.7-9: Մատթ.
10.16-22): Սրբ. Ամենակալ:

Յերեկոյին՝ Լոյս զուարթ: Ս. Աստուած
որ յարեար: Հմբ. աճ. Սուրբ եւ Տէր եւ
Երկնաքաղաքացին: Քրգ. Խնդրեացուք,
Կեցո, Աղթ. Թագ. խաղաղութեան:

26 † **Կիր. ԴԶ. Գ կիր. զկնի Հոգեգա-** 27
լատեան: Օրհ. դձ. *Օրհնեսցուք զՏէր:*
 Հրց. աձ. *Պայծառացիր:* Մեծ. աձ. *Որ*
ընտրեցար: Ժմտ. *Միածին Որդի:* Ճշ.
 շրկ. դձ. Թագաւոր Քրիստոս: Ճշ. ընթ.
 (Ես. 1.2-15: Հոռմ. 6.12-23: Մատթ. 12.1-
 8): Հմբ. դձ. *Փառաբանակից:* Քրզ.
Խնդրեսցուք, Կեցո, Աղթ. Թագ. խա-
ղաղութեան:

Բարեկենդան

Ս. Գրիգոր Լուսաւորչի պահոց,
բայց տօնք լինին:

27 **Բշ. ԴԿ. Պահք:** Սրբոցն Եպիփանոս 28
 Կիպրացոյն, Բաբելայ հայրապե-
 տին եւ երից աշակերտաց նորին:
 Օրհ. Մրտ. դկ. *Ի յիշատակս վկայից:*
 Հրց. դձ. *Սքանչելագործ, իւր սարօքն:*
 Մնկ. եւ Հմբ. գձ. *Նմանեալ Մովսիսի:*
 Ժմտ. *Ջհայրապետականն:* Ճշ. շրկ.
 դձ. *Այսօր երկնայնոցն:*

28 **Գշ. ԱԶ. Պահք:** Սրբոցն Կոստան- 29
 դիանոսի թագաւորին եւ մօրն նորա
Հեղինեայ: Օրհ. ալ. *Որ զերկնաւոր:*
 Հրց. աձ. *Օրհնեմք զքեզ, իւր սարօքն:*

Մեծ. աձ. *Երանելի*: Մնկ. եւ Հմբ. բկ.
Ով երանելիդ: Ժմտ. *Որպէս յետ աս-*
տուածասէր: Ճշ. շրկ. բձ. (Ողորմեա) *Աս-*
տուած փրկիչ մեր:

- 29 **ԴՂ. ԱԿ. Պահբ**: Օրհ. Ապշ. ալ. *Ծով* 30
կենցաղոյս: Հրց. աձ. *Որ յամենայնի*:
 Մնկ. ալ. *Հոյս փառաց*: Ժմտ. *Որ ըստ*
ամենայն: Ճշ. շրկ. դկ. *Փառաբանու-*
թիւն: Հմբ. ալ. *Օգնական*:

● **Ծնունդ լուսնի**:

- 30 **ԵՂ. ԲՁ. Պահբ**: Սրբոցն **Թէոդիտոնի** 1
Գաղատացոյն, Թալիլեայ բժշկին
եւ եօթն կուսանացն, որք յԱնկիւրիա
կատարեցան: Օրհ. Մրտ. բձ. *Օրհնեն*
զքեզ: Հրց. Մրտ. ալ. *Սուրբ Աստուած*:
 Մնկ. բձ. *Փառաւորեալդ փառօք*: Ժմտ.
Ի տաճարի: Ճշ. շրկ. բձ. *Ուրախանան*
հրեշտակք: Հմբ. բձ. *Ջքեզ Տէր օրհնեն*:



ՅՈՒԼԻՍ

31 ՕՐ



ԽԵՅԳԵՏԻՆՆ

- 1 **Ուր. ԲԿ. Պափք:** Օրհ. Ապշ. բկ. *Յամենայն ժամ:* Հրց. Հնգ. դկ. *Յաւիրենից:* Մնկ. *Խաչի բկ. Խաչն կենարար:* Ժմտ. *Որ ըստ ամենայն:* Ճշ. շրկ. դկ. *Որ անսկիզբն:* Հմբ. բկ. *Յօգնութիւն մեզ:*
Յերեկոյին՝ **Նախատօնակ:** Շրկ. գկ. *Լերինք ամենայն:* Հրց. բձ. *Որ Առաքեցեր, իւր սարօքն:* (Ձայնքաղ շրկ. 1888, 1999, յերեսս 157 եւ 318): Քրգ. *Ս. Ճգնատնօքն, Աղթ. Որ ըստրեցեր:*
- 2 † **Շբ. ԳՁ. Գիւտ նշխարաց Սրբոյն Գրիգորի Լուսաւորչին մերոյ:** Օրհ. գկ. *Լերինք ամենայն* (յատեանն, տեն Ձայնքաղ շրկ. 1888, 1999, յերես 157): Թագ. յաւիտ.՝ *Այսօր դասք:* Հրց. բձ. *Որ առաքեցեր, իւր սարօքն* (տեն յերես 318): Մնկ. դձ. *Հրաշափառ եւ Որ Կոչեցար:* Զկնի

Տէրն յեր սրեղծմանին երգ՝ Հաւարարիւմ եւ իմաստուն (տես յերես 428): Ժմտ. Յնծայ այսօր: Ճշ. շրկ. գկ. Հովիւ քաջ: Ճշ. ընթ. (Իմաստ. 4.7-15: Միք. 7.7-10: Գործ. 20.22-32: Յովհ. 10.11-16): Սրբ. Ամենակալ:

Յերեկոյին՝ Լոյս զուարթ: Հմբ. աճ. Սուրբ եւ Տէր եւ Երկնաքաղաքացին: Քրգ. Խնդրեացուք, Կեցո, Աղթ. Թագ. խաղաղութեան:

3 † Կիր. ԳԿ. Դ կիր. գկնի Հոգե- 4
գալստեան: Օրհ. գկ. Երգեցէք Տեսոն:

Հրց. ալ. Որ եկիր: Մեծ. ալ. Որ գկեանքն անմահարար: Ժմտ. Միածին Որդի: Ճշ. շրկ. գկ. Լուսով աստուածութեան: Ճշ. ընթ. (Ես. 1.21-31: Հոռմ. 7.25-8.11: Մատթ. 12.38-45): Սրբ. Հրեշտակային: Հմբ. գկ. Յարեաւ Տէրն: Քրգ. Խնդրեացուք, Կեցո, Աղթ. Թագ. խաղաղութեան:

4 Բշ. ԴՁ. Սրբոց վկայիցն Անտոնի- 5
նոսի, Թէոփիլոսի, Անիքսոսի եւ Փոտիմոսի: Օրհ. Մրտ. դձ. Այսօր յիշարակ: Հրց. բձ. Անոխակալ: Մնկ դձ. Զքեզ կարդային: Ժմտ. Ի տաճարի: Ճշ. շրկ. դձ. Ճրգնութիւնք սրբոց: Հմբ. դձ. Յիշարակ է այսօր:

- 5 **ԳԶ. ԴԿ. Սրբոցն Դանիէլի մարգա-** 6
րէին եւ երից մանկանցն՝ Սեդրակայ,
Միսաքայ եւ Աբեղնագովի: Օրհ.
 ակ. *Որ զաստուծային:* Հրց. ակ. *Որ*
բարձրեալդ ես: Ողորմեա եւ Տէր յերկ-
նիցն՝ զՄարգարէիցն ասա: Ողորմեա
աճ. Որ զծածկեալ: Տէր յերկնից աճ.
Երգս առեալ: Մնկ. եւ Հմբ. դճ. Որ զյա-
ռաջագոյն: Ժմտ. Որ ի վերայ քերով-
բէիցն: ՃԶ. շրկ. աճ. Ճառագայթ:
- 6 **ԴԶ. ԱԶ. Պափք:** Օրհ. Ապշ. աճ. Հայր 7
բազումողորմ: Հրց. Աղցմի. աճ. *Եր-*
գէին մանկունքն: Ժմտ. Որ ըստ ամե-
նայն: ՃԶ. շրկ. դկ. Փառաքանութիւն:
Յերեկոյին Հմբ. աճ. Ինձ օգնութիւն
եւ Համբարձի: Նախատօնակ: Շրկ.
ակ. Որք զարդարեցին, իւր սարօքն:
- 7 **ԵԶ. ԱԿ. Սրբոց թարգմանչաց հարցն** 8
մերոց Սահակայ եւ Մեսրովբայ:
 Օրհ. ակ. *Որք զարդարեցին, իւր սա-*
րօքն (յատեանն): Մնկ. եւ Հմբ. գճ. Նմա-
նեալ Մովսիսի: Ժմտ. Զհայրապետա-
կանն: ՃԶ. շրկ. դճ. Որ զշնորհս: Սրբ.
Ամենակալ:

Եկեղեցական հանդէս յՕշական:

Տօն ազգային:

● **Առաջին քառորդ լուսնի:**

8 **Ուր. ԲՁ. Պահք:** Օրհ. Ապշ. բձ. *Դար-* 9
ձոն զգաստումն: Հրց. Հնգ. գձ. *Օրհնենք:*
Մնկ. Խաչի բձ. Ապաւինեցաք: Ժմտ.
Որ ըստ ամենայն: Ճշ. շրկ. դկ. *Որ ան-*
սկիզբն: Հմբ. բձ. *Համբառնալով:*

9 **Շր. ԲԿ. Սրբոցն Տրդատայ թագա-** 10
ւորին մերոյ, Աշխէնի տիկնոջն եւ
Խոսրովիդիստոյն: Օրհ. ալ. *Որ գերկ-*
նաւոր, իւր սարօքն: Մնկ. դձ. *Որ գերա-*
գոյն: Ժմտ. *Որպէս յետ աստուածասէր:*
Ճշ. շրկ. բձ. Աստուած փրկիչ մեր: Ծշ.
ընթ. (Իմաստ. 6.2-10: Ես. 45.1-3: Ա Տիմ. 2.1-
7: Ղուկ. 11.14-23):

Յերեկոյին՝ *Լոյս զուարթ:* *Ս. Աս-*
տուած՝ որ յարեար: Հմբ. աձ. *Սուրբ եւ*
Տէր եւ Երկնաքաղաքացին: **Նախատօ-**
նակ: Շրկ. ալ. *Որ նախիմաց, իւր սա-*
րօքն: Քրգ. *Ս. զԱստուածածինն, Կեցո,*
Աղթ. Ընկալ Տէր:

10 † **Կիր. ԳՁ. Ե կիր. զկնի Հոգեգա-** 11
լստեան: **Տօն գիտի տփոյ Սրբուհոյ**
Աստուածածնի: Հնգ. շրկ. *ի ձայնէն:*
Զկնի պաշտաման Տաճարի Աւերա-

րանի՝ Ռահ գործեալ: Ապա երգ՝ Չայ-
նիւ առ քեզ: Օրհ. գկ. Երգեցէք որդիք,
իւր սարօքն: Քրգ. Մայր Սուրբ: Ս. Աս-
տուած՝ որ յարեաւ: Ժմտ. Միածին
Որդի: Ճշ. շրկ. գձ. Զթագաւորն Քրիս-
տոս: Ճշ. ընթ. (Ես. 2.5-11: Հռոմ. 8.31-10.4:
Մատթ. 13.24-30):

Յերեկոյին՝ Քրգ. Մայր Սուրբ: Հմբ.
դձ. Նոր Միոն: Քրգ. Ս. զԱստուածա-
ծինն, Կեցո, Աղթ. Ընկալ Տէր:

11 Բշ. ԳԿ. Սրբոցն Կալիստրատոսի, 12

քառասուն եւ ինն վկայիցն եւ Դուն-
կիանոսի քահանային: Օրհ. Մրտ. գկ.
Այսօր հրեշտակաց: Հրց. Մրտ. բձ. Բ.
Ընդ սուրբս: Մնկ. գկ. Ընդ զուարթունս:
Ժմտ. Ի տաճարի: Ճշ. շրկ. գկ. Ճգնա-
ւորք ճշմարիտ: Հմբ. գկ. Այսօր մարտիր-
ոսաց:

12 Գշ. ԴՁ. Սրբոյն Զաքարիայի մար- 13

գարէին: Օրհ. ալ. Որ զաստուածա-
յին: Հրց. աձ. Որ յերկնային, իւր սա-
րօքն: Մեծ. աձ. Զքեզ երեւեալ: Մնկ. եւ
Հմբ. դձ. Որ զյառաջագոյն: Ժմտ. Տէր
որ հիմնեցուցեր: Ճշ. շրկ. աձ. Ճառա-
գայթ:

13 ԴԶ. ԴԿ. Պահք: Օրհ. Ապշ. դկ. *Քրիստոս Աստուած յոյս:* Հրց. Ապշ. աձ. Ե. *Բարեբանեալ ես:* Մնկ. դկ. *Է անուն Տեառն:* Ժմտ. *Որ ըստ ամենայն:* Ճշ. շրկ. դկ. *Փառաբանութիւն:* Հմբ. դկ. *Սրցեն աղօթք իմ:*

14 ԵԶ. ԱԶ. Սրբոյն Եղիսէի մարգարէին: 15
Օրհ. ալ. *Որ զաստուծային:* Հրց. դձ. *Որ ընդ հողեղէն:* Մեծ. դձ. *Որ ի բարձրութիւնս:* Մնկ. դկ. *Այսօր ցնծայ:* Ժմտ. *Տէր որ հիմնեցուցեր:* Ճշ. շրկ. աձ. *Ճառագայթ:* Հմբ. դձ. *Որ զյառաջագոյն:*

☺ **Լրումն լումնի:**

15 Ուր. ԱԿ. Պահք: Օրհ. Ապշ. ալ. *Ծով կենցաղոյս:* Հրց. գկ. *Բանդ Աստուած:* Մնկ. *Խաչի ալ.* *Սեղան քո Տէր:* Ժմտ. *Որ ըստ ամենայն:* Ճշ. շրկ. դկ. *Որ անսկիզբն:* Հմբ. ալ. *Օգնական:*

16 Շբ. ԲԶ. Սրբոց երկոտասանից առաքելոցն Քրիստոսի եւ Սրբոյն Պօղոսի երեքտասաներորդ առաքելոյն: 17
Օրհ. գձ. *Երանելի սուրբ, իւր սարօքն:* Մնկ. դկ. ստղ. *Առաքեալք Աստուծոյ:* Ժմտ. *Առաքեալք եւ վկայք:* Ճշ. շրկ. ալ. *Ի*

յանսահման: Ճշ. ընթ. (Իմաստ. 9.9-10.2: Ելք. 15.23-27: Ա Թեսաղ. 2.9-16: Մատթ. 9.36-10.7):

Յերեկոյին՝ *Լոյս զուարթ: Ս. Ասարուած՝
որ յարեար: Հմբ. աճ. Սուրբ ես Տէր եւ Ի
քէն հայցեմք: Քրգ. Խնդրեացուք, Կեցո,
Աղթ. Թագ. խաղաղութեան:*

17 † **Կիր. ԲԿ. Զ կիր. զկնի Հոգեգալս-** 18

տեան: Օրհ. բկ. *Փարաւօն: Հրց. բճ. Որ
ի յերկնից: Մեծ. Նոր խորանիդ: Ժմտ.
Միածին Որդի: Ճշ. շրկ. բկ. Օրհնու-
թին ի բարձունս: Ճշ. ընթ. (Ես. 3.1-11:
Հոռմ. 11.13-24: Մատթ. 14.13-21): Հմբ. բկ.
Քո յարութեանդ:*

Բարեկենդան Վարդավառի պահոց:
Յայսմ աւուր կատարի հոգեհանգիստ
վասն հոգւոցն Մայր Տաճարի յաւէտ
օրհնեալ հովանաւորացն Մանուկեան
տոհմի ննջեցելոց. նաեւ երախտարժան
բարերարացն ազգիս Հայոց
Ալէք եւ Մարի Մանուկեանց:

18 **Բշ. ԳՁ. Ա օր Վարդավառի պահոց:** 19

Օրհ. Ապշ. գճ. *Ջերծո զիս: Հրց. աճ. Զ.
Բարերանեալ ես: Մնկ. գճ. Զքեզ բա-
րերանեն: Ժմտ. Որ ի Հօրէ: Ճշ. շրկ. գճ.*

Քրիստոս Աստուած: Հմբ. գձ. Զօրհնեղութիւնս եւ Պահապան:

19 ԳՂ. ԳԿ. Բ. օր Վարդավառի պահոց: 20

Օրհ. Ապշ. գկ. Քրիստոս Աստուած: Հրց. ակ. Ա. Զանունքս քո Քրիստոս: Մնկ. գկ. Օրհնեցէք զՏէր: Ժմտ. Որ ի Հօրէ: Ծշ. շրկ. գձ. Քրիստոս Աստուած: Հմբ. գկ. Տոյր մեզ Տէր եւ Հովանի:

20 ԴՂ. ԴՁ. Գ. օր Վարդավառի պահոց: 21

Օրհ. Ապշ. դձ. Համբառնամ: Հրց. ակ. Բ. Որ խոնարհեցար: Մնկ. դձ. Մանկունք զՏէր: Ժմտ. Որ ըստ ամենայն: Ծշ. շրկ. դկ. Փառաբանութիւն: Հմբ. դձ. Զքեզ կարդամք:

21 ԵՂ. ԴԿ. Դ. օր Վարդավառի պահոց: 22

Օրհ. Ապշ. դկ. Քրիստոս Աստուած: Հրց. ակ. Գ. Աստուած հարցն մերոց: Մնկ. դկ. Է անուն Տեառն: Ժմտ. Որ ի Հօրէ: Ծշ. շրկ. գձ. Քրիստոս Աստուած: Հմբ. դկ. Մրցեն աղօթք իմ:

● **Վերջին քառորդ լուսնի:**

22 Ուր. ԱՁ. Ե. օր Վարդավառի պահոց: 23

Օրհ. Ապշ. աձ. Հայր բազումողորմ: Հրց. Հնգ. դձ. Որ փառօք: Մնկ. Խաչի աձ. Հրաշակերտ: Ժմտ. Որ ըստ ամե-

նայն: Ճշ. շրկ. բկ. Որ յանէից: Հմբ. աճ.
Ինձ օգնութիւն եւ Համբարձի:

23 Շբ. ԱԿ. Յիշատակ Տապանակին 24

հնոյ եւ տօն նորոյս Սրբոյ Եկեղեցոյ:
Զկնի Ճանապարհ մոլորելոցին երգ՝
Շինող էիցս: Օրհ. ակ. Զքեզ՝ քաղաք
Աստուծոյ, իւր սարօքն: Ս. Աստուած՝
որ խաչեցար: Մնկ. ակ. Որ ի սկզբանէ:
Զկնի Մանկանցն Քրգ. Ս. Եկեղեցեաւ,
Կեցո, Աղթ. Առ դրան սուրբ փաճարիս:
Ժմտ. Զխաղաղութիւն: Ճշ. շրկ. ակ. Որ
ի սկզբանէ: Ճշ. ընթ. (Ելք. 25.10-14: Յս.
3.14-4.18: Ա Թագ. 6.18-7.2: Բ Թագ. 6.12-
19: Եբր. 9.1-10: Մատթ. 5.17-20):

Յերեկոյին՝ Լոյս զուարթ: Ս. Աս-
տուած՝ որ խաչեցար: Հմբ. աճ. Որ ի
լերինն այլակերպեալ (յատեանն): Քրգ.
Խնդրեացոյք, Կեցո, Աղթ. Թագ. խա-
ղաղութեան:

Նաւակատիք:

24 Կիր.ԲՁ. ՊԱՅԾԱՌԱԿԵՐՊՈՒԹԻՒՆ 25

**ՏԵԱՌՆ ՄԵՐՈՅ ՅԻՍՈՒՄԻ ՔՐԻՍՏՈՍԻ
(Վարդավառ):** Ի գիշերին հսկումն է
եւ դիցեն զՍրբութիւնն ի վերայ բազ-
մոցի Սեղանոյն: Զկնի Ժողովեալքսին

երգ՝ Ի վերին Երուսաղէմ: Օրհ. աճ. Որ ի լերինն այլակերպեալ (յատեանն): Հրց. ակ. Զանճառելի, իւր սարօքն: (Տէր յերկնիցն եւս յատեանն): Քրգ. Ասասցուք: Ս. Աստուած՝ որ յայրնեցար ի Թաբոր լերինն: Շրկ. աճ. Որ ի լերինն: Գիրք, Աւրրն., **Անդաստան**, Քրգ. Ս. Խաչիւ, Աղթ. Պահպանիչ: Շրկ. սրդ. դկ. Լերինք ցնծասցեն (յատեանն): Նորաստեղծեալ, Քրգ. Խնդրեցուք, Կեցո, Աղթ. Քում ամենագոր եւ հրաշալի պայծառակերպութեանդ: Ժմտ. Երեւի Տէրդ այսօր: Ճշ. շրկ. դկ. Ուրախացիր պսակ: Ճշ. ընթ. (Իմաստ. 7.25- 8.4: Ձաք. 14.16-21: Ա Յովհ. 1.1-7: Մատթ. 16.13-17.13): Սրբ. Բազմութիւնք:

Յերեկոյին՝ Գիրք, Աւրրն., **Անդաստան**: Ապա Խոնարհեցո եւ Ապրեցո: Քրգ. Ասասցուք: Ս. Աստուած՝ որ յայրնեցար ի Թաբոր լերինն: Հմբ. դկ. Այսօր ի լերինն (յատեանն): Զկնի Հայր գթածին՝ Սաղմոս, Գիրք, Աւրրն., Քրգ. Խնդրեցուք, Կեցո, Աղթ. Թագ. իսադադութեան:

Միջոց ուտիքն երկու շաբաթ է:

25 † Բ2. ԲԿ. Բ. օր Վարդավառի: Օրհ. 26

բկ. Ճառագայթ փառաց, իւր սարօքն:
Մեծ. դձ. Աստուածածին գերագոյն
քերովքէից: Քրգ. Ասացուք: Մնկ. բկ.
Օրհնեցէք մանկունք (յատեանն): Աղթ.
Սուրբ եւ Տէր: Գիրք, Աւրրն., Արար-
չական, Քրգ. Խնդրեցուք, Կեցո, Աղթ.
Քում ամենագոր: Ժմտ. Երեւի Տէրդ:
Ճ2. շրկ. բկ. Ճառագայթ: Ճ2. ընթ. (Ելք.
19.9-13: Դ Թագ. 2.9-12: Ա Յովհ. 5.9-12:
Յովհ. 1.1-17): Սրբ. Վասն յիշատակի:

**Ձկնի Սրբոյ Պատարագի կատարի
Հոգեհանգիստ վասն համօրէն
ննջեցելոց:**

ՅԻՇԱՏԱԿ ՄԵՌԵԼՈՑ

Յերեկոյին՝ Հմբ. բկ. Օրհնեցէք ման-
կունք (յատեանն): Քրգ. Խնդրեցուք,
Կեցո, Աղթ. Թագ. իսաղաղութեան:

26 Գ2. Գ2. Գ. օր Վարդավառի: Օրհ. գձ. 27

Այսօր որ Էնն, իւր սարօքն: Մեծ. դկ. Աս-
տուածածին պայծառ: Մնկ. դկ. սրդ.
Լերինք ամենայն (յարեանն): Գիրք,
Աւրրն., Էական, Քրգ. Խնդրեցուք,
Կեցո, Աղթ. Քում ամենագոր: Ժմտ.

Երեւի Տէրդ այսօր: Ճշ. շրկ. գձ. Այսօր
որ Էնն: Սրբ. Հրեշտակային: Հմբ. դկ.
սարդ. Լերինք ամենայն (յարեանն):
Կեցո, Աղթ. Թագ. խաղաղութեան:

27 **ԴՂ. ԳԿ. Պահք:** Օրհ. Ապշ. գկ. Քրիս- 28
տոս Աստուած: Հրց. Ապշ. ակ. Դ. Օրհ-
նեալ եւ փառաւորեալ: Մնկ. գկ. Օրհ-
նեցէք զՏէր: Ժմտ. Որ ըստ ամենայն:
Ճշ. շրկ. դկ. Փառաբանութիւն: Հմբ. գկ.
Տուր մեզ Տէր եւ Հովանի:

28 **ԵՂ. ԴՁ. Սրբոյն Եսայեայ մարգա-** 29
րէին: Օրհ. ակ. Որ զաստուածային:
Հրց. աձ. Որ յերկնային: Մեծ. աձ. Ջքեզ
երեւեալ: Մնկ. եւ Հմբ. դձ. Որ զյառա-
ջագոյն: Ժմտ. Տէր որ հիմնեցուցեր: Ճշ.
շրկ. աձ. Ճառագայթ:

● Ծնունդ լուսնի:

29 **Ուր. ԴԿ. Պահք:** Օրհ. Ապշ. դկ. Քրիս- 1
տոս Աստուած: Հրց. Հնգ. բկ. Արարիչ:
Մնկ. Խաչի դկ. Խաչի քո Քրիստոս:
Ժմտ. Որ ըստ ամենայն: Ճշ. շրկ. դկ.
Որ անսկիզբն: Հմբ. դկ. Մրցեն աղօթք
իմ: **Նախատօնակ:** Շրկ. Երանելի
սուրբ առաքեալք, իւր սարօքն: Ս. Ճգ-

նաւորօքն: Աղթ. Որ ընտրեցեր:

30 † **ՇԲ. ԱԶ. Սրբոցն Թաղէոսի առաքելոյն մերոյ եւ Սանդիստոյ կուսին:** 2

Օրհ. գձ. Երանելի սուրբ առաքեալք, իւր սարօքն: Թագ. յաւիտ.' Այսօր դասք: Մեծ. աձ. Որ գԲանն Աստուած: Մնկ. դկ. Քեւ պարծի: Քրգ. Ս. Ճգնաւորօքն, Աղթ. Որ ընտրեցեր: Ժմտ. Առաքեալք: Ճշ. շրկ. ալ. Որ սիրողդ էք: Ճշ. ընթ. (Իմաստ. 1.1-7: Երեմ. 16.16-21: Ա Կորնթ. 12.28-13.10: Ղուկ. 9.1-6):

Յերեկոյին՝ Լոյս զուարթ: Հմբ. աձ. Սուրբ եւ Տէր եւ Ի քէն հայցեմք: Քրգ. Խնդրեացոք, Կեցո, Աղթ. Թագ. խաղաղութեան:


31 † **ԿԻՐ. ԱԿ. Բ կիր. գկնի Վարդավառի:** 3

Օրհ. ալ. Երգեցէք Տեսոն: Հրց. բկ. Որ յերկնային: Մեծ. բձ. Զքեզ կոյս: Ժմտ. Միածին Որդի: Ճշ. շրկ. ալ. Թագաւորեաց Աստուած: Ճշ. ընթ. (Ես. 3.16-4.1: Ա Կորնթ. 1.25-30: Մատթ. 18.10-14): Հմբ. ալ. Առաքեցար ի Հօրէ:



ՕԳՈՍՏՈՍ

31 ՕՐ



ԱՌԻԻԾՆ

- 1 ԲԶ. ԲԶ. Սրբոցն Կիպրիանոսի եպիսկոպոսին եւ քառասուն եւ հինգ վկայիցն, եւ սրբոց կուսանացն Յուստինեայ, Եւփիմեայ եւ Քրիստինեայ: Օրհ. Մրտ. բձ. *Օրհնեն գրեզ:* Հրց. բկ. *Օրհնենք գրեզ:* Մնկ. եւ Հմբ. դկ. Յիշատակ Քրիստոսի: Ժմտ. Հարսնացեալք: Ճշ. շրկ. բձ. *Ուրախանան հրեշտակք:*
- 2 ԳԶ. ԲԿ. Սրբոցն Աթանագինեայ եպիսկոպոսին եւ տասն աշակերտացն եւ հինգ վկայիցն: Օրհ. Մրտ. բկ. *Շնորհեա մեզ:* Հրց. բկ. *Որք ի մարտի:* Մնկ. բկ. *Ի փառս:* Ժմտ. Զհայրապետականն: Ճշ. շրկ. գձ. Զատաջնորդս: Հմբ. բկ. *Հրաշափառ ճգնութեամբ:*
- 3 ԴԶ. ԳԶ. Պափք: Օրհ. Ապշ. գձ. Զերծո՞ղիս: Հրց. ալ. Փառաւորեալ: Մնկ. գձ.
- 4
- 5
- 6

Զքեզ բարեբանեն: Ժմտ. Որ ըստ ամենայն: Ծշ. շրկ. դկ. Փառաբանութիւն: Հմբ. գձ. Զօրհներգութիւնս եւ Պահապան:

- 4 **Եշ. ԳԿ. Սրբոց նախահարցն՝ Ադա-** 7
մայ, Աբելի, Սեթայ, Ենովսայ, Ենով-
քայ, Նոյի, Մելքիսեդեկի, Աբրահա-
մու, Իսահակայ, Յակովբայ, Յովսե-
փայ, Մովսիսի, Ահարօնի, Եղիազա-
րու, Յեսուայ, Սամուէլի, Սամփսոնի,
Յեփթայեայ, Բարակայ, Գեդէօնի եւ
այլոց սրբոց նախահարցն: Օրհ. ակ.
*Որ զԱստուածային: Հրց. դկ. Առ քեզ
Աստուած: Մեծ. դկ. Նահապետացն:
Ողորմես եւ զՏէր յերկնից՝ զՄարգա-
րէիցն ասա, Ողոր. դձ. Որ աներաւոր:
Տէր յերկնից դձ. Այսօր ժողովուրդք:
Մնկ. եւ Հմբ. դկ. Այսօր ցնծայ զուար-
ճացեալ: Ժմտ. Տէր որ հիմնեցուցեր:
Ծշ. շրկ. աձ. Զառագայթ:*

- 5 **Ուր. ԴԶ. Պահք: Օրհ. Ապշ. դձ. Համ-** 8
բառնամ: Հրց. Հնգ. աձ. Օրհնեալ ես:
Մնկ. Խաչի դձ. Գաւազան: Ժմտ. Որ
ըստ ամենայն: Ծշ. շրկ. դկ. Որ ան-
սկիզբն: Հմբ. դձ. Զքեզ կարդամք:

● Առաջին քառորդ լուսնի:

- 6 Շր. ԴԿ. Եփեսոսի Ս. Ժողովոյն երկերիւր հայրապետացն (431 թ.): Օրհ. 9
 զձ. Այսօր սրբոց հայրապետացն, իւր
 սարօքն: Մնկ. զձ. Ով հրաշալի եւ Ի
 Սուրբ Երրորդութենէն (տես հրահանգ ի
 26-ն փետրուարի): Ժմտ. Զհայրապետա-
 կանն: Ճշ. շրկ. դձ. Այսօր երկնայնոցն:
 Ճշ. ընթ. (Եզեկ. 3.16-19: Բ Տիմ. 1.6-14: Ղուկ.
 10.16-20):

Յերեկոյին՝ Լոյս զուարթ: Հմբ. աձ.
 Սուրբ եւ Տէր եւ Երկնաքաղաքացին:
 Քրզ. Խնդրեացուք, Կեցո, Աղթ. Թագ.
 խաղաղութեան:

- 7 † Կիր. ԱՁ. Գ կիր. զկնի Վարդա- 10
 վառի: Օրհ. աձ. Երգեացուք: Հրց. զձ.
 Փառաւորեմք: Ժմտ. Միածին Որդի:
 Ճշ. շրկ. աձ. Զթագաւորն փառաց: Ճշ.
 ընթ. (Ես.7.1-9: Ա Կորնթ. 13.11-14.5: Մարկ.
 2.1-12): Հմբ. աձ. Փառք յարութեան:

Բարեկենդան

Ս. Աստուածածնի պահոց:

- 8 Բշ. ԱԿ. Ա օր Աստուածածնի պա- 11
 հոց: Օրհ. Ապշ. ալ. Ծով կենցաղոյս:

Հրց. ակ. Զ. Զանճառ էութիւն: Մնկ.
ակ. Լոյս փառաց: Ժմտ. Որ ի Հօրէ: Ճշ.
շրկ. գձ. Քրիստոս Աստուած: Հմբ. ակ.
Օգնական:

9 ԳՂ. ԲՁ. Բ օր Աստուածածնի պահոց: 12

Օրհ. Ապշ. բձ. Դարձն զգաստումն: Հրց.
Ապշ. բձ. Ա. Օրհնեալ Տէր Աստուած:
Մնկ. բձ. Մանկունք: Ժմտ. Որ ի Հօրէ:
Ճշ. շրկ. գձ. Քրիստոս Աստուած: Հմբ.
բձ. Համբառնալով:

10 ԴՂ. ԲԿ. Գ օր Աստուածածնի պահոց: 13

Օրհ. Ապշ. բկ. Յամենայն ժամ: Հրց.
Ապշ. Աղցմի. բձ. Բ. Որ ապրեցուցեր:
Մնկ. բկ. Արթունք: Ժմտ. Որ ըստ ամե-
նայն: Ճշ. շրկ. դկ. Փառաբանութիւն:
Հմբ. բկ. Յօգնութիւն:

11 ԵՂ. ԳՁ. Դ օր Աստուածածնի պահոց: 14

Օրհ. Ապշ. գձ. Զերծո զիս: Հրց. Ապշ.
Աղցմի. բձ. Գ. Որ ահաւոր : Մնկ. գձ.
Զքեզ բարեբանեն: Ժմտ. Որ ի Հօրէ:
Ճշ. շրկ. գձ. Քրիստոս Աստուած: Հմբ.
գձ. Զօրհներգութիւնս եւ Պատիւական:

12 Ուր. ԳԿ. Ե օր Աստուածածնի պահոց: 15

Օրհ. Ապշ. գկ. Քրիստոս Աստուած:

Հրց. Հնգ. ակ. *Գոհարանենք*: Մնկ.
Խաչի գկ. *Ով պահապան*: Ժմտ. *Որ ըստ*
ամենայն: Ճշ. շրկ. բկ. *Որ յանէից*:

Յերեկոյին՝ յասելն *զՍուրբ Աս-*
տուածն, որ խաչեցար՝ պարտ է ելանել
 յատեանն շուրջառաւ եւ կատարել **Նա-**
խատօնակ, ասելով Հմբ. գձ. *Ուրախ*
լեր Սուրբ Եկեղեցի (առանց հարցի):
 Քրգ. *Խնդրեացուք, Կեցո, Աղթ. Թագ.*
խաղաղութեան:

(Հրամանաւ. *S. S. Մկրտչի Ա*

Կաթողիկոսի Ամենայն Հայոց):

Այսօր յերեկոյին Վեհափառ եւ
Սրբազնագոյն Կաթողիկոսն Ազգիս եկեղե-
ցական մեծաշուք հանդիսի իջանէ
ի Մայր Տաճարն Ս. Էջմիածնի:

☺ **Լրումն լուսնի:**

13 **Շբ. ԴՁ. Տօն Շողակարթի Ս. Էջմիած-** 16
նի՝ ըստ տեսեան Սրբոյն Գրիգորի
Լուսաւորչին: Զկնի *Ժողովեալքսին*
երգ՝ Շինող էիցս: Օրհ. գձ. *Ուրախ լեր,*
իւր սարօքն (յատեանն): Մեծ. դձ. *Ուրա-*
խացիր Աստուածածին վերօրհնեալդ:
 Քրգ. *Ասացուք: Ս. Աստուած՝ որ խա-*

չեցար: Մնկ. դկ. Էջ Միածինն ի Հօրէ:
Զկնի Մանկանցն Քրգ. Ս. Եկեղեցեաւ,
Կեցո, Աղթ. Առ դրան սուրբ փաճարիս:
Ժմտ. Տէր մեր եւ Փրկիչ: Ճշ. շրկ. դձ.
Որ հասարարեցեր: Ճշ. ընթ. (Առակ. 3.19-
26: Եզեկ. 40.3-10: Ա Պետր. 2.1-10: Մատթ.
16.13-19): Սրբ. Հրեշտակային:

Յերեկոյին՝ Լոյս գուարթ: Քրգ.
Ասացոյք: Ս. Աստուած՝ որ խաչեցար:
Եւ զգեցցին միաբանքն եւ եկեցեն յա-
տեանն: Հմբ. դձ. Այսօր ժողովեալ սր-
բոցն (զերկուսն ի միասին ասա): Զկնի
Հայր գթածին՝ **Նախատօնակ:** Շրկ.
դձ. Որ զնախամօրն, իւր սարօքն: Քրգ.
Ս. զԱստուածածինն, Կեցո, Աղթ. Ըն-
կալ Տէր:

Նաւակատիք:

- 14 † Կիր. ԴԿ. ՎԵՐԱՓՈԽՈՒՄՆ ՍՈՒՐԲ 17
ԱՍՏՈՒԱԾԱԾՆԻ: Ի գիշերին հսկումն
է եւ դիցեն զՍրբութիւնն ի վերայ բազ-
մոցի Սեղանոյն: Զկնի Աստուած
անեղին երգ՝ Աստուածածին անա-
րար: Օրհ. դձ. Այսօր ժողովեալ, իւր
սարօքն (յատեանն): Քրգ. Մայր Սուրբ:

Ս. Աստուած՝ որ եկիր ի փոխումն Մօր
քո եւ Կուսի: Թափօր: Շրկ. դձ. Այսօր
ժողովեալ: Գիրք, Աւերարան, **Անդա-
տան**, Քրգ. Ս. Խաչիւ, Աղթ. Պահպա-
նիչ: Շրկ. դկ. Յիսուս Միածին: Աւերա-
րան, Հոգւոց, Աղթ. Քրիստոս Որդի:
Նորաստեղծեալ, Քրգ. Խնդրեացոր,
Կեցո, Աղթ. Քում ամենագոր եւ հրա-
շալի Գալստեանդ: Ժմտ. Աստուածա-
ծին անհարսնացեալ: Ճշ. շրկ. բձ. Ան-
թառամ ծաղիկ: Ճշ. ընթ. (Երգ. 4.9-15: Ես.
7.10-16: Գաղ. 3.29-4.7: Ղուկ. 2.1-7): Սրբ.
Բազմութիւնք:

**Զկնի Սրբոյ Պատարագի կատարի
օրհնութիւն խաղողոյ
(տէս ի Ճաշոցի):**

Յերեկոյին՝ Գիրք, Աւերարան: Շրկ.
դձ. Այսօր ժողովեալ: Աւերարան, **Ան-
դասարան**, Քրգ. Ս. Խաչիւ, Աղթ. Պահ-
պանիչ: Ապա Խոնարհեցո եւ Ապրե-
ցո, Քրգ. Մայր Սուրբ: Հմբ. դկ. Այսօր
զանճառելի (զերկուսն ի միասին ասա):
Զկնի Հայր գթածին ելցեն յայրեանն:
Նախատօնակ: Շրկ. դկ. Որ զՄիած-

նի Որդւոյ քո, իւր սարօքն: Քրգ.Ս.
զԱստուածածինն, Կեցո, Աղթ. Ընկալ
Տէր:

Միջոց ուտիքն երեք շաբաթ է:

15 † ԲՁ. ԱԶ. Բ օր Վերափոխման: Օրհ. 18

դկ. Այսօր զանճառելի (զԱրեւելքն զհետն
ասա): Հրց. դկ. Որ զՄիածնի, իւր սա-
րօքն: Քրգ. Մայր Սուրբ: Աւրրն., Ա-
րարչական, Քրգ. Խնդրեացոյք, Կեցո,
Աղթ. Քում ամենագոր: Ժմտ. Աստուա-
ծածին զքեզ: ՃՁ. շրկ. դկ. Աստուա-
ծածին ամիս լուսաւոր: ՃՁ. ընթ. (Առակ.
11.30-12.4: Զաք. 2.10-13: Բ Կորնթ. 6.16-7.1:
Ղուկ. 1.39-56): Սրբ. Վասն յիշատակի:

**Զկնի Սրբոյ Պատարագի կատարի
հոգեհանգիստ վասն համօրէն ննջեցելոց:**

ՅԻՇԱՏԱԿ ՄԵՌԵԼՈՑ

Յերեկոյին՝ Քրգ. Մայր Սուրբ: Հմբ.
դձ. Այսօր հրաշափառ: Զկնի Հայր
գթածին՝ **Նախատօնակ:** Շրկ. դձ. Որ
զդատակնիք, իւր սարօքն: Քրգ. Ս.
զԱստուածածինն, Կեցո, Ընկալ Տէր:

16 ԳՁ. ԱԿ. Գ օր Վերափոխման: Օրհ. 19

դձ. Այսօր հրաշափառ, իւր սարօքն:

Քրզ. Մայր սուրբ: Աւրբն., Էական, Կե-
ցո, Աղթ. Քում ամենագոր: Ժմտ. Աղա-
չեմք գրեզ: Ճշ. շրկ. դձ. Աստուածածին
գերագոյն:

Յերեկոյին՝ Քրզ. Մայր Սուրբ: Հմբ.
դձ. Այսօր ժողովեալ: Զկնի Հայր գթա-
ծին՝ **Նախատօնակ:** Շրկ. դձ. Որ
զնախամօրն, իւր սարօքն: Քրզ.Ս.
զԱստուածածինն, Կեցո, Աղթ. Ընկալ
Տէր:

Այսպէս կրկնեա երիցս գերիս
պատկերս, որ լինի ինն օր:

- 17 **ԴՂ. ԲՁ. Դ օր Վերափոխման:** Օրհ. 20
դձ. Այսօր ժողովեալ, իւր սարօքն: Ժմտ.
Աստուածածին անհարսնացեալ: Ճշ.
շրկ. բձ. Անթառամ ծաղիկ: Հմբ. դկ. Այ-
սօր զանճատելի: Զկնի Հայր գթածին՝
Նախատօնակ: Շրկ. դկ. Որ զՄիածին,
իւր սարօքն: Կեցո:
- 18 **ԵՂ. ԲԿ. Ե օր Վերափոխման:** Օրհ. 21
դկ. Այսօր զանճատելի, իւր սարօքն (զԱ-
րեւելքն զհետն ասա): Ժմտ. Աստուածա-
ծին գրեզ: Ճշ. շրկ. դկ. Աստուածածին
ամալ: Հմբ. դձ. Այսօր հրաշափառ: **Նա-**

խատօնակ: Շրկ. դձ. Որ զդարակնիք,
 իւր սարօքն: Կեցո:

19 Ուր. ԳՁ. Զ օր Վերափոխման: Օրհ. 22

դձ. Այսօր հրաշափառ, իւր սարօքն:
 Ժմտ. Աղաչենք զքեզ: Ճշ. շրկ. դձ. Աս-
 րուածածին գերագոյն: Հմբ. դձ. Այսօր
 ժողովեալ: **Նախատօնակ:** Շրկ. դձ.
 Որ զնախամօրն, իւր սարօքն: Կեցո:

● **Վերջին քառորդ լուսնի:**

20 Շբ. ԳԿ. Է օր Վերափոխման: Օրհ. 23

դձ. Այսօր ժողովեալ, իւր սարօքն:
 Ժմտ. Ասրուածածին անհարսնացեալ:
 Ճշ. շրկ. բձ. Անթառամ ծաղիկ: Ճշ. ընթ.
 (Երգ. 4.9-15: 8.14: Ես. 7.10-16: Գաղ. 3.29-
 4.7: Դուկ. 2.1-7):

Յերեկոյին՝ Լոյս զուարթ: Հմբ. դկ. Այ-
 սօր զանճատելի: **Նախատօնակ:** Շրկ.
 դկ. Որ զՄիածին, իւր սարօքն: Կեցո:

21 † Կիր. ԴՁ. Բ կիր. զկնի Վերափոխ- 24

ման: Օրհ. դկ. Այսօր զանճատելի, իւր
 սարօքն (զԱրեւելքն զհետն ասա): Ժմտ.
 Ասրուածածին զքեզ: Ճշ. շրկ. դկ. Աս-
 րուածածին ամալ: Ճշ. ընթ. (Առակ. 11.30-
 12.4: Զաք. 2.10-13: Բ Կորնթ. 6.16-7.1: Դուկ.

- 1.39-56): Հմբ. դձ. Այսօր հրաշափառ:
Նախատօնակ: Շրկ. դձ. Որ զդաս-
 րակնիք, իւր սարօքն: Կեցո:
- 22 **Բշ. ԴԿ. Թ օր Վերափոխման:** Օրհ. դձ. 25
 Այսօր հրաշափառ, իւր սարօքն: Ժմտ.
 Աղաչենք զքեզ: Ճշ. շրկ. դձ. Աստուածա-
 ծին գերագոյն: Հմբ. դձ. Ուրախ լեր Մայր
 անճատ: Քրզ. Ս. զԱստուածածինն, Կե-
 ցո, Աղթ. Ընկալ Տէր:
- 23 **Գշ. ԱՁ. Սրբոցն Յովակիմայ եւ Ան- 26**
նայի՝ ծնողաց Ս. Աստուածածնի եւ
Կանանցն Իղարերից: Օրհ. ակ. Որ
 նախիմաց, իւր սարօքն: Մնկ. ակ. Ա-
 շակերտք Քրիստոսի: Քրզ. Ս. ճգնա-
 տօքն: Աղթ. Որ ընտրեցեր: Ժմտ.
 Առաքեալք: Ճշ. շրկ. դձ. Որ ի բարձրու-
 թիւնս: Հմբ. դկ. Իղարերից:
- 24 **Դշ. ԱԿ. Պափք:** Օրհ. Ապշ. ակ. Ծով 27
 կենցաղոյս: Հրց. բձ Դ. Ուղիղ են: Մնկ.
 ակ. Լոյս փառաց: Ժմտ. Որ ըստ ամե-
 նայն: Ճշ. շրկ. դկ. Փառաբանութիւն:
 Հմբ. ակ. Օգնական:
- 25 **Եշ. ԲՁ. Սրբոյն Երեմիայի մարգա- 28**
րէին: Օրհ. ակ. Որ զաստուծային:

Հրց. աճ. Որ յերկնային, իւր սարօքն:

Մեծ. աճ. Զքեզ երեւեալ: Մնկ. եւ Հմբ.

դճ. Որ գյառաջագոյն: Ժմտ. Տէր որ

հիմնեցուցեր: Ճշ. շրկ. աճ. Ճառագայթ:

26 Ուր. ԲԿ. Պահք: Օրհ. Ապշ. բկ. Յամե- 29

նայն ժամ: Հրց. Հնգ. դկ. Յաւիրենից

Աստուած: Մնկ. Խաչի բկ. Խաչն

կենարար: Ժմբ. Որ ըստ ամենայն:

Ճշ. շրկ. դկ. Որ անսկիզբն: Հմբ. բկ.

Յօգնութիւն:

27 Շբ. ԳՁ. Սրբոց առաքելոցն Թովմա- 30

յի, Յակովբայ եւ Շմաւոնի: Օրհ. գճ.

Երանելի սուրբ առաքեալք, իւր սա-

րօքն: Մնկ. ալ. Աշակերտք Քրիստոսի:

Ժմտ. Առաքեալք եւ վկայք: Ճշ. շրկ.

ալ. Որ սիրողդ էք: Ճշ. ընթ. (Իմաստ.

9.13-10.3: Միք. 7.18-20: Ա Կորնթ. 12.28-

13.3: Յովհ. 20.24-31):

Յերեկոյին՝ Լոյս գուարթ: Ս. Աստուած՝

որ յարեար: Հմբ. աճ. Սուրբ եւ Տէր եւ Ի

բէն հայցեմք: Զկնի Հայր գթածին՝ **Նա-**

խատօնակ: Շրկ. ալ. Որ նախիմաց, իւր

սարօքն: Քրգ. Ս. գԱստուածածինն, Կե-

ցո, Աղթ. Ընկալ Տէր:

● Ծնունդ լուսնի:

- 28 † Կիր. ԳԿ. Գ կիր. զկնի Վերափոխման: Տօն գիտի գօտույ Սրբուհույ Աստուածածնի: Զկնի Ճանապարհ մոլորեցոցին երգ՝ Չայնիս առ քեզ: Օրհ. զկ. Երգեցէք որդիք, իւր սարօքն: Ալէլուք Ծննդեան: Քրգ. Մայր Սուրբ: Աւրն., Նորաստեղծեալ, Քրգ. Խնդրեացուք, Կեցո, Աղթ. Քում ամենազօր: Ժմտ. Միածին Որդի (ճաշու ամենայն ինչ Յարութեան է): Ճշ. շրկ. զկ. Լուսով աստուածութեան: Ճշ. ընթ. (Ես. 9.8-19: Բ Կորնթ. 1.1-11: Մարկ. 4.35-40):
- Յերեկոյին՝ Քրգ. Մայր Սուրբ: Հմբ. դձ. Նոր Միոն ծնեալ: Քրգ. Ս. զԱստուածածինն, Կեցո, Աղթ. Ընկալ Տէր:
- 29 Բշ. ԴՁ. Սրբոյն Ստեփաննոսի Ունեցոյն եւ սրբոց վկայիցն Գոհարիւնեայ, Ծամիդէսի, Տուքիկոսի եւ Ռատիկոսի: Օրհ. դձ. Այսօր յիշատակ: Հրց. Միտ. գձ. Որք զդանջանս: Մնկ. դձ. Ցնծայ այսօր: Ժմտ. Ի տաճարի: Ճշ. շրկ. դձ. Ճգնութիւնք: Հմբ. դկ. Մարտիրոս եւ վկայ:

- 30 **ԳԶ. ԴԿ.** Սրբոց մարգարէիցն Եզե- 3
կիէլի, Եզրի եւ Զաքարիայի՝ հօրն
Յովհաննու Մկրտչի: Օրհ. ալ. Որ
զաստուածային, իւր սարօքն: Մեծ.
դձ. Անարար կոյս: Մնկ. եւ Հմբ. դձ Որ
զյառաջագոյն: Ժմտ. Տէր որ հիմնեցու-
ցեր: Ճշ. շրկ. աձ. Ճառագայթ:
- 31 **ԴԶ. ԱԶ. Պահք:** Օրհ. Ապշ. աձ. Հայր 4
բազումողորմ: Հրց. Ապշ. Աղցմի. բկ. Ա.
Հարցն մերոց: Մնկ. աձ. Զատաւօրու:
Ժմտ. Որ ըստ ամենայն: Ճշ. շրկ.
դկ. Փառաբանութիւն: Հմբ. աձ. Ինձ
օգնութիւն եւ Համբարձի:



ՍԵՊՏԵՄԲԵՐ

30 ՕՐ



ԿՈՅՄՆ

- 1 ԵՂ. ԱԿ. Սրբոցն Յովհաննու Կարապետին եւ Յորայ արդարոյն: Օրհ. գձ. Զմարգարէ բարձրելոյն, իւր սարօքն: Մնկ. եւ Հմբ. դկ. Մարգարէից գերագոյն: Ժմտ. Տէր որ հիմնեցուցեր: Ճշ. շրկ. աձ. Ճառագայթ: 5
- 2 Ուր. ԲՁ. Պաիք: Օրհ. Ապշ. բձ. Դարձոցցասումն: Հրց. Հնգ. գձ. Օրհնեմբ: Մնկ. Խաչի բձ. Ապաւինեցաք: Ժմտ. Որ ըստ ամենայն: Ճշ. շրկ. դկ. Որ անսկիզբն: Հմբ. բձ. Համբատնայով: 6
- 3 Շբ. ԲԿ. Նիկիոյ Սուրբ Ժողովոյն երեք հարիւր եւ ութուտասան Հայրապետացն (325 թ.): Օրհ. գձ. Այսօր սրբոց հայրապետացն, իւր սարօքն: Մնկ. գձ. Ով հրաշայի եւ Ի Սուրբ Եր- 7

րորդութենէն (տես հրահանգ ի 26-ն փետրուարի): Ժմտ. Զհայրապետականն: Ճշ. շրկ. դձ. Այսօր երկնայնոցն: Ճշ. ընթ. (Եզեկ. 44.23-24: Եբր. 12.1-7: Յովհ. 14.25-31):

Յերեկոյին՝ Լոյս զուարթ: Հմբ. աձ. Սուրբ եւ Տէր եւ Երկնաքաղաքացին: Քրդ. Խնդրեացուք, Կեցո, Աղթ. Թագ. խաղաղութեան:

● Առաջին քառորդ լուսնի:

- 4 † Կիր. ԳՁ. Դ կիր. գկնի Վերափոխման: Օրհ. գձ. Օգնական: Հրց. գկ. Անճառեկի: Ժմտ. Միածին Որդի: Ճշ. շրկ. գձ. Զթագաւորն Քրիստոս: Ճշ. ընթ. (Ես. 13.1-11: Բ Կորնթ. 7.4-16: Մարկ. 7.31-37): Հմբ. գձ. Իղարեք եւ Այսօր յարութիւն:

Բարեկենդան Ս. Խաչի պահոց:

- 5 Բշ. ԳԿ. Ա օր Ս. Խաչի պահոց: Օրհ. Ապշ. գկ. Քրիստոս Աստուած: Հրց. Ապշ. բկ. Բ. Որ հարցն մերոց: Մնկ. գկ. Օրհնեցէք զՏէր: Ժմտ. Որ ի Հօրէ: Ճշ. շրկ. գձ. Քրիստոս Աստուած: Հմբ. գկ. Տուր մեզ եւ Հովանի:

- 6 Գշ. ԴՁ. Բ օր Խաչի պահոց: Օրհ. Ապշ. դձ. Համբառնամ: Հրց. Ապշ.

բկ. Գ. Մանկունքն գերեալք: Մնկ. դձ.
Մանկունք: Ժմտ. Որ ի Հօրէ: Ճշ. շրկ.
զձ. Քրիստոս Աստուած: Հմբ. դձ. Զքեզ
կարդամք:

7 ԴՂ. ԴԿ. Գ օր Ս. Խաչի պահոց: Օրհ. 10

Ապշ. դկ. Քրիստոս Աստուած: Հրց.
Ապշ. Աղցմի. բկ. Դ. Տէր Աստուած
հարցն: Մնկ. դկ. Է անուն: Ժմտ. Որ
ըստ ամենայն: Ճշ. շրկ. դկ. Փառաբա-
նութիւն: Հմբ. դկ. Մրցեն: **Նախատո-**
նակ: Շրկ. ակ. Որ նախիմաց, իւր սա-
րօքն: Քրզ. Ս. զԱստուածածինն, Կեցո,
Աղթ. Ընկալ Տէր:

8 † ԵՂ. ԱՁ. Դ օր Ս. Խաչի պահոց: Տօն 11

ԾՆՆՈՒԵԱՆ ՍՐՐՈՒԽՈՅ ԿՈՍԻՆ ՄԱՐԻԱ-
ՄՈՒ յԱՆՆԱՅԷ: Զկնի Ռահ գործեալին
երգ՝ Չայնիւ առ քեզ: Օրհ. գկ. Երգե-
ցէք որդիք Սիովնի, իւր սարօքն: Քրզ.
Մայր Սուրբ: Ս. Աստուած՝ որ իաչե-
ցար: Գիրք, Աւեր., Ճառագայթեալ:
Քրզ. Խնդրեացուք, Կեցո, Աղթ. Քում
ամենագոր: Ժմտ. Աղաչեմք զքեզ: Ճշ.
շրկ. գկ. Ծառ կենաց: Ճշ. ընթ. (Առակ.
31.29-31: Ես. 61.9: Գաղ. 3.24-29: Մատթ.
1.1-17): Սրբ. Բազմութիւնք:

Յերեկոյին՝ Մեադ. Մեծացուցէ: Քրգ.
Մայր Սուրբ: Հմբ. դձ. Նոր Սիոն: Քրգ.
Ս. զԱստուածածինն, Կեցո, Աղթ. Ընկալ
Տէր:

- 9 Ուր. ԱԿ. Ե օր Ս. Խաչի պահոց: Օրհ. 12
Ապշ. ակ. Ծով կենցաղոյս: Հրց. Հնգ.
գկ. Բանդ Աստուած: Մնկ. Խաչի ակ.
Սեղան քո: Ժմտ. Որ ըստ ամենայն: Ճշ.
շրկ. բկ. Որ յանէից: Հմբ. ակ. Օգնական:

- 10 Շբ. ԲՁ. Տօն Սրբոյ Եկեղեցոյ ի նա- 13
ւակատիս Սրբոյ Խաչին: Օրհ. բկ. Ի
վերայ վիմի հաւարոյ, իւր սարօքն:
Մեծ. աձ. Մեծացուցանեմք: Քրգ. Ա-
սացուք: Ս. Աստուած՝ որ խաչեցար:
Մնկ. եւ Ճշ. շրկ. ակ. Սեղան քո Տէր:
Զկնի Մանկանցն Քրգ. Ս. Եկեղեցեաւ,
Կեցո, Աղթ. Առ դրան սուրբ փաճարիս:
Ժմտ. Զխաղաղութիւն: Ճշ. ընթ. (Առակ.
3.9-17: Ես. 66.12-16: Ա Տիմ. 3.14-16: Յովհ.
10.22-42): Սրբ. Հրեշտակային:

Յերեկոյին՝ Լոյս զուարթ: Քրգ. Ա-
սացուք: Ս. Աստուած՝ որ խաչեցար:
Հմբ. աձ. Որ զանարար (յատեանն): Քրգ.
Ս. Խաչիս, Կեցո, Աղթ. Պահպանեա:

Նաւակատիք:

☺ Լրումն լուսնի:

- 11 † Կիր. ԲԿ. ԽԱԶՎԵՐԱՑ: Ի գիշերին 14
 հսկումն է եւ դիցեն *զՍրբութիւնն ի վե-*
րայ բազմոցի Սեղանոյն: Ի տեղի Հան-
գալեան շարականի՝ Այսօր անճառ
եւ Տարածեալ: Աւրբ. *Խաչելութեան:*
Աղբերացն: Երգ *Տրամահաղորդ:* Օրհ.
 աճ. *Որ զանարար բազուկս, իւր սա-*
րօքն (յատեանն): Քրգ. *Ասացուք: Ս.*
Աստուած՝ որ խաչեցար: Թափօր: Շրկ.
 աճ. *Որ զանարար, Գիրք, Աւերարան:*
Անդաստան: Քրգ. *Ս. Խաչիւս, Աղթ.*
Պահպանիչ: Ապա *Նորաստեղծեալ:*
 Քրգ. *Խնդրեցուք, Կեցո, Աղթ. Քում*
ամենագօր: Շրկ. բկ. *Խաչի քո Քրիս-*
տոս երկրպագանեմք. եւ զսուրբ զԹա-
ղումնդ քո մեծացուցանեմք. եւ զսուրբ
զՅարութիւնդ քո փառաւորեմք եւ այլն:
Փառք սուրբ Խաչիդ՝ ալէլուիա, Խա-
չեցելոյդ՝ ալէլուիա եւ այլն որպէս ի
Զարկին: Քրգ. *Ս. Խաչիւս, Աղթ. Պահ-*
պանեա: Ժմտ. *Առաջի պարուական:*
 Ճշ. շրկ. գկ. *Յաղթող եւ զնոր:* Ճշ. ընթ.
 (Ես. 49.13-23: Գաղ. 6.14-18: Յովհ. 3.13-21):
 Սրբ. Ով է որպէս:

Յերեկոյին՝ թափօր *Խաչվերացի* (եթէ եղանակն ներեսցէ՝ ի դուրս կատարեալ թափօրն՝ ըստ *Տօնացոցի*): Հմբ. դձ. *Զօրութիւն Սուրբ Խաչի*: Քրգ. *Ս. Խաչիւ, Կեցո, Աղթ. Պահպանեա*:

**Ի թափօր մի՛ եւս ելցեն մինչեւ
ի Տեառնընդառաջն եւ
անտի ի Ծաղկազարդն:**

- 12 † **ԲԶ. ԳԶ. Տօն է Ս. Խաչի:** Օրհ. դձ. *Զօրութիւն սուրբ խաչի, իւր սարօքն: Մեծ. դձ. Մայր լուսոյ: Մնկ. Խաչի գձ. Փայր կենաց: Քրգ. Ս. Խաչիւ, Կեցո, Աղթ. Պահպանեա: Ժմտ. Առաջի պատուական: Ճշ. շրկ. դձ. Ի յերկնից: Ճշ. ընթ. (Ես. 65.22-25: Ա Կորնթ. 2.6-10: Յովհ. 3.22-36): Սրբ. Վասն յիշարակի:* 15

**Զկնի Սրբոյ Պատարագի
կատարի հոգեհանգիստ վասն
համօրէն ննջեցելոց:
ՅԻՇԱՏԱԿ ՄԵՌԵԼՈՑ**

Հմբ. րկ. *Խաչն կենարար: Քրգ. Ս. Խաչիւ, Կեցո, Աղթ. Պահպանեա:*

- 13 **ԳԶ. ԳԿ. Տօն է Ս. Եկեղեցոյ:** Օրհ. րկ. *Խաչն կենարար եւ Որ յաթոռ փառաց* 16

(Յարութեան) եւ զձ. Սրբութիւն Սրբոց:
Հրց. (Շողակաթին) դձ. Ուրախ լեր այ-
սօր, իւր սարօքն: Մեծ. դձ. Ուրախացիր
Աստուածածին վերօրհնեալդ: Քրգ.
Ասասցուք: Մնկ. դկ. Էջ Միածինն ի
Հօրէ: Զկնի Մանկանցն՝ Քրգ. Ս. Եկե-
ղեցեալս, Կեցո, Աղթ. Առ դրան սուրբ
յաճարիս: Ժմտ. Զիաղաղութիւն: Ճշ.
շրկ. դձ. Որ հասարարեցեր: Սրբ. Հրեշ-
տակային: Հմբ. զձ. Ուրախ լեր սուրբ
Եկեղեցի: Քրգ. Ս. Եկեղեցեալս, Կեցո,
Աղթ. Ի մէջ տաճարիս:

- 14 **ԴԶ. ԴԶ. Տօն է Ս. Եկեղեցւոյ:** Օրհ. 17
զձ. Ուրախ լեր Սուրբ Եկեղեցի: Հրց.
զձ. Այսօր պայծառ, իւր սարօքն: Քրգ.
Ասասցուք: Մնկ. զձ. Այսօր ուրախա-
ցեալ: Զկնի Մանկանցն՝ Քրգ. Սուրբ
եկեղեցեալս, Կեցո, Աղթ. Առ դրան
սուրբ տաճարիս: Ժմտ. Զիաղաղու-
թիւն: Ճշ. շրկ. զձ. Այսօր ուրախացեալ:
Հմբ. բկ. Անպատումն: Քրգ. Ս. Եկեղե-
ցեալս, Կեցո, Աղթ. Ի մէջ տաճարիս:
- 15 **ԵԶ. ԴԿ. Տօն է Ս. Եկեղեցւոյ:** Օրհ. բկ. 18
Անպատումն եւ Որ համագոյդ (Յարու-

թեան): Հրց. (Տապանակին) գձ. Այսօր
 ցնծան, իւր սարօքն: Քրգ. Ասասցուք:
 Մնկ. ակ. Որ ի սկզբանէ: Քրգ. Ս. Եկե-
 ղեցեալս, Կեցո, Աղթ. Առ դրան սուրբ
 փաճարիս: Ժմտ. Զիսաղաղութին: Ճշ.
 շրկ. դձ. Այսօր ցնծան: Հմբ. բձ. Անա-
 պական: Ս. Եկեղեցեալս, Կեցո, Աղթ. Ի
 մէջ փաճարիս:

16 Ուր. ԱԶ. Տօն է Ս. Խաչի: Օրհ. բձ. 19
 Անապական, իւր սարօքն: Մեծ. դձ.
 Մայր լուսոյ: Քրգ. Ասասցուք: Մնկ.
 Խաչի աձ. Հրաշակերտ: Քրգ. Ս. Խա-
 չիս, Կեցո, Աղթ. Պահպանեա: Ժմտ.
 Առաջի պատրուական: Ճշ. շրկ. գկ. Ով
 քառաթեւ: Հմբ. գձ. Որ ծագեցեր: Քրգ.
 Ս. Խաչիս, Կեցո, Աղթ. Պահպանեա:

17 Շբ. ԱԿ. Տօն է Ս. Խաչի: Օրհ. գձ. Որ 20
 ծագեցեր, իւր սարօքն: Մեծ. դկ. Աս-
 րուածածին պայծառ: Քրգ. Ասասցուք:
 Մնկ. սրդ. դկ. Պարունակեալ: Զկնի
 Մանկանցն՝ Քրգ. Ս. Խաչիս, Կեցո,
 Աղթ. Պահպանեա: Ժմտ. Առաջի պա-
 տրուական: Ճշ. շրկ. դկ. Սուրբ զիսաչ քո:
 Ճշ. ընթ. (Ես. 51.4-11: Ա Տիմ. 6.13-16: Յովհ.
 7.37-52):

Յերեկոյին՝ *Լոյս զուարթ*: Հմբ. գկ. *Այսոր երեւումն* (յատեանն): Քրգ. *Ս. Խաչիս, Կեցո, Աղթ. Պահպանեա*:

● **Վերջին քառորդ լուսնի:**

18 † Կիր. ԲԶ. Բ կիր. գկնի Ս. Խաչի: 21

Օրհ. քձ. *Օրհնեցուք*: Հրց. դձ. *Ա. Որ եկիր կամաւ Հօր*: Մեծ. դձ. *Աթոռ քրով-քէական*: Ժմտ. *Միածին Որդի*: Ճշ. շրկ. քձ. *Թագաւորին յաւիրենից*: Ճշ. ընթ. (Ես. 14.3-17: Բ Կորնթ. 10.18-11.10: Մարկ. 10.1-12): Հմբ. քձ. *Ի գերեզման եւ Եկին ի գերեզման*: Քրգ. *Խնդրեցուք, Կեցո, Աղթ. Թագ. իսաղաղութեան*:

Բարեկենդան

**Վարագայ Սրբոյ Խաչին,
բայց տօնք լինին:**

19 Բշ. ԲԿ. Պահք: Սրբոցն Մամասայ, 22

Փիլիկտիմոնի եւ Սիմէօնի Սիւնակեց-տոյն: Օրհ. Մրտ. բկ. Շնորհեա մեզ: Հրց. Մրտ. դձ. *Ա. Յուսացեալքն*: Մնկ. բկ. *Ի փառս*: Ժմտ. *Ի տաճարի*: Ճշ. շրկ. բկ. *Յիշեալ զմեզ*: Հմբ. բկ. *Որ պսակիչդ ես*:

20 Գշ. ԳԶ. Պահք: Սրբոց կուսանացն 23

Փեփրոնեայ, Մարիանեայ եւ Շու-

շանայ՝ դստերն Մեծին Վարդանայ:

Օրհ. Մրտ. դձ. *Զարիական մահ:* Հրց. Մրտ. դձ. *Բ. Սուրբ եւ Տէր:* Մնկ. եւ Հմբ. դկ. *Յիշարակ Քրիստոսի:* Ժմտ. *Հարսնացեալք:* Ճշ. շրկ. գձ. *Պայծառացիր:*

- 21 **ԴՂ. ԳԿ. Պահք:** Օրհ. Ապշ. գկ. *Քրիստոս Աստուած:* Հրց. Ապշ. բկ. *Աղցմի. Ե. Մանկանցն զձայն:* Մնկ. գկ. *Օրհնեցէք զՏէր:* Ժմտ. *Որ ըստ ամենայն:* Ճշ. շրկ. դկ. *Փառաքանութիւն:* Հմբ. գկ. *Տուր մեզ եւ Հովանի:*

Տօն Անկախութեան:

Կատարի Մաղթանք Հանրապետական

յեկեղեցիս Հայաստանեայց:

- 22 **ԵՂ. ԴՁ. Պահք:** Սրբոց հայրապետացն 25
Բարադամու, Անթիմոսի եւ Երանոսի: Օրհ. Մրտ. դձ. *Այսօր յիշարակ:* Հրց. Մրտ. դձ. *Որք հաղորդեցան:* Մնկ. եւ Հմբ. գձ. *Հանդիսացեալք:* Ժմտ. *Զհայրապետականն:* Ճշ. շրկ. գձ. *Զառաջնորդս:*

- 23 **Ուր. ԴԿ. Պահք:** Օրհ. Ապշ. դկ. *Քրիստոս Աստուած:* Հրց. Հնգ. բկ. *Արարիչ:* Մնկ. *Խաչի դկ. Խաչի քո Քրիստոս:* Ժմտ. *Որ ըստ ամենայն:* Ճշ. շրկ. դկ. *Որ*

*անսկիզբն: Հմբ. դկ. Մրցեն: Նախատո-
նակ: Շրկ. ակ. Քաջամարտիկ (տես ի
Ձայնագրեալ շրկի., յերես 912, ուր չիք՝ երգել
շրկ. ակ. Ամենասուրբ Երրորդութեանն, տես
ի Ձայնքաղ շրկ. 1888, 1999, յերես 84):*

Աշնանամուտ եւ հասարակած

Տիւ եւ գիշեր հաւասար:

- 24 **Շր. ԱԶ. Սրբոցն Գէորգայ զօրավա-** 27
րին, Ադոկտոսի եւ Ռոմանոսի երգե-
ցողին: Օրհ. ակ. Քաջամարտիկ կամ
ակ. Ամենասուրբ Երրորդութեանն:
Հրց. գկ. Ջինուորութիւնք: Մնկ. եւ Ճշ.
շրկ. դձ. Ով Սուրբ Գէորգ: Ժմտ. Զօրա-
կան: Ճշ. ընթ. (Իմաստ. 8.19-9.5: Ես. 42.1-
8: Բ Կորնթ. 1.3-7: Ղուկ. 12.2-9): Սրբ. Սր-
բութիւն սրբոց:

*Յերեկոյին՝ Լոյս զուարթ: Ս. Աս-
տուած՝ որ իսաչեցար: Հմբ. ակ. Նշա-
նաւ ամենայաղթ (յատեանն): Քրգ. Ս.
Խաչիւս, Կեցո, Աղթ. Պահպանեա:*

- 25 **† Կիր. ԱԿ. Գ կիր. գկնի Ս. Խաչին:** 28
Տօն է Վարագայ Սրբոյ Խաչի: Ի տե-
ղի Հանգստեան շարականի՝ Այսօր
անճառ եւ Տարածեալ: Աւրրն. Խա-
չելութեան: Երուն ըմպել: Երգ՝ Տրտ-



ՄԻՒՈՆՏՐՆՈՒԹԻՒՆ



մահաաղորդ: Օրհ. ակ. Նշանաւ ամենայաղթ, իւր սարօքն (յատեանն): Քրգ. Ասասցոր: Ս. Աստուած՝ որ խաչեցար: Աստուած, Նորաստեղծեալ: Քրգ. Ս. Խաչիւ, Կեցո, Աղթ. Պահպանեա: Ժմտ. Առաջի պատուական: Ճշ. շրկ. գձ. Քեզ Քրիստոսի: Ճշ. ընթ. (Առակ. 3.18-26: Ես. 65.22-25: Գաղ. 6.14-18: Մատթ. 24.30-36): Սրբ. Ով է որպէս:

Յերեկոյին՝ Ս. Աստուած՝ որ խաչեցար: Հմբ. գձ. Հրաշափառ տեսութիւն: Քրգ. Սուրբ Խաչիւ, Կեցո, Աղթ. Պահպանեա:

Միջոց ուտիքն ութն շաբաթ է:

● Ծնունդ լուսնի:

- 26 Բշ. ԲՁ. Սրբոյն Դարթի Դնեցոյն եւ 1
սրբոց վկայիցն Ղամբէնոսի եւ Ղամբէնոսոյն: Օրհ. Մրտ. բձ. Օրհնեն գրեզ: Հրց. Մրտ. դկ. Ա. Առ քեզ Աստուած: Մնկ. եւ Հմբ. բկ. Լցեալ ստորուածային: Ժմտ. Ի տաճարի: Ճշ. շրկ. բձ. Ուրախանան:
- 27 Գշ. ԲԿ. Սրբոցն Եւստաթէնոսի եւ 2
կնոջ նորա Թէոփիստեայ եւ երկուց

որդուցն եւ սրբոց կուսանացն Երմոնեայ եւ Ներսարհնեայ: Օրհ. Մրտ. բկ. *Շնորհեա մեզ:* Հրց. Մրտ. դկ. Բ. *Որ զհրաշատիստ:* Մնկ. բկ. *Ի փառս:* Ժմտ. *Ի տաճարի:* Ճշ. շրկ. բկ. *Յիշեա զմեզ:* Հմբ. բկ. *Որ պսակիչդ ես:*

28 ԴԶ. ԳԶ. Պահք: Օրհ. Ապշ. գձ. *Ջերծո զիս:* Հրց. Ապշ. գձ. Ա. *Փառաւորեալ անուն:* Մնկ. գձ. *Այսօր յիշատակ:* Ժմտ. *Որ ըստ ամենայն:* Ճշ. շրկ. դկ. *Փառաբանութիւն:* Հմբ. գձ. *Ջօրհներգութիւնս եւ Պահապան:*

29 ԵԶ. ԳԿ. Սրբոց իշխանացն Սահակայ եւ Համագասպայ: Օրհ. Մրտ. գկ. *Ջարիական մահ:* Հրց. Մրտ. աձ. *Ջքեզ արդար:* Մնկ. եւ Հմբ. դկ. *ստղ. Արիացեալք:* Ժմտ. *Ի տաճարի:* Ճշ. շրկ. գկ. *Ճգնաւորք:*

30 Ուր. ԴԶ. Պահք: Օրհ. Ապշ. դձ. *Համբարոնամ:* Հրց. Հնգ. աձ. *Օրհնեալ ես:* Մնկ. *Խաչի դձ. Ջօրութիւն:* Ժմտ. *Որ ըստ ամենայն:* Ճշ. շրկ. դկ. *Որ անսկիզբն:* Հմբ. դձ. *Ջքեզ կարդամք:*



ՀՈԿՏԵՄԲԵՐ

31 ՕՐ



ԿՇԻՌՆ

- 1 Շր. ԴԿ. Սրբոցն եօթանասնից եւ երկուց աշակերտացն Քրիստոսի: Օրհ. ղկ. Իմաստութիւն երկնային, իւր սարօքն: Մնկ. ստղ. ղկ. Առաքեալք Աստուծոյ: Ժմտ. Առաքեալք եւ վկայք: Ճշ. շրկ. ակ. Որ սիրողդ էք: Ճշ. ընթ. (Իմաստ. 9.9-10.2: Ելք. 15.27-16.1: Բ Կորնթ. 2.14-3.3: Ղուկ. 10.1-9): Հմբ. աճ. Սուրբ եւ Տէր եւ Իքէն հայցեմք: Քրզ. Խնդրեցուք, Կեցո, Աղթ. Թագ. խաղաղութեան:
- 2 † Կիր. ԱԶ. Դ կիր. գկնի Ս. Խաչի: Օրհ. աճ. Երգեցուք: Հրց. ղճ. Բ. Որ բարեքանեալդ եւ: Մեծ. ղճ. Աստուածածին գերագոյն: Ժմտ. Միածին Որդի: Ճշ. շրկ. աճ. Զթագաւորն փառաց: Ճշ.

6

7

ընթ. (Ես. 17.7-14: Բ Կորնթ. 13.5-13: Մարկ. 11.27-33): Հմբ. ած. *Ընդ կանայսն*:

- 3 **ԲԶ. ԱԿ. Սրբոցն Փոկասու հայրապետին եւ Երանոսի հետեւողին առաքելոցն:** Օրհ. Մրտ. ակ. *Յամենայն ժամ:* Հրց. Մրտ. ակ. Ա. *Սուրբ Աստուած:* Մնկ. ակ. *Ճգնաւորք:* Ժմտ. Ի *յրաճարի:* Ճշ. շրկ. ակ. Ի *յրաճարի:* Հմբ. ակ. *Պարծանք հաւարոյ:*

● Առաջին քառորդ լուսնի:

- 4 **ԳԶ. ԲԶ. Սրբոց կուսանացն Թեղի, Վառվառեայ եւ Պեղիգեայ:** Օրհ. Մրտ. բձ. *Օրհնեն գքեգ:* Հրց. Մրտ. ակ. Բ. *Որ բարձրեալդ ես:* Մնկ. եւ Հմբ. դկ. *Քեւ պարծի:* Ժմտ. *Հարսնացեալք:* Ճշ. շրկ. բձ. *Ուրախանան:*
- 5 **ԳԶ. ԲԿ. Պահք:** Օրհ. Ապշ. բկ. *Յամենայն ժամ:* Հրց. Ապշ. գձ. Բ. *Փառաւորեալ է:* Մնկ. բկ. *Արթունք:* Ժմտ. *Որ ըստ ամենայն:* Ճշ. շրկ. դկ. *Փառարանութիւն:* Հմբ. բկ. *Յօգնութիւն:*
- 6 **ԵԶ. ԳԶ. Սրբոցն Պանդալէոնի բժշկին, Երմողեայ քահանային եւ Եպրաքսեայ կուսին:** Օրհ. Մրտ. գձ.

Զարիական մահ: Հրց. Միտ. բձ. Ա.
Անոխական: Մնկ. եւ Հմբ. դկ. Յիշա-
րակ Քրիստոսի: Ժմտ. Ի րաճարի:
Ճշ. շրկ. գձ. Պայծառացիր:

- 7 **Ուր. ԳԿ. Պահք.** Օրհ. Ապշ. գկ. 12
Քրիստոս Աստուած: Հրց. Հնգ. ակ.
Գոհաբանեմք: Մնկ. Խաչի գկ. Ով պա-
հապան: Ժմտ. Որ ըստ ամենայն: Ճշ.
շրկ. դկ. Որ անսկիզբն: Հմբ. գկ. Տուր
մեզ եւ Հովանի:

- 8 **Շբ. ԴԶ. Սրբոց թարգմանչաց վարդա-** 13
պետացն մերոց՝ Մեսրոպրայ, Եղիշէի,
Մովսիսի Քերթողին, Դաւթի Անյաղթ
փիլիսոփային, Գրիգորի Նարեկաց-
ւոյն եւ Ներսիսի Կլայեցոյն: Օրհ. ակ.
Որք զարդարեցին, իւր սարօքն: Մնկ.
գձ. Նմանեալ Մովսիսի (յոգնակի ասել):
Ժմտ. Զհայրապետականն: Ճշ. շրկ.
(Ողորմեայն) դձ. Որ զշնորհս: Ճշ. ընթ.
(Իմաստ. 8.7-10: Ամովս 5.10-14: Ա Կորնթ.
12.4-11: Մատթ. 7.6-12):

Յերեկոյին՝ Լոյս զուարթ: Ս. Աստուած
որ յարեար: Հմբ. ան. Սուրբ եւ Տէր եւ
Երկնաքաղաքացին: Քրգ. Ինդրեացուք,
Կեցո, Աղթ. Թագ. խաղաղութեան:

Տօն ազգային եւ եկեղեցական՝
ի յիշատակ գիտի նշանագրացն հայոց
եւ թարգմանութեանն Սուրբ Գրոց:

- 9 † Կիր. ԴԿ. Ե կիր. զկնի Ս. Խաչի: Օրհ. 14
դկ. Յաղթական: Հրց. դձ. Գ. Որ ի քա-
նակերպեան: Մեծ. դձ. Խորանայարկ:
Ժմտ. Միածին Որդի: Ճշ. շրկ. դկ. Որ
անբաւելի: Ճշ. ընթ. (Ես. 19.1-11: Գաղ. 2.1-10:
Մարկ. 12.35-44): Հմբ. դկ. Յորժամ եկին,
էջ հրեշտակն եւ Հրեշտակացն դասը:
- 10 Բշ. ԱՁ. Գիտ նշխարաց Սրբոյն Գրի- 15
գորիսի Աղուանից կաթողիկոսին, եւ
սրբոց հարցն՝ Թաթլոյ, Վարոսի,
Թումասու, Անտօնի, Կրօնիդեայ եւ
Եօթն խոտաճարակացն, որք յիս-
նակնեայ վանսն կատարեցան: Օրհ.
դկ. Արմատ ճշմարիտ (յրեն բձ. Ով եր-
ջանիկ): Հրց. (զթոռանցն ասա) ակ.
Որ զլոյս աստուածային: Մնկ. դկ. Աս-
տուածային հաւատոյ: Ժմտ. Ջհայրա-
պետականն եւ Ճգնատորք Քրիստոսի:
Ճշ. շրկ. գկ. Հովիւ քաջ: Հմբ. բձ. Յա-
ւուրս վերջին ժամանակի:

☺ Լրումն լումնի:



10-ամեակ
«Վաչէ եւ Թամար Մանուկեան» Մատենադարանի
(18.10.2012 - 18.10.2022)



«Վաչէ եւ Թամար Մանուկեան» Մատենադարան (նկ. Լ. Լաճիկեան)

- 11 **ԳՂ. ԱԿ. Սրբոց առաքելոցն՝ Անանիա-** 16
յի, Մատթէի, Բառնաբայ, Փիլիպպո-
սի, Յովհաննու, Շիղայի եւ Սիւղիա-
նոսի: Օրհ. դկ. *Իմաստութիւն երկնա-*
յին, իւր սարօքն: Մնկ. եւ Հմբ. ակ. *Աշա-*
կերտք Քրիստոսի: Ժմտ. *Առաքեալք եւ*
վկայք: Ճշ. շրկ. ակ. *Որ սիրողդ էք:*
- 12 **ԴՂ. ԲՁ. Պափք:** Օրհ. Ապշ. բձ. *Դարձո* 17
զգաստմն: Հրց. Ապշ. գձ. Աղցմի. Գ.
Օրհնեալ եւ Տէր: Մնկ. բձ. *Մանկունք:*
Ժմտ. Որ ըստ ամենայն: Ճշ. շրկ. դկ.
Փառարանութիւն: Հմբ. բձ. *Համբառ-*
նալով:
- 13 **ԵՂ. ԲԿ. Սրբոցն Դիոնէսիոսի Արիս-** 18
պագացոյն եւ առաքելոցն Տիմոթէո-
սի եւ Տիտոսի: Օրհ. դկ. *Իմաստու-*
թիւն երկնային, իւր սարօքն: Մնկ. եւ
Հմբ. ակ. Աշակերտք Քրիստոսի: Ժմտ.
Առաքեալք եւ վկայք: Ճշ. շրկ. ակ. *Որ*
սիրողդ էք:
- 14 **Ուր. ԳՁ. Պափք:** Օրհ. Ապշ. գձ. *Զերծո* 19
զիս: Հրց. Հնգ . բձ. *Որ թագաւորդ եւ:*
Մնկ. Խաչի գձ. Փայտ կենաց: Ժմտ. *Որ*
ըստ ամենայն: Ճշ. շրկ. դկ. *Որ անս-*

կիզբն: Հմբ. գձ. Զօրհներգութիւնս եւ
Պահապան:

15 † ՇԲ. ԳԿ. Սրբոց անտարանչացն՝ 20

**Մատթէոսի, Մարկոսի, Դուկասոս եւ
Յովհաննոս:** Օրհ. գձ. Երանելի սուրբ
առաքեալք, իւր սարօքն: Մեծ. Այսօր
նոր: Մնկ. ակ. Աշակերտք Քրիստոսի
(գԳ. տունն ասա՝ Փառք Հօր, իսկ Այժմ եւ
միշտն՝ Բանին կենաց, յիշելով զանունս ան-
տարանչացն): Զկնի Տէրն յէր սրեղծմա-
նին երգ՝ Մաքրապէս օրինակի եւ Յու-
րախութիւնս (ծանր): Ժմտ. Առաքեալք
եւ վկայք: Ճշ. շրկ. ակ. Որ սիրողդ էք:
Ճշ. ընթ. (Իմաստ. 9.13-10.2: Եզեկ. 1.3-11:
Զաք. 6.1-8: Եփես. 4.7-13: Ղուկ. 6.13-19):

Յերեկոյին՝ Լոյս զուարթ: Ս. Աստուած
որ յարեար: Հմբ. աձ. Սուրբ եւ Տէր եւ Ի
քէն հայցեմք: Քրգ. Խնդրեցուք, Կեցո,
Աղթ. Թագ. խաղաղութեան:

16 † Կիր. ԴԶ. Զ կիր. զկնի Ս. Խաչի: 21

Օրհ. դձ. Օրհնեցուք: Հրց. դձ. Յորժամ
ի խաչին: Մեծ. դձ. Մայր լուսոյ: Ժմտ.
Միածին Որդի: Ճշ. շրկ. դձ. Թագաւոր
Քրիստոս: Ճշ. ընթ. (Ես. 20.2-21.6: Գաղ.

4.3-18: Ղուկ. 4.14-23): Հմբ. դձ. *Կանանցն*
 եւ *Ահագին*:

- 17 ԲՂ. ԴԿ. Սրբոցն Ղունկիանոսի հա- 22
 րիրապետին, որ հաւատաց ի խա-
 չելութիւնն Քրիստոսի եւ Յովսէփայ
 Աստուածածորն, Յովսէփայ Արեմա-
 թացոյն եւ բարեկամին Քրիստոսի
 Ղազարոս եւ քերցն նորա Մարթայի
 եւ Մարիամոս: Օրհ. դկ. *Իմաստութիւն*
երկնային, իւր սարօքն: Մնկ. սրդ.
 դկ. *Յովսէփ քեզ հաւատացեալ* (տես.
 ի Ձայնքաղ շրկ., 1888 , 1999 յերես 201):
 Ժմտ. *Առաքեալք եւ վկայք*: Ճշ. շրկ. գձ.
Յովսէփ ճշմարիտ: Հմբ. դկ. *Իղարե-*
րից կանանցն:

● Վերջին քառորդ լուսնի:

- 18 ԳՂ. ԱՁ. Սրբոցն Թեոդիտոնի քահա- 23
 նային, Զենոնի զինաւորին, Մակա-
 րայ, Եղոքսեայ եւ Ռամելայ: Օրհ.
 Մրտ. աձ. *Ժողովեալքս*: Հրց. Մրտ. բձ.
 Բ. *Ընդ սուրբս քո*: Մնկ. աձ. *Զճգնութիւն*
սրբոց: Ժմտ. *Ի տաճարի*: Ճշ. շրկ. աձ.
Պարծեցին: Հմբ. աձ. *Առաքինասէր*
վարուր:

- 19 **ԴԶ. ԱԿ. Պահք:** Օրհ. Ապշ. ակ. Ծով 24
կենցաղոյս: Հրց. Ապշ. գձ. Դ. Հարցն
մերոց Աստուած: Մնկ. ակ. Լոյս փա-
ռաց: Ժմտ. Որ ըստ ամենայն: Ճշ. շրկ.
դկ. Փառաբանութիւն: Հմբ. ակ. Օգ-
նական:
- 20 **ԵԶ. ԲԶ. Սրբոց Խարիթեանցն եւ** 25
սրբոց վկայիցն Արտեմեայ եւ Քրիս-
տափորի, երկուց կանանցն Կալիսի-
կեայ եւ Ակիլիսեայ: Օրհ. բձ. Օրհնեն
գքեզ: Հրց. Մրտ. բկ. Ա. Օրհնենք գքեզ:
Մնկ. եւ Հմբ. դկ. Այսօր ընդ անմար-
մնոցն: Ժմտ. Ի տաճարի: Ճշ. շրկ. բձ.
Որախանան:
- 21 **ՈՐ. ԲԿ. Պահք:** Օրհ. Ապշ. բկ. Յամե- 26
նայն ժամ: Հրց. Հնգ. դկ. Յախրենից
Աստուած: Մնկ. Խաչի բկ. Խաչն կենա-
րար: Ժմտ. Որ ըստ ամենայն: Ճշ. շրկ.
դկ. Որ անսկիզբն: Հմբ. բկ. Յօգնութիւն:
- 22 **ՇՐ. ԳԶ. Սրբոց երկոտասանից վար-** 27
դապետացն՝ Ռեթէոսի, Դիոնէսիո-
սի, Սեղբեստրոսի, Աթանասի, Կիւր-
դի Երուսաղէմացոյն, Եփրեմի Խու-
րին Ասորոյ, Բարսղի Կեսարացոյն,

Գրիգորի Նիսացուն, Գրիգորի Աստուածաբանին, Եպիփանու Կիարացուն, Յովհաննու Ոսկերեբանին եւ Կիրղի Աղէքսանդրացուն: Օրհ. ակ. Որք զարդարեցին, իւր սարօքն: Մնկ. գձ. Հանդիսացեալք: Ժմտ. Զհայրապետականն (յոգնակի ասել): Ճշ. շրկ. դձ. Այսօր երկնայնոցն: Ճշ. ընթ. (Առակ. 11.2-11: Ես. 61.3-7: Եբր. 13.7-9: Յովի. 16.33-17.8):

Յերեկոյին՝ Լոյս զուարթ: Ս. Աստուած՝ որ խաչեցար: Հմբ. աձ. Հրաշակերտ (յատեանն): Քրգ. Ս. Խաչիւ, Կեցո, Աղթ. Պահպանեա:

23 † Կիր. ԳԿ. Է կիր. զկնի Ս. Խաչի: 28

Գիտ Ս. Խաչի: Ի տեղի Հանգստեան շարականի՝ Այսօր անճատ եւ Տարածեալ: Աւրն. Խաչելութեան: Երուն ընկել: Երգ՝ Տրամնահաղորդ: Օրհ. աձ. Հրաշակերտ եւ զօրեղ, իւր սարօքն (յատեանն): Յորժամ երգեսցեն զԳ. տունն Հարցի, խնկարկեսցեն Ս. Սեղանոյն եւ ժողովրդեանն: Ս. Աստուած՝ որ խաչեցար: Ժմտ. Առաջի պատրուական: Ճշ. շրկ. բձ. Այսօր խնդրի: Ճշ. ընթ. (Իմաստ.

14.1-8: Ես. 33.22-34.1: Ա Կորնթ. 1.18-24: Մատթ. 24.27- 36): Սրբ. *Ով է որպէս:*

Յերեկոյին՝ Ս. Աստուած՝ որ խաչեցար: Հմբ. բձ. Ապաիկնեցաք: Քրգ. Ս. Խաչիւս, Կեցո, Աղթ. Պահպանեա:

24 ԲՁ. ԴՁ. Սրբոցն Անաստասայ քահա- 29
նային, Վարոսի, Թէոդորիտեայ եւ որդւոց նորա եւ որք ընդ նմա կատարեցան: Օրհ. Մրտ. դձ. Այսօր յիշարակ: Հրց. Մրտ. բկ. Բ. Որք ի մարտի: Մնկ. դձ. Զքեզ կարդային: Ժմտ. Ի տաճարի: Ճշ. շրկ. դձ. Ճգնութիւնք: Հմբ. դձ. Յիշարակ է այսօր:

25 ԳՁ. ԴԿ. Սրբոցն Հիպիոիքեանցն, 30
որք ի Սամուսատ կատարեցան: Օրհ. Մրտ. դկ. Ի յիշարակս: Հրց. Մրտ. գձ. Ա. Որք գրանջանս: Մնկ. դկ. Որք եկեալ եմք: Ժմտ. Ի տաճարի: Ճշ. շրկ. դկ. Այսօր եկեղեցի: Հմբ. դկ. Երրորդութեանն սիրոյ:

● Ծնունդ լուսնի:

26 ԴՁ. ԱՁ. Պահք: Օրհ. Ապշ. աձ. 1
Հայր բազումողորմ: Հրց. Ապշ. գձ.

Ե. *Օրհնեալ ես Տէր Աստուած...Որ հրաշալի: Մնկ. ած. Զգնութիւն սրբոց: Ժմտ. Որ ըստ ամենայն: Ճշ. շրկ. դկ. Փառաբանութիւն: Հմբ. ած. Ինձ օգնութիւն եւ Համբարձի:*

27 **Եշ. ԱԿ. Սրբոցն Սեւերիանոսի Սե-** 2
բաստացոյն, Բաբելայ ծերոյն եւ
նութսուն եւ չորից աշակերտաց նո-
րին: Օրհ. Մրտ. աղ. *Յամենայն ժամ:*
Հրց. Մրտ. դձ. Ա. Յուսացեալքն: Մնկ.
աղ. Ճգնատրք: Ժմտ. Ի տաճարի:
Ճշ. շրկ. աղ. Ի տաճարի: Հմբ. աղ.
Պարծանք հաւատոյ:

28 **Ուր. ԲԶ. Պափք:** Օրհ. Ապշ. բձ. *Դարձն* 3
զգաստումն: Հրց. Հնգ. գձ. Օրհնեմք
զքեզ: Մնկ. Խաչի բձ. Ապաւինեցաք:
Ժմտ. Որ ըստ ամենայն: Ճշ. շրկ. դկ.
Որ անսկիզբն: Հմբ. բձ. Համբառնալով:

29 **Շբ. ԲԿ. Սրբոյն Յովհաննու Ոսկե-** 4
բերան Հայրապետին: Օրհ. աղ. *Որք*
զարդարեցին, իւր սարօքն: Մնկ ստղ.
դկ. Որ յանսկիզբն ի Հօրէ: Ժմտ. Զհայ-
րապետականն: Ճշ. շրկ. գձ. Զատաջ-
նորդս: Ճշ. ընթ. (Ես. 49.1-6: Գործ. 20.25-

38: Յովհ. 15.17-25): Հմբ. աձ. *Սուրբ եւ Տէր եւ Երկնաքաղաքացին:*

30 † **Կիր. ԳՁ. Ը կիր. գկնի Ս. Խաչի:** 5

Օրհ. գձ. *Օգնական:* Հրց. դկ. Ա. Որ
գամենագոր: Մեծ. դկ. Աստուածածին
Մայր եւ Կոյս: Ժմտ. Միածին Որդի:
Ճշ. շրկ. գձ. *Զթագաւորն Քրիստոս:* Ճշ.
ընթ. (Ես. 22.15-24: Եփես. 1.1-14: Ղուկ. 8.17-
21): Հմբ. գձ. *Ի խաչանիշ:*

31 **Բշ. ԳԿ. Սրբոցն Ստեփաննոսի Հոռվ-** 6

**մայ Հայրապետին եւ քահանայիցն,
սարկաւագացն եւ ժողովրդոցն:** Օրհ.
Մրտ. գկ. Այսօր *հրէշտակաց:* Հրց.
Մրտ. դձ. Բ. *Սուրբ եւ Տէր:* Մնկ. դձ.
Ցնծայ այսօր: Ժմտ. *Ջհայրապետա-*
կանն: Ճշ. շրկ. գձ. *Զառաջնորդս:* Հմբ.
դկ. *Մարտիրոս եւ վկայ:*



ՆՈՅԵՄԲԵՐ

30 ՕՐ



ԿԱՐԻՃՆ

- 1 ԳՂ. ԴՁ. Սրբոցն Ակիփսիմեայ եպիսկոպոսին, Յովսեփայ քահանային, Այիթալայ սարկաւագին եւ Պղատոնի վկային: Օրհ. Մրտ. դձ. Այսօր Յիշարակ: Հրց. Մրտ. դկ. Ա. Առ քեզ Աստուած: Մնկ. դձ. Զքեզ կարդային: Ժմտ. Ի տաճարի: Ճշ. շրկ. դձ. Ճգնութիւնք: Հմբ. դձ. Յիշարակ է այսօր:

● Առաջին քառորդ լուսնի:

- 2 ԴՂ. ԴԿ. Պահք: Օրհ. Ապշ. դկ. Քրիստոս Աստուած: Հրց. Ապշ. գձ. Զ. Օրհնեալ եւ Տէր Աստուած... Վասն ուխտի: Մնկ. դկ. Է անուն: Ժմտ. Որ ըստ ամենայն: Ճշ. շրկ. դկ. Փառաբանութիւն: Հմբ. դկ. Մըցեն:

- 3 **ԵՂ. ԱԶ.** Սրբոց հայրապետացն՝ Մեռ- 9
րոփանոսի, Աղէքսանդրոսի, Պօղո-
սի խոստովանողին եւ սրբոց նօտա-
րացն Մարկիանոսի եւ Մարտիրոսի:
Օրհ. աճ. *Ժողովեալքս:* Հրց. Մրտ. դձ.
Գ. *Որք հաղորդեցան:* Մնկ. դձ. *Այսօր*
երկնայնոցն: Ժմտ. *Ջհայրապետա-*
կանն: Ճշ. շրկ. գձ. *Ջատաջնորդս:* Հմբ.
գձ. *Հանդիսացեալք:*
- 4 **ՈՐ. ԱԿ. Պահք:** Օրհ. Ապշ. ալկ. *Ծով* 10
կենցաղոյս: Հրց. Հնգ. գկ. *Բանդ*
Աստուած: Մնկ. *Խաչի* ալկ. *Սեղան քո*
Տէր: Ժմտ. *Որ ըստ ամենայն:* Ճշ. շրկ.
դկ. *Որ անսկիզբն:* Հմբ. ալկ. *Օգնական:*
Նախատօնակ: Շրկ. բկ. *Որ յանէից,*
իւր սարօքն (յատեանն): Քրգ. Ս. *Ճգնա-*
ւորօքն: Աղթ. *Տէր Աստուած մեր, որ*
կարգեցեր (տէս ի Խորհրդարեւորի):
- 5 † **ՇԲ. ԲԶ.** Սրբոց հրեշտակապե- 11
տացն՝ Գաբրիէլի, Միքայէլի եւ ամե-
նայն երկնային զօրացն: Զկնի *Ժողո-*
վեալքսին երգ՝ Դասք անմարմնոցն (ի
մէջ Արարչականի): Օրհ. բկ. *Որ յանէից*
սրեղծեր, իւր սարօքն (յատեանն): Ալէ-

լուք Հրեշտակապետաց՝ Որ արար,
փոխ՝ Օրհնեցէք զՏէր, ապա Դասք
հրեշտակաց եւ Թագ. յափտ.՝ Երկինք
եւ երկիր: Մեծ. զկ. Մայր եւ Կոյս: Քրգ.
Աստուած մեծ: Մնկ. ստղ. դկ. Երկնա-
ւոր հօր: Ժմտ. Զոր օրհնեն եւ Այսօր
երկրաւորս: Ճշ. շրկ. դկ. Այսօր ուրա-
խացեալ: Ճշ. ընթ. (Ծննդ. 18.33-19.2: Յոր.
38.4-7: Ես. 6.1-7: Եզեկ. 1.1-20: Եբր. 1.6-14:
Մատթ. 18.10-14): Սրբ. Հրեշտակային:

Յերեկոյին՝ Լոյս զուարթ: Ս. Աս-
տուած՝ որ յարեար: Հմբ. աճ. Սուրբ
եւ Տէր եւ Երկնաքաղաքացին: Այժմ՝ եւ
միշտն ասել աճ. Այսօր եւ հրեշտակք
(տես ի Ձայնագրեալ շարականի, յերես 761,
ի մէջ Ողորմեայի նաակապետաց Սրբոյ Խա-
չի, Ձայնքաղ շարական, տպ. 1888, յերես
366): Քրգ. Խնդրեացուք, Կեցո, Աղթ.
Թագ. խաղաղութեան:

Այսօր յերեկոյին
Վեհափառ եւ Սրբագնագոյն
Հայրապետն ազգիս
մեծաշուք հանդիսի
եկեղեցականաւ
իջանէ ի Մայր Տաճարն:

6 † Կիր. ԲԿ. Թ կիր. զկնի Ս. Խաչի: 12

Օրհ. բկ. *Փարաօն:* Հրց. դկ. Բ. *Այսօր ցնծան:* Մեծ. դկ. *Աստուածածին պայծառ:* Ժմտ. *Միածին Որդի:* Ճշ. շրկ. բկ. *Օրհնութիւն ի բարձունս:* Ճշ. ընթ. (Ես. 24.1-12: Եփես. 5.15-33: Ղուկ. 8.49-56): Հմբ. բկ. *Քրիստոս յարեալ եւ Առաւօրեան:*

Քսաներեքերորդ տարեդարձ օծման

Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳՆԻ Բ

Ծայրագոյն Պատրիարքի եւ Սրբազնագոյն

Կաթողիկոսի Ամենայն Հայոց:

Զկնի Սրբոյ Պատարագի

**կատարի մաղթանք Հայրապետական
յամենայն Եկեղեցիս Հայաստանեայց:**

7 Բշ. ԳՁ. Սրբոցն Մելիտոսի Անտիո- 13

քայ հայրապետին, Մինասայ Եգիպտացոյն, միւս Մելիտոսի եպիսկոպոսին, Բուրայ քահանային եւ Շինու սարկաւագին: Օրհ. Մրտ. գձ. *Զարիսկան մահ:* Հրց. Մրտ. դկ. Բ. *Որ գիրաշարիս:* Մնկ. գձ. *Այսօր յիշարակ:* Ժմտ. *Ջհայրապետականն:* Ճշ. շրկ. գձ. *Զառաջնորդս:* Հմբ. գձ. *Զպսակիչն սրբոց:*

- 8 **ԳԶ. ԳԿ. Սրբոցն Դեմետրեայ վկա-** 14
յին եւ Բասիլիսկոսի քահանային:
 Օրհ. Մրտ. գկ. Այսօր *հրեշտակաց:*
 Հրց. Մրտ. աճ. *Զքեզ արդար:* Մնկ. գկ.
Ընդ զուարթունս: Ժմտ. Ի տաճարի:
 Ճշ. շրկ. գկ. *Ճգնատրք:* Հմբ. գկ. Այսօր
մարտիրոսաց դասն:

☺ **Լրումն լուսնի:**

- 9 **ԴԶ. ԴԶ. Պահք:** Օրհ. Ապշ. դձ. *Համ-* 15
բառնամ: Հրց. Ապշ. գկ. *Աղցմի. Ա.*
Սուրբ Աստուած: Մնկ. դձ. *Մանկունք:*
Ժմտ. Որ ըստ ամենայն: Ճշ. շրկ. դկ.
Փառարանութիւն: Հմբ. դձ. *Զքեզ*
կարդամք:

- 10 **ԵԶ. ԴԿ. Սրբոցն Գուրիասայ, Սամու-** 16
նասայ, Աբիբայ սարկաւագին, Ռո-
մանոսի միայնակեցոյն, Մանկանն
Խոստովանողին եւ Հիւսիքոսի գի-
նատրին: Օրհ. Մրտ. դկ. *Ի յիշատակս:*
 Հրց. Մրտ. ալ. Ա. *Սուրբ Աստուած:*
 Մնկ. դկ. *Որք եկեալ ենք:* Ժմտ. Ի տա-
 ճարի: Ճշ. շրկ. դկ. Այսօր *եկեղեցի:*
 Հմբ. աճ. *Զինատրն Քրիստոսի:*

- 11 **Ուր. ԱԶ. Պափք:** Օրհ. Ապշ. աձ. Հայր 17
բազումողորմ: Հրց. Հնգ. դձ. Որ փառօր
Հօր: Մնկ. Խաչի աձ. Հրաշակերս:
Ժմտ. Որ ըստ ամենայն: Ճշ. շրկ. դկ.
Որ անսկիզբն: Հմբ. աձ. Ինձ օգնութիւն
եւ Համբարձի:
- 12 **Շր. ԱԿ. Սրբոց առաքելոցն Անդրէի** 18
եւ Փիլիպպոսի: Օրհ. գձ. Երանելի
սուրբ առաքեալք, իւր սարօքն: Մնկ.
ակ. Աշակերտք Քրիստոսի: Ժմտ.
Առաքեալք եւ վկայք: Ճշ. շրկ. ակ. Որ
սիրողդ էք: Ճշ. ընթ. (Իմաստ. 9.13-10.2:
Երեմ. 16.16-19: Գործ. 8.26-40: Յովհ. 1.35-
51): Հմբ. աձ. Սուրբ եւ Տէր եւ Ի քէն
հայցեմք:
- 13 **† Կիր. ԲԶ. Ժ կիր. զկնի Ս. Խաչի:** 19
Օրհ. բձ. Օրհնեսցուք: Հրց. աձ. Որ
եկիր: Ժմտ. Միածին Որդի: Ճշ. շրկ. բձ.
Թագաւորին յաւիտենից: Ճշ. ընթ. (Ես.
25.9-26.7: Փիլ. 1.1-11: Ղուկ. 9.44-50): Հմբ.
բձ. Ձայն աներաւոր (ցվերջն):
- 14 **Բշ. ԲԿ. Սրբոցն Անդրէի զօրավա-** 20
րին եւ բանակի նորին, Կալինի-
կոսի եւ Դոմենտայ վկայիցն: Օրհ.

բկ. *Շնորհեա մեզ: Հրց. գկ. Զինուորությունք: Մնկ. աձ. Զինաւորն Զրիւրոսի: Ժմտ. Զօրական: Ճշ. շրկ. բկ. Յիշեա զմեզ: Հմբ. բկ. Որ պսակիչդ ես:*

- 15 **ԳՂ. ԳՁ.** Սրբոցն Անդրիանոսի եւ 21
կնոջ նորա Անատոլայ, Թէոդորոսի եւ Ելեւթիրոսի վկայիցն: Օրհ.
գձ. *Զարիական մահ: Հրց. Մրտ. ակ. Բ. Որ բարձրեալդ ես: Մնկ. գձ. Այսօր յիշարակ: Ժմտ. Ի տաճարի: Ճշ. շրկ. գձ. Պայծառացիր: Հմբ. գձ. Զպսակիչն սրբոց:*

- 16 **ԴՂ. ԳԿ. Պափք:** Օրհ. Ապշ. գկ. *Զրիւրոս Աստուած: Հրց. Ապշ. գկ. Բ. Աստուած բարձրեալ: Մնկ. գկ. Օրհնեցէք զՏէր: Ժմտ. Որ ըստ ամենայն: Ճշ. շրկ. դկ. Փառաքանութիւն: Հմբ. գկ. Տուր մեզ եւ Հովանի:*

● Վերջին քառորդ լուսնի:

- 17 **ԵՂ. ԴՁ.** Սրբոցն Աբրահամու եւ Խորենայ եւ անարծաթ բժշկացն՝ Կոզմայի եւ Դամիանոսի եւ Աստուածատրոյ վկային: Օրհ. դձ. *Այսօր յիշարակ: Հրց. Մրտ. բձ. Ա. Անդիակայ: Մնկ.*

դձ. *Ջքեզ կարդային: Ժմտ. Ի տաճա-
րի: Ծշ. շրկն. դձ. Զգնութիւնք: Հմբ. դձ.
Յիշատակ է այսօր:*

18 Ուր. ԴԿ. Պափք: Օրհ. Ապշ. դկ. *Քրիս-* 24
*տոս Աստուած: Հրց. Հնգ. բկ. Արարիչ:
Մնկ. Խաչի դկ. Խաչի քո Քրիստոս:
Ժմտ. Որ ըստ ամենայն: Ծշ. շրկ. դկ.
Որ անսկիզբն: Հմբ. դկ. Մրցեն:*

19 † Շբ. ԱԶ. Տօն ամենայն սրբոց՝ հնոց 25
եւ նորոց, յայտից եւ անյայտից: Օրհ.
*զձ. Երանելի սուրբ Առաքեալք: Հրց. դկ.
Առ քեզ Աստուած: Մեծ. դկ. Նահապե-
տացն: Ողորմեա (Մարգարէից)՝ դձ. Որ
սուեցաւ: Տէր յերկ. (Վարդապետաց)՝
դձ. Այսօր երկնայնոցն: Մնկ. (Կուսա-
նաց)՝ դկ. Յիշատակ Քրիստոսի եւ (Մար-
տիրոսաց)՝ դկ. Որք եկեալ եմք: Ժմտ.
Բարեխօսութեամբ սրբունոյ: Ծշ. շրկ.
բձ. Պարծանք եկեղեցւոյ եւ (Թագաւո-
րաց)՝ բձ. Աստուած փրկիչ մեր: Ծշ. ընթ.
(Իմաստ. 3.1-8: Ես. 33.5-8: Եբր. 11.32-12.2:*

*Յերեկոյին՝ Լոյս զուարթ: Ս. Աս-
տուած՝ Որ յարեար: Հմբ. ւձ. Սուրբ եւ
Տէր եւ Երկնաքաղաքացին:*

20 † Կիր. ԱԿ. ԺԱ կիր. զկնի Ս. Խաչի: 26

Օրհ. ակ. *Երգեցէք: Հրց. աճ. Օրհնեալ ես Տէր: Ժմտ. Միածին Որդի: Ճշ. շրկ. ակ. Թագաւորեաց Աստուած: Ճշ. ընթ. (Ես. 29.11-20: Փիլ. 4.8-24: Ղուկ. 11.1-13): Հմբ. ակ. Յարուցեալ եւ Սքանչելի: Նա-
խատօնակ: Շրկ. ակ. Որ նախիմաց, իւր սարօքն: Քրգ. Ս. զԱստուածածինն, Կեցո, Աղթ. Ընկալ Տէր:*

Բարեկենդան Յիսնակաց պահոց: 27

**21 † Բշ. ԲՁ. Ա օր Յիսնակաց պա-
հոց: Ընծայումն Ս. Աստուածա-
նի երից ամաց ի Տաճարն: Զկնի
Ժողովեալքսին երգ՝ Չայնիւ առ քեզ:
Օրհ. զկ. Երգեցէք որդիք, իւր սարօքն:
Քրգ. Մայր Սուրբ: Ս. Աստուած՝ որ
խաչեցար: Գիրք, Աւերարան, Արար-
չական: Քրգ. Ս. զԱստուածածինն,
Կեցո, Աղթ. Ընկալ Տէր: Ժմտ. Աստուա-
ծածին զքեզ խոստովանիմք: Ճշ. շրկ.
զկ. Ծառ կենաց: Ճշ. ընթ. (Երգ. 1.1-11:
Առակ. 11.30-12.4: Ես. 52.7-10: Զաք. 2.10-
13: Մաղաք. 3.1-2: Բ Կորնթ. 6.16-7.1: Ղուկ.
1.39-56): Սրբ. Բազմութիւնք:**

Յերեկոյին՝ Քրգ. Մայր Սուրբ: Ս. Աստուած՝ որ խաչեցար: Հմբ. դձ. Նոր Միոն ծնեալ: Քրգ. Ս. զԱստուածածինն, Կեցո, Աղթ. Ընկալ Տէր:

22 ԳԶ. ԲԿ. Բ օր Յիսնակաց պահոց: 28

Օրհ. Ապշ. բկ. Յամենայն ժամ: Հրց. Ապշ. դձ. Ա. Հարցն մերոց Աստուած, որ ասրեցուցեր: Մնկ. բկ. Արթունք: Ժմտ. Որ ի Հօրէ: Ճշ. շրկ. գձ. Քրիստոս Աստուած: Հմբ. բկ. Յօգնութիւն:

23 ԴԶ. ԳԶ. Գ օր Յիսնակաց պահոց: 29

Օրհ. Ապշ. գձ. Զերծո զիս: Հրց. Ապշ. Աղցմի. դձ. Բ. Հարցն մերոց Աստուած, որ ի ներդրեան: Մնկ. գձ. Զքեզ բարեբանեն: Ժմտ. Որ ըստ ամենայն: Ճշ. շրկ. դկ. Փառաբանութիւն: Հմբ. գձ. Զօրհներգութիւնս եւ Պահապան:

● Ծնունդ լուսնի:

24 ԵԶ. ԳԿ. Դ օր Յիսնակաց պահոց: 1

Օրհ. Ապշ. գկ. Քրիստոս Աստուած: Հրց. Ապշ. դձ. Աղցմի. Գ. Օրհնեալ ես: Մնկ. գկ. Օրհնեցէք զՏէր: Ժմտ. Որ ի Հօրէ: Ճշ. շրկ. գձ. Քրիստոս Աստուած: Հմբ. գկ. Տուր մեզ եւ Հովանի:

- 25 **Ուր. ԴԶ. Ե օր Յիսնակաց պահոց:** 2
Օրհ. Ապշ. դձ. Համբարոնամ: Հրց. Հնգ.
աձ. Օրհնեալ ես: Մնկ. Խաչի դձ. Զօրո-
թին: Ժմտ. Որ ըստ ամենայն: Ճշ. շրկ.
բկ. Որ յանէից: Հմբ. դձ. Զքեզ կարդամք:
- 26 **Շր. ԴԿ. Սրբոցն Գրիգորի Սքանչե-** 3
լագործին, Նիկողայոսի հայրապե-
տին եւ Միտոնայ եպիսկոպոսին:
Օրհ. ալ. Որք զարդարեցին, իւր սա-
րօքն: Մնկ. եւ Ճշ. Շրկն. բձ. Որ լուսով:
Ժմտ. Զհայրապետականն: Ճշ. ընթ.
(Իմաստ. 10.9-12: Մաղաք. 2.5-7: Ա Պետր.
5.1-7: Յովհ. 10.11-16): Հմբ. աձ. Սուրբ ես
Տէր եւ Երկնաքաղաքացին:
- 27 **† Կիր. ԱԶ. Ա կիր. Յիսնակի:** Օրհ. 4
աձ. Երգեսցոք: Հրց. ալ. Որ վասն
մերոյ: Ժմտ. Միածին Որդի: Ճշ. շրկ.
աձ. Զթագաւորն փառաց: Ճշ. ընթ. (Ես.
36.1-9: Ա Թեսաղ. 1.1-10: Դուկ. 12.13-31):
Հմբ. աձ. Որ անճատ:
- 28 **Բշ. ԱԿ. Սրբոց կուսանացն Յովիա-** 5
նեայ եւ Վասիլուիոյ: Օրհ. Մրտ. ալ.
Յամենայն ժամ: Հրց. Մրտ. բձ. Բ. Ընդ
սուրբս քո: Մնկ. եւ Հմբ. դկ. Յիշարակ

Քրիստոսի: Ժմտ. Ի տաճարի: Ճշ. շրկ.
ակ. Ի տաճարի:

- 29 ԳՂ. ԲՁ. Սրբոցն Ղուսկիանոսի քա- 6
հանային, Տարագրոսի, Պրօպոսի,
Անդրոնիկոսի, Ոնեսիմեայ եւ այլոց
աշակերտացն սրբոյն Պօղոսի: Օրհ.
դկ. Իմաստութիւն երկնային, իւր սա-
ռօքն: Մնկ. եւ Հմբ. ակ. Աշակերտք
Քրիստոսի: Ժմտ. Առաքեալք եւ վկայք:
Ճշ. շրկ. ակ. Որ սիրողդ էք:

- 30 ԴՂ. ԲԿ. Պահք: Օրհ. Ապշ. բկ. Յամե- 7
նայն ժամ: Հրց.Ապշ. դձ. Դ. Որ
յամենայնի: Մնկ. բկ. Արթունք: Ժմտ.
Որ ըստ ամենայն: Ճշ. շրկ. դկ. Փառա-
քանութիւն: Հմբ. բկ. Յօգնութիւն:

● Առաջին քառորդ լուսնի:



ԴԵԿՏԵՄԲԵՐ

31 ՕՐ



ԱՂԵՂՆԱԽՈՐՆ

- 1 ԵՂ. ԳՁ. Սրբոցն Կղեմայ հայրապետին եւ Բագարատայ Տոռոմենոյ եպիսկոպոսին: Օրհ. Միտ. գձ. Զարիական մահ: Հրց. Միտ. գձ. Բ. Որ զանչաւի: Մնկ. եւ Հմբ. գձ. Մանկունք նոր Սիովնի: Ժմտ. զՀայրապետականն: Ճշ. շրկ. գձ. Զառաջնորդս:
- 2 Ուր. ԳԿ. Պահք: Օրհ. Ապշ. գկ. 9 Քրիստոս Աստուած: Հրց. Հնգ. ակ. Գոհաբանեմք: Մնկ. Խաչի գկ. Ով պահապան: Ժմտ. Որ ըստ ամենայն: Ճշ. շրկ. դկ. Որ անսկիզբն: Հմբ. գկ. Տուր մեզ եւ Հովանի: Նախատօնակ: Շրկ. գձ. Երանելի սուրբ առաքեալք, իւր սարօքն: Քրգ. Ս. Ճգնաւորօքն: Կեցո, Աղթ. Որ ընտրեցեր:

3 † Շր. ԴԶ. Տօն սրբոց առաքելոցն եւ 10

**առաջին լուսաւորչացն մերոց Թա-
ղէտսի եւ Բարդուղիմէոսի:** Օրհ. գձ.
*Երանելի սուրբ առաքեալք, իւր սա-
րօքն: Թագ. յաւիտ. Այսօր դասք: Մնկ.
ակ. Աշակերտք Քրիստոսի (Փառք Հօրն
զԳ. Տունն ասել, իսկ Այժմ եւ միշտն՝ զՀայ-
րապոննկ այգւոյն, յիշելով զանունսն առաքե-
լոցն (տես ի Ձայնագրեալ շարականի, յերես
166՝ ի մէջ շարականի երկոպասան առաքե-
լոցն, Ձայնքաղ շարական, տպ. 1888, յերես
78): Ժմտ. Առաքեալք եւ վկայք: Ճշ. շրկ.
ակ. Որ սիրողդ էք: Ճշ. ընթ. (Իմաստ. 9.13-
10.2: Երեմ. 16.16-19: Ա Կորնթ. 12.26-13.10:
Մատթ. 9.35-10.7):*

*Յերեկոյին՝ Լոյս զուարթ: Ս. Աս-
տուած՝ որ յարեար: Հմբ. աձ. Սուրբ
ես Տէր եւ Ի քէն հայցեմք: Քրգ.
Խնդրեացուք, Կեցո, Աղթ. Թագ. խա-
ղաղութեան:*

4 † Կիր. ԴԿ. Բ կիր. Յիսնակի: Օրհ. ղկ. 11

Յաղթական: Հրց. բձ. Անապական:
*Ժմտ. Միածին Որդի: Ճշ. շրկ. ղկ. Որ
անբաւելի: Ճշ. ընթ. (Ես. 36.22-37.11: Ա*

Թեսաղ. 4.1-11: Ղուկ. 13.1-9): Հմբ. դկ.
Հրեշտակ քո Տէր:

5 ԲՂ. ԱՁ. Սրբոցն Գենարիոսի եպիս- 12

կոպոսին եւ Մերկերիոսի զինաւո-
րին, Յակովկայ եւ Իրաւափառայ:
Օրհ. Մրտ. աճ. Ժողովեալքս: Հրց.
Մրտ. գկ. Զինուորութիւնք: Մնկ. եւ
Հմբ. աճ. Զինաւորն Քրիստոսի: Ժմտ.
Զօրական: Ճշ. շրկ. աճ. Պարծեացին:

6 ԳՂ. ԱԿ. Սրբոյն Աբգարոյ նախավկայ 13

եւ ի Քրիստոս անդրանիկ հաւատա-
ցեալ թագաւորին մերոյ: Օրհ. ալ. Որ
գերկնաւոր, իւր սարօքն: Մնկ եւ Հմբ.
բկ. Ով երանելիդ: Ժմտ. Որպէս յետ
սաւրուածասէր: Ճշ. շրկ. բճ. (Ողորմեա)
Աստուած փրկիչ մեր:

7 ԴՂ. ԲՁ. Պահք: Օրհ. Ապշ. բճ. Դար- 14

ձո զցասումն: Հրց. Ապշ. դճ. Ե. Ճշմար-
տապէս: Մնկ. բճ. Մանկունք: Ժմտ. Որ
բար ամենայն: Ճշ. շրկ. դկ. Փառաբա-
նութիւն: Հմբ. բճ. Համբառնալով:

8 ԵՂ. ԲԿ. Սրբոց հարցն եգիպտացոց՝ 15

Պօղոսի, Պօղայ, Մակարայ, Եւագրի,
Յովհաննոյ Գբնեցոյն, Յովհաննոյ

Կարճահասակին, Նեղոսի, Արսէնի, Միսիանու, Դանիէլի, Սրապիոնի, Մակարիոսի, Պիմէնի եւ այլոց սրբոց հարցն: Օրհ. աճ. *Որ գերազանցեալ (յոգնակի ասել), իւր սարօքն:* Մնկ. եւ Հմբ. բճ. *Պարծանք եկեղեցւոյ:* Ժմտ. *Ճգնատորք Քրիստոսի:* Ճշ. շրկ. աճ. (Ողորմեա) *Որ անմարմնական վարուք:* **Նախատօնակ:** Շրկ. աղ. *Որ նախիմաց, իւր սարօքն:* Քրգ. *Ս. զԱստուածածինն, Կեցո, Աղթ. Ընկալ Տէր:*

☺ **Լրումն լուսնի:**

- 9 † **Ուր. ԳՁ. Յղութիւն Ս. Աստուածածնի յԱննայէ:** Զկնի *Ռահ գործեալին երգ՝ Չայնիւ առ քեզ:* Օրհ. գկ. *Երգեցէք որդիք Սիովնի, իւր սարօքն:* Քրգ. *Մայր Սուրբ: Ս. Աստուած՝ որ խաչեցար: Գիրք, Աւերարան, Չհանդուրժեալ: Քրգ. Ս. զԱստուածածինն, Կեցո, Աղթ. Ընկալ Տէր:* Ժմտ. *Աղաչեմք զքեզ:* Ճշ. շրկ. գկ. *Ծառ կենաց:* Ճշ. ընթ. (Երգ. 6.3-8: Մաղաք. 3.1-2: Գաղ. 3.24-29: Ղուկ. 1.39-56): Սրբ. *Բազմութիւնք:*

Յերեկոյին՝ Քրգ. Մայր Սուրբ: Հմբ.

դձ. Նոր Սիոն: Քրգ. Ս. զԱստուածա-
ծինն, Կեցո, Աղթ. Ընկալ Տէր:

10 **Շք. ԳԿ. Սրբոյն Նիկողայոսի Սքան-** 17

չելագործ հայրապետին: Օրհ. ակ.
Որք զարդարեցին, իւր սարօքն: Մնկ.
դկ. ստեղի Հիացան (յատեանն): Ժմտ.
Ջհայրապետականն: Ճշ. շրկ. գձ. Ջա-
նաշնորդս: Ճշ. ընթ. (Եզեկ. 3.16-19: Բ
Տիմ. 3.10-15: Յովհ. 10.11-16): Հմբ. ան.
Սուրբ եւ Տէր եւ Երկնաքաղաքացին:

11 **† Կիր. ԴՁ. Գ կիր. Յիսնակի:** Օրհ. 18

դձ. Օրհնեսցոր: Հրց. բկ. Անսկիզբն
Աստուած: Ժմտ. Միածին Որդի: Ճշ.
շրկ. դձ. Թագաւոր Քրիստոս: Ճշ. ընթ.
(Ես. 37.14-38: Բ Թեսաղ. 1.1-12: Դուկ. 14.12-
24): Հմբ. դձ. Որ ի վերդ եւ:

Բարեկենդան Ս. Յակովբայ պահոց,
բայց տօնք լինին:

12 **Բշ. ԴԿ. Պահք: Սրբոյն Մինասայ,** 19

**Երմոգինեայ, Գրարոսի եւ կամաւոր
աղքատացն՝ Յովհաննու եւ Աղէք-
սիանոսի:** Օրհ. Մրտ. դկ. Ի յիշատակս:
Հրց. Մրտ. բկ. Ա. Օրհնենք զքեզ: Մնկ.
եւ Հմբ. բկ. Ջիշատակ: Ժմտ. Ի տաճա-
րի: Ճշ. շրկ. դկ. Այսօր եկեղեցի:

- 13 **ԳԶ. ԱԶ. Պահք:** Սրբոցն Կոտնէլիոսի 20
 հարիւրապետին, Շմաւօնի՝ ազգա-
 կանին Քրիստոսի, որ խաչեցաւ յԵ-
 րուսաղէմ, Պօղիկարպոսի՝ հայրա-
 պետին Զմիւռնիոյ եւ վկայիցն, որք
 յԱրեւելս կատարեցան: Օրհ. Մրտ.
 ած. *Ժողովեալքս:* Հրց. դկ. (Եօթանաս-
 նիցն) *Որ ի Հօրէ:* Մնկ. եւ Հմբ. ակ.
 Աշակերտք Քրիստոսի: Ժմտ. Առա-
 քեալք: Ճշ. շրկ. ակ. *Որ սիրողդ էք:*
- 14 **ԴԶ. ԱԿ. Պահք:** Օրհ. Ապշ. ակ. Ծով 21
 կենցաղոյս: Հրց. Ապշ. դձ. Զ. *Տէր Աս-
 տուած մեր:* Մնկ. ակ. *Լոյս փառաց:*
 Ժմտ. *Որ ըստ ամենայն:* Ճշ. շրկ. դկ.
Փառաբանութիւն: Հմբ. ակ. *Օգնական:*
- 15 **ԵԶ. ԲԶ. Պահք:** Սրբոցն Եւստրա- 22
 տիոսի, Օգսենտիոսի, Եւգինէոսի,
 Ովրեստէսի եւ Մարդարիոսի: Օրհ.
 Մրտ. բձ. *Օրհնեն զքեզ:* Հրց. Մրտ. բկ.
 Բ. *Որք ի մարտի:* Մնկ. եւ Հմբ. բկ. *Որ
 զհոյր սիրոյ:* Ժմտ. Ի րաճարի: Ճշ. շրկ.
 բձ. *Ուրախանան:*
- 16 **Ուր. ԲԿ. Պահք:** Օրհ. Ապշ. բկ. Յա- 23
 մենայն ժամ: Հրց. Հնգ. դկ. *Յաւիրենից
 Աստուած:* Մնկ. Խաչի բկ. Խաչն

*կենարար: Ժմտ. Որ ըստ ամենայն: Ճշ.
շրկ. դկ. Որ անսկիզբն: Հմբ. բկ. Յոգ-
նութիւն: Նախատօնակ: Շրկ. գկ.
Յաղթող, իւր սարօքն: Քրգ. Ս. Ճգնա-
ւորօքն., Աղթ. Որ ընտրեցեր:*

● Վերջին քառորդ լուսնի:

17 Շբ. ԳՁ. Սրբոցն Յակովբայ Մծբնայ 24

*հայրապետին, Մարուգէի ճգնաւորին
եւ Մելիտոսի եպիսկոպոսին: Օրհ.
գկ. Յաղթող եւ սուրբ հայրապետ, իւր
սարօքն: Մնկ. գձ. Հայրապետ սուրբ եւ
անբիծ: Ժմտ. Զհայրապետականն: Ճշ.
շրկ. գկ. Որ յանապատէ: Ճշ. ընթ. (Իմաստ.
7.12-20: Ես. 44.1-5: Եբր. 13.17-21: Յովհ. 9.39-
10.10): Սրբ. Ամենակալ: Հմբ. աձ. Սուրբ
եւ Տէր եւ Երկնաւարդաբացին:*

18 † Կիր. ԳԿ. Դ կիր. Յիսնակի: Օրհ. 25

*գկ. Երգեցէք: Հրց. գձ. Փառաւորեալ
Որդի: Ժմտ. Միածին Որդի: Ճշ. շրկ.
գկ. Լուսով աստուածութեան: Ճշ. ընթ.
(Ես. 38.1-8: Եբր. 1.1-14: Ղուկ. 17.1-10): Հմբ.
գկ. Զաստուածային, Զքո յարութիւնդ
եւ Առեալ եւ մեր:*

19 Բշ. ԴՁ. Սրբոց հայրապետացն Իգ- 26

նատիոսի, Ադդէի եւ Մարութայի

Եպիսկոպոսին: Օրհ. Մրտ. դձ. Այսօր
յիշատակ: Հրց. Մրտ. դձ. Գ. Որք հա-
ղորդեցան: Մնկ. եւ Հմբ. գձ. Որ հրաւի-
րեցեր: Ժմտ. Զհայրապետականն: Ճշ.
շրկ. գձ. Զատաջնորդս:

- 20 **Գշ. ԴԿ. Սրբոցն Թեոպոմպայ եպիս-** 27
կոպոսին, եւ Թեովնայ վկային, եւ
չորից զինաւորացն՝ Բասոսի, Եւսե-
բի, Տիգի եւ Բասիլիդեայ: Օրհ. Մրտ.
դկ. Ի յիշատակս: Հրց. Մրտ. գձ. Ա. Որք
զտանջանս: Մնկ. դկ. Որք եկեալ եմք:
Ժմտ. Ի տաճարի: Ճշ. շրկ. դկ. Այսօր
եկեղեցի: Հմբ. դկ. Երրորդութեանն
սիրոյ:
- 21 **Դշ. ԱՁ. Պափք:** Օրհ. Ապշ. աձ. Հայր 28
բագումնորմ: Հրց. Ապշ. դձ. Աղցմի.
Է. Որ զերիս զմանկունսն: Մնկ. աձ.
Զատաւօրու: Ժմտ. Որ ըստ ամենայն:
Ճշ. շրկ. դկ. Փառաքանութիւն: Հմբ.
աձ. Ինձ օգնութիւն եւ Համբարձի:
- 22 **Եշ. ԱԿ. Սրբոց կուսանացն Ինդոսի** 29
եւ Դոմնայի, Գղերիկոսի քահանա-
յին եւ երկուց բիւրոցն, որք այրեցան
յեկեղեցին Նիկոմիդացոց: Օրհ.
ակ. Յամենայն ժամ: Հրց. Մրտ. դձ.

Ա. Յուսացեալքն: Մնկ. դկ. Այսօր ընդ
անմարմնոցն: Ժմտ. Ի տաճարի: Ճշ.
շրկն. ակ. Ի տաճարի: Հմբ. դկ. Յիշա-
տակ Քրիստոսի:

Ձմեռնամուտ եւ արեւադարձ:

Յերեկն սկսանի երկարիլ եւ

գիշերն կարճանալ:

23 Ուր. ԲՁ. Պաիք: Օրհ. Ապշ. բձ. Դարձն 30
զցասումն: Հրց. Հնգ. գձ. Օրհնենք:
Մնկ. Խաշի բձ. Ապաւինեցաք: Ժմտ.
Որ ըստ ամենայն: Ճշ. շրկ. դկ. Որ անս-
կիզքն: Հմբ. բձ. Համբառնալով: Նա-
խատօնակ: Շրկ. դձ. Յաղթող գրաւ,
իր սարօքն: Քրգ. Սուրբ ճգնաւորօքն:
Աղթ. Որ ընտրեցեր:

● Ծնունդ Լուսնի:

24 Շբ. ԲԿ. Սրբոցն Դաւթի մարգարէին 1
եւ Յակովբայ Տեառնեղբայր առա-
քելոյն: Օրհ. դձ. Յաղթող գրաւ, իւր
սարօքն: Թագ. յաիտ. Այսօր դասք:
Մեծ. դձ. Առաւօր իսաղաղութեան:
Մնկ. դձ. Օրհնեցէք զՏէր: Զկնի Տէրն
յետ սրեղծմանին երգ՝ Մաքրապէս եւ
Յուրախութիւնս (ծանր): Ժմտ. Տէր որ
հիմնեցուցեր: Ճշ. շրկ. դձ. (Ողորմեա)
Անսկիզքն Աւրուած: Ճշ. ընթ. (Բ Թագ.

Օ	186	ԴԵԿՏԵՄԲԵՐ	Լ
---	-----	-----------	---

5.1-10: Գ Թագ. 2.1-11: Եզեկ. 34.23-27: Յակ.
1.1-12: Մատթ. 22.41-46): Սրբ. *Ամենակալ:*
Յերեկոյին՝ Լոյս զուարթ: Ս. Աս-
տուած՝ որ յարեար: Հմբ. ած. Սուրբ եւ
Տէր եւ Ի քէն հայցեմք:

25 † **Կիր. ԳՁ. Ե կիր. Յիսնակի:** Օրհ. գձ. 2

Օգնական: Հրց. գկ. Նախաշաիրեան:
Ժմտ. Միածին Որդի: Ճշ. շրկ. գձ. Զթա-
գաւորն Զրիստոս: Ճշ. ընթ. (Ես. 40.18-
31: Եբր. 4.16-5.10: Ղկ. 18.9-14): Հմբ. գձ.
Փառաւորեալ է (ցվերջն): Խնդրեացոր
Կեցո: Նախատօնակ: Շրկ. գկ. Նա-
հաւրակ բարի, իւր սարօքն: Ս. Ճգնա-
ւորօքն: Աղթ. Պսակիչ սրբոց:

26 **Բշ. ԳԿ. Սրբոյն Ստեփաննոսի Նա-** 3

խավկային եւ առաջին մարտիրո-
սին: Օրհ. գկ. Նահաւրակ բարի, իւր
սարօքն: Թագ. յաիտ.՝ Այսօր դասք:
Մնկ. եւ Հմբ. դկ. Նախասարկաւագ:
Զկնի Արարչականին երգ՝ Մաքրապէս
եւ Յուրախութիւնս (ծանր): Ժմտ. Յնծա
այսօր եւ Յորովայնէ ընտրեալ: Ճշ. շրկ.
գկ. Յնծայ այսօր: Ճշ. ընթ. (Գործ. 6.8-
8.2: Յովհ. 12.24-26): Յերեկոյին՝ Նախա-
տօնակ: Շրկ. դձ. Յնծայ այսօր եկեղե-

ցի, իւր սարօքն: Քրգ. Ս. Ճգնասորօքն,
Աղթ. Որ ընտրեցեր:

27 ԳՂ. ԴՁ. Սրբոց առաքելոցն Պետրոսի եւ Պօղոսի: 4

Օրհ. դձ. Յնծայ այսօր
եկեղեցի, իւր սարօքն: Թագ. յաիտ.
Այսօր դասք: Մնկ. դկ. սրդ. Որ ար-
փիահրաշ: Զկնի Էականին երգ՝ Մաք-
րապէս եւ Յուրախութիւնս (ծանր): Ժմտ.
Առաքեալք: Ճշ. շրկ. դձ. Ամոլք հաւա-
տոյ: Հմբ. դկ. սրդ. Որ անպարագիրն:

28 ԴՂ. ԴԿ. Պափք: 5

Օրհ. Ապշ. դկ. Քրիս-
տոս Աստուած: Հրց. Ապշ. դկ. Ա. Աս-
տուած հարցն մերոց: Մնկ. դկ. Է
անուն: Ժմտ. Որ ըստ ամենայն: Ճշ.
շրկ. դկ. Փառաբանութիւն: Հմբ. դկ.
Մրցեն: Նախատօնակ: Շրկ. դկ. Որ
Էն յերթեան, իւր սարօքն: Քրգ. Ս. Ճգ-
նասորօքն, Աղթ. Որ ընտրեցեր:

29 ԵՂ. ԱՁ. Սրբոց որդւոցն Որոտման՝ 6

**Յակովբայ առաքելոյն եւ Յովհան-
նու աւետարանչին:** Օրհ. դկ. Որ Էն
յերթեան, իւր սարօքն: Թագ. յաիտ.
Այսօր դասք: Մնկ. եւ Հմբ. սրդ. դկ. Որ
յանստուեր: Զկնի Մանկանցն՝ Մաղմոս
ձայնի: Գիրք: Զկնի Ճառագայթեալին

երգ՝ Փայլին արդարքն եւ Քո անպարտւմ (ծանր): Մղթ. Քրիստոս Աստուած, Քրգ. Ս. ճգնաւորօքն: Աղթ. Որ ընտրեցեր: Ժմտ. Այսօր տեսաւ: Ճշ. շրկ. (Ողորմեա) դկ. Որդիքն Որոյման:

Բարեկենդան Ս. Ծննդեան պահոց:

30 Ուր. ԱԿ. Ա օր Ս. Ծննդեան պահոց: 7

Օրհ. Ապշ. ակ. Ծով կենցաղոյս: Հրց. Հնգ. գկ. Բանդ Աստուած: Մնկ. Խաչի ակ. Սեղան քո Տէր: Ժմտ. Որ յանէից: Ճշ. շրկ. դկ. Որ անսկիզբն: Հմբ. ակ. Օգնական:

● **Առաջին քառորդ լուսնի:**

31 † Շր. ԲՁ. Բ օր Ս. Ծննդեան պահոց: 8

Սրբոցն Բարսղի Հայրապետին եւ եղբօր նորին Գրիգորի Նիսացոյն, Սեղբեստրոսի Հռովմայ Հայրապետին եւ Արքայ Եփրեմի Խորին Աստուայ: Օրհ. գձ. Որ համանման: Հրց. դձ. Սքանչելագործ, իւր սարօքն: Մնկ. սրդ. դկ. Լուսապայծառ: Ժմտ. Զհայրապետականն: Ճշ. շրկ. գձ Զառաջնորդս: Ճշ. ընթ. (Առակ. 11.2-11: Ես. 4.2-6: Կող. 1.21-29: Յովհ. 10.11-16): Հմբ. աձ. Սուրբ եւ Տէր եւ Երկնաքաղաքացին:

ՕՐԱՑՈՅՑ

2022

ՀԱՍԱՐԱԿ ԹՈՒԱԿԱՆԻՆ ՔՐԻՍՏՈՍԻ
(Ըստ հին տոմարի)

Գիր տարւոյ (Տարեգիր)	3
Եօթներեակ (Կիրակագիր)	Ե
Վերադիր	8
Իննետասներեակ (Ոսկեգիր)	7
Տանուաւեր.....	ՅՈՒԼՆ

Բուն ձայնքն՝ ԱԶ, ԲԶ, ԳԶ, ԴԶ աջակողմեան դասուն են սկսեալ ի Բուն Բարեկենդանէ:

Ծանօթութիւն. - Հին տոմարով ղեկավարող համայնքների տոմարական հաշիւները դիւրացնելու նպատակով տրուած է հին տոմարով կազմուած օրացոյցը:

Այս ամսահաշիւը նոր տոմարով ղեկավարողների համար ոչ մի նշանակութիւն չունի,

քանի որ նոր տոմարի համար գործ է ածուում
այլ տարեգիր:

Եկեղեցականները տօնի լրիւ պատկերը
տեսնելու համար պիտի դեկավարուն Տօ-
նացոյցով եւ վերջինիս ծանօթութիւններն ի
նկարի ունենան, յարկապէս Հանգստեան եւ
Ապաշխարութեան շարականների պարագա-
յին, կիրակիների համբարձիները որոշելիս եւ
մի քանի այլ դէպքերում:



ՅՈՒՆՈՒԱՐ (31 ՕՐ)

- 1 † Շբ. ԳՁ. Սրբոյն Աբգարու նախավկայ
եւ անդրանիկ հաւատացեալ թագաւորին
մերոյ:

Տարեմուտ եւ Կադանդ:

Զկնի սրբոյ պատարագի կատարի

Մաղթանք Հայրապետական:

- 2 † Կիր. ԳԿ. Ե կիր. Յիսնակի:
- 3 Բշ. ԴՁ. Սրբոցն Աբրահամու եւ Խորենայ
եւ անարծաթ բժշկացն Կոզմայի եւ Դա-
միանոսի:
- 4 Գշ. ԴԿ. Սրբոյն Աստուածատրոյ վկային:
- 5 Դշ. ԱՁ. Պահք:
- 6 Եշ. ԱԿ. Սրբոցն Դաւթի մարգարէին եւ Յա-
կովբայ Տեառնեղբայր առաքելոյն:
- 7 Ուր. ԲՁ. Պահք:
- 8 Շբ. ԲԿ. Սրբոյն Ստեփաննոսի Նախա-
վկային եւ առաջին մարտիրոսին:
- 9 † Կիր. ԳՁ. Զ կիր. Յիսնակի:
- 10 Բշ. ԳԿ. Սրբոց առաքելոցն Պետրոսի եւ
Պօղոսի:
- 11 Գշ. ԴՁ. Սրբոց որդւոցն Որոտման՝ Յա-
կովբայ առաքելոյն եւ Յովհաննու աւետա-
րանչին:

Բարեկենդան Ս. Ծննդեան պահոց:

- 12 ԴՂ. ԴԿ. Ա օր Ս. Ծննդեան պահոց:
 13 ԵՂ. ԱՁ. Բ օր Ս. Ծննդեան պահոց:
 14 Ուր. ԱԿ. Գ օր Ս. Ծննդեան պահոց:
 15 Շբ.. ԲՁ. Դ օր Ս. Ծննդեան պահոց: Սր-
 բոցն Բարսղի Հայրապետին եւ եղբօր նո-
 րա Գրիգորի Նիսացոյն, Սեղբեստրոսի
 Հոովմայ Հայրապետին եւ Աբբայ Եփրեմի
 Խորին Ասորոյ:
 16 † Կիր. ԲԿ. Է կիր. Յիսնակի:
 17 ԲՂ. ԳՁ. Զ օր Ս. Ծննդեան պահոց:
 18 † ԳՂ. ԳԿ. Ճրագալոյց Ս. Ծննդեան եւ Աս-
 տուածյայտութեան Տեառն մերոյ Յիսու-
 սի Քրիստոսի:

Նաւակատիք:

- 19 † ԴՂ. ԴՁ. ՏՕՆ ՍՈՒՐԲ ԾՆՆԴԵԱՆ ԵՒ ԱՍ-
 ՏՈՒԱԾՅԱՅՏՆՈՒԹԵԱՆ ՏԵԱՌՆ ՄԵՐՈՅ
 ՅԻՍՈՒՍԻ ՔՐԻՍՏՈՍԻ:

Զկնի Սրբոյ Պատարագի կատարի
 հանդէս Զրօքինեաց
 (տէս ի Տօնացոցի):

Յայսմ ութն ատուրս կատարի
 Նախատօնակ ընդ ատուրն հարցի:

Միջոց ուտիքն 26 օր է:

- 20 † ԵՂ. ԴԿ. Բ օր Ս. Ծննդեան:

ՅԻՇԱՏԱԿ ՄԵՌԵԼՈՑ:

- 21 Ուր. ԱԶ. Գ օր Ս. Ծննդեան:
 22 Շբ. ԱԿ. Դ օր Ս. Ծննդեան:
 23 † Կիր. ԲԶ. Ե օր Ս. Ծննդեան:
 24 Բշ. ԲԿ. Զ օր Ս. Ծննդեան:
 25 Գշ. ԳԶ. Է օր Ս. Ծննդեան:
 26 † Դշ. ԳԿ. Ը օր Ս. Ծննդեան: Տօն Անուա-
 նակոյութեան Տեառն մերոյ Յիսուսի
 Քրիստոսի:
 27 Եշ. ԴԶ. Տօն Ծննդեան Ս. Յովհաննու Կա-
 րապետին:
 28 Ուր. ԴԿ. Պահք:
 29 Շբ. ԱԶ. Սրբոցն Պետրոսի հայրապետին,
 Վլասայ եպիսկոպոսին եւ Աբիսողոմայ
 սարկաւազին:
 30 † Կիր. ԱԿ. Ա կիր. զկնի Ծննդեան:
 31 Բշ. ԲԶ. Սրբոցն Անտօնի, Տրիփոնի, Պար-
 սամայ եւ Ոստփրիոսի ճգնաւորացն:



ՓԵՏՐՈՒԱՐ
(28 ՕՐ)

- 1 ԳՂ. ԲԿ. Սրբոցն Թեոդոսի թագաւորին եւ
մանկանցն Եփեսոսի:
- 2 ԴՂ. ԳՁ. Պահք:
- 3 ԵՂ. ԳԿ. Սրբոցն Կիրակոսի եւ Յովիտայի,
Գորդիոսի, Պօղիքոսի եւ Գրիգորիսի:
- 4 Ուր. ԴՁ. Պահք:
- 5 Շբ. ԴԿ. Սրբոց հայրապետացն Աթանասի
եւ Կիրղի:
- 6 † Կիր. ԱՁ. Բ կիր. զկնի Ծննդեան:
- 7 ԲՂ. ԱԿ. Սրբոյն Վահանայ Գողթնացոյն:
- 8 ԳՂ. ԲՁ. Սրբոցն Եւգինեայ կուսին եւ հօրն
նորա Փիլիպպոսի եւ մօրն Կղօղիայ եւ եր-
կուց եղբարցն Սերգեայ եւ Ապիտոնի եւ
երկուց ներքինեացն:
- 9 ԴՂ. ԲԿ. Պահք:
- 10 ԵՂ. ԳՁ. Սրբոցն Եւգինէոսի, Մակարիոսի,
Վաղերիոսի, Կանդիտոսի եւ Ակիւղասայ:
- 11 Ուր. ԳԿ. Պահք:
- 12 Շբ. ԴՁ. Սրբոյն Գրիգորի Աստուածաբա-
նին:
- 13 † Կիր. ԴԿ. Գ կիր. զկնի Ծննդեան:
Բարեկենդան Առաջաւորաց պահոց
- 14 ԲՂ. ԱՁ. Ա օր Առաջաւորաց պահոց:

- 15 ԳՂ. ԱԿ. Բ օր Առաջաւորաց պահոց:
 16 ԴՂ. ԲՁ. Գ օր Առաջաւորաց պահոց:
 17 ԵՂ. ԲԿ. Դ օր Առաջաւորաց պահոց:
 18 Ուր. ԳՁ. Ե օր Առաջաւորաց պահոց: Յիշա-
 տակ Յովնանու մարգարէին:
 19 Շբ. ԳԿ. Սրբոցն Սարգսի զօրավարին եւ
 որդւոյ նորա Մարտիրոսին եւ չորեքտա-
 սան զինուորացն եւ Սրբոց Ատովմեանց
 զօրավարացն:
 20 † Կիր. ԴՁ. Դ կիր. զկնի Ծննդեան:
 21 ԲՂ. ԴԿ. Սրբոց Ատովմեանց զօրավարացն:
 22 ԳՂ. ԱՁ. Սրբոց Սուրբասեանց վկայիցն:
 23 ԴՂ. ԱԿ. Պահք:
 24 ԵՂ. ԲՁ. Սրբոց Ոսկեանց քահանայիցն:
 25 Ուր. ԲԿ. Պահք:
 26 Շբ. ԳՁ. Սրբոյն Իսահակայ Պարթեւի հայ-
 րապետին մերոյ:
 27 † Կիր. ԳԿ. Ե կիր. զկնի Ս. Ծննդեան:
 ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՁ:
 28 ԲՂ. ԴՁ. Սրբոցն Մարկոսի եպիսկոպոսին,
 Պիոնի քահանային, Կիւրղի եւ Բենիա-
 մինի սարկաւագացն եւ սրբոց վկայիցն
 Աբղիմսեհի, Որմզդանայ եւ Սայենի:



ՄԱՐՏ (31 ՕՐ)

- 1 ԳՂ. ԴԿ. Սրբոց Դեոնդեանց քահանայիցն:
- 2 ԴՂ. ԱԶ. Պահք:
- 3 † ԵՂ. ԱԿ. Սրբոց Վարդանանց զօրավարացն մերոց եւ հազար երեսուն եւ վեց վկայիցն, որք կատարեցան ի մեծի պատերազմին:

Տօն անուանակոչութեան
Նորին Վեհափառութեան

Տ. Տ. ԳԱՐԵԳՆԻ ԵՐԿՐՈՐԴԻ

Սրբազնագոյն Կաթողիկոսի
Ամենայն Հայոց:

Զկնի Սրբոյ Պատարագի կատարի
Մաղթանք Հայրապետական
յամենայն եկեղեցիս Հայաստանեայց:

ՏՕՆ ԱԶԳԱՅԻՆ ԵՒ
ՅԻՇԱՏԱԿ ՄԵՌԵԼՈՑ:

- 4 Ուր. ԲԶ. Պահք:
- 5 Շբ. ԲԿ. Կոստանդնուպոլսոյ Ս. Ժողովոյն՝ հարիւր յիսուն Հայրապետացն (381 թ.):

- 6 † Կիր. ԴԿ. ԲՈՒՆ ԲԱՐԵԿԵՆԴԱՆ:
 7 Բշ. ԱՁ. Ա օր Մեծի Պահոց:
 8 Գշ. ԱԿ. Բ օր Մեծի Պահոց:
 9 Դշ. ԲՁ. Գ օր Մեծի Պահոց:
 10 Եշ. ԲԿ. Դ օր Մեծի Պահոց:
 11 Ուր. ԳՁ. Ե օր Մեծի Պահոց:
 12 Շբ. ԳԿ. Ջ օր Մեծի Պահոց: Սրբոյն Թէո-
 դորոսի զօրավարին:
 13 † Կիր. ԴՁ. Բ կիր. Քառասնորդական Պա-
 հոց (Արտաքսման):
 14 Բշ. ԴԿ. Ը օր Մեծի Պահոց:
 15 Գշ. ԱՁ. Թ օր Մեծի Պահոց:
 16 Դշ. ԱԿ. Ժ օր Մեծի Պահոց:
 17 Եշ. ԲՁ. ԺԱ օր Մեծի Պահոց:
 18 Ուր. ԲԿ. ԺԲ օր Մեծի Պահոց:
 19 Շբ. ԳՁ. ԺԳ օր Մեծի Պահոց: Սրբոցն
 Կիրողի Երուսաղէմայ Հայրապետին, եւ
 միւս Կիրողի եպիսկոպոսին, եւ մօրն նորա
 Աննայի:
 20 † Կիր. ԳԿ. Գ կիր. Քառասնորդական պա-
 հոց (Անառակին):
 21 Բշ. ԴՁ. ԺԵ օր Մեծի Պահոց:
 22 Գշ. ԴԿ. ԺԶ օր Մեծի Պահոց:
 23 Դշ. ԱՁ. ԺԷ օր Մեծի Պահոց:
 24 Եշ. ԱԿ. ԺԸ օր Մեծի Պահոց:
 25 Ուր. ԲՁ. ԺԹ օր Մեծի Պահոց:
 26 Շբ. ԲԿ. Ի օր Մեծի Պահոց: Սրբոցն Յով-

հաննու Երուսաղէմայ հայրապետին, Յով-
հաննու Օձնեցոյն հայրապետին մերոյ, եւ
վարդապետացն Յովհաննու Որոտնեցոյն
եւ Գրիգորի Տաթեացոյն:

27 † Կիր. ԳՁ. Դ կիր. Քառասնորդական Պա-
հոց (Տստեսին):

28 Բշ. ԳԿ. ԻԲ օր Մեծի Պահոց:

29 Գշ. ԴՁ. ԻԳ օր Մեծի Պահոց:

30 Դշ. ԴԿ. ԻԴ օր Մեծի Պահոց:

Միջինք:

31 Եշ. ԱՁ. ԻԵ օր Մեծի Պահոց:



ԱՊՐԻԼ
(30 ՕՐ)

- 1 Ուր. ԱԿ. ԻԶ օր Մեծի Պահոց:
- 2 Շբ. ԲԶ. ԻԷ օր Մեծի Պահոց: Սրբոց Մանկանցն քառասնից որք ի Սեբաստիա կատարեցան:
- 3 † Կիր. ԲԿ. Ե Կիր. Քառասնորդական Պահոց (Դատաւորին):
- 4 Բշ. ԳԶ. ԻԹ օր Մեծի Պահոց:
- 5 Գշ. ԳԿ. Լ օր Մեծի Պահոց:
- 6 Դշ. ԴԶ. ԼԱ օր Մեծի Պահոց:
- 7 Եշ. ԴԿ. ԼԲ օր Մեծի Պահոց:
- 8 Ուր. ԱԶ. ԼԳ օր Մեծի Պահոց:
- 9 † Շբ. ԱԿ. ԼԴ օր Մեծի Պահոց: Տօն է Սրբոյն Գրիգորի Լուսաւորչին մերոյ սուկալի չարչարանացն եւ մտին ի Վիրապն:
- 10 † Կիր. ԲԶ. Զ կիր. Քառասնորդական Պահոց (Գալստեան):
- 11 Բշ. ԲԿ. ԼԶ օր Մեծի Պահոց:
- 12 Գշ. ԳԶ. ԼԷ օր Մեծի Պահոց:
- 13 Դշ. ԳԿ. ԼԸ օր Մեծի Պահոց:
- 14 Եշ. ԴԶ. ԼԹ օր Մեծի Պահոց:
- 15 Ուր. ԴԿ. Խ օր Մեծի Պահոց:
- 16 Շբ. ԱԶ. ԽԱ օր Մեծի Պահոց: Յիշատակ Յարութեան Ղազարու:

17 † Կիր. ԱԿ. ԾԱՂԿԱԶԱՐԴ:

Յերեկոյին՝ Դոնքացէք:

18 Աւագ Բշ. ԲՁ. Պահք:

19 Աւագ Գշ. ԲԿ. Պահք: Յիշատակ տասն կուսանացն:

20 † Աւագ Դշ. ԳՁ. Պահք: Տօն Աւետման Սրբոյ Կուսին:

21 † Աւագ Եշ. ԳԿ. Պահք: Յիշատակ վերջին ընթերցաց Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի:

Յերեկոյին՝ Ոտնկուայ:

22 Աւագ Ուր. ԴՁ. Պահք: Յիշատակ չարչարանաց եւ խաչելութեան Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի:

23 † Աւագ Շբ. ԴԿ. Պահք: Ճրագալոյց Ս. Զատկի:

Նաւակատիք:

24 † Կիր. ԱՁ. Ս. ՅԱՐՈՒԹԻՒՆ ՏԵԱՌՆ ՄԵՐՈՅ ՅԻՍՈՒՄԻ ՔՐԻՍՏՈՍԻ (ԶԱՏԻԿ): Յիշատակ սրբոց նահատակաց մերոց, որք կատարեցան յընթացս Հայոց Յեղասպանութեան վասն հաւատոյ եւ վասն հայրենեաց:

Ուտիք է մեզ մինչեւ ցՀամբարձումն:

25 † ԲՂ. ԱԿ. Բ օր Ս. Զատկի:

ՅԻՇԱՏԱԿ ՄԵՌԵԼՈՅ:

26 ԳՂ. ԲՁ. Գ օր Ս. Զատկի:

27 ԴՂ. ԲԿ. Դ օր Ս. Զատկի:

28 ԵՂ. ԳՁ. Ե օր Ս. Զատկի:

29 Ուր. ԳԿ. Զ օր Ս. Զատկի:

30 Շբ. ԴՁ. Է օր Ս. Զատկի: Յիշատակ
գլխատման Ս. Յովհաննու Մկրտչի:



ՄԱՅԻՍ
(31 ՕՐ)

- 1 † Կիր. ԴԿ. Ը օր Ս. Զատիկի: Կրկնազատիկ
(Նոր Կիրակի):
- 2 Բշ. ԱԶ. Թ օր Յինանց:
- 3 Գշ. ԱԿ. Ժ օր Յինանց:
- 4 Դշ. ԲԶ. ԺԱ օր Յինանց:
- 5 Եշ. ԲԿ. ԺԲ օր Յինանց:
- 6 Ուր. ԳԶ. ԺԳ օր Յինանց:
- 7 Շբ. ԳԿ. ԺԴ օր Յինանց:
- 8 † Կիր. ԴԶ. Գ կիր. Աշխարհամատրան
(Կանաչ Կիրակի):
- 9 Բշ. ԴԿ. ԺԶ օր Յինանց:
Յիշատակ զինաւորաց, աշխարհագորաց
 եւ զօրավարացն հայոց,
 որք կատարեցան
 ի Մեծի Հայրենական պատերազմին
 եւ յԱրցախեան գոյամարտին
 վասն հաւատոյ եւ հայրենեաց:
 Կատարի հոգեհանգիստ յեկեղեցիս
 Հայաստանեայց:
- 10 Գշ. ԱԶ. ԺԷ օր Յինանց:
- 11 Դշ. ԱԿ. ԺԸ օր Յինանց:
- 12 Եշ. ԲԶ. ԺԹ օր Յինանց:

- 13 Ուր. ԲԿ. Ի օր Յինանց:
 14 Շք. ԳՁ. ԻԱ օր Յինանց:
 15 † Կիր. ԳԿ. Դ կիր. (Կարմիր Կիրակէ):
 16 Բշ. ԴՁ. ԻԳ օր Յինանց:
 17 Գշ. ԴԿ. ԻԴ օր Յինանց:
 18 Դշ. ԱՁ. ԻԵ օր Յինանց:
 19 Եշ. ԱԿ. ԻԶ օր Յինանց:
 20 Ուր. ԲՁ. ԻԷ օր Յինանց:
 21 Շք. ԲԿ. ԻԸ օր Յինանց:
 22 † Կիր. ԳՁ. Ե կիր.: Տօն Երեւման Ս. Խաչի:

Յիշատակ աշխարհագորաց եւ
 զօրավարացն հայոց,
 որք կատարեցան ի հերոսամարտին
 Սարդարապատի 1918 ամի,
 վասն հաւատոյ եւ հայրենեաց:

Կատարի հոգեհանգիստ յեկեղեցիս
 Հայաստանեայց:

- 23 Բշ. ԳԿ. Լ օր Յինանց:
 24 Գշ. ԴՁ. ԼԱ օր Յինանց:
 25 Դշ. ԴԿ. ԼԲ օր Յինանց:
 26 Եշ. ԱՁ. ԼԳ օր Յինանց:
 27 Ուր. ԱԿ. ԼԴ օր Յինանց:
 28 Շք. ԲՁ. ԼԵ օր Յինանց:

Ոգեկոչումն հոչակման Հայաստանի
 Հանրապետութեան 1918 թ.:

Կատարի Մաղթանք գոհաբանական
յամենայն Եկեղեցիս Հայաստանեայց:

29 † Կիր. ԲԿ. Զ կիր.:

30 ԲՂ. ԳՁ. ԼԷ օր Յինանց:

31 ԳՂ. ԳԿ. ԼԸ օր Յինանց:



**ՅՈՒՆԻՍ
(30 ՕՐ)**

- 1 ԴՂ. ԴՁ. ԼԹ օր Յինանց:**
- 2 † ԵՂ. ԴԿ. Խ օր Յինանց: ՀԱՄԲԱՐՁՈՒՄՆ
Քրիստոսի Աստուծոյ մերոյ:**

Յիշատակ փոխադրութեան Հայրապետական
Աթոռոյն Ամենայն Հայոց
ի Սսոյ ի Ս. Էջմիածին, յամի Տեառն 1441:

Տօն ազգային:

Հանդէս եւ Մաղթանք
յԵկեղեցիս Հայաստանեայց:

- 3 Ուր. ԱՁ. ԽԱ օր Յինանց:**

Սկիզբն պահոց:

- 4 ՇՐ. ԱԿ. ԽԲ օր Յինանց:**
- 5 † Կիր. ԲՁ. Է կիր. Երկրորդ Ծաղկազարդ:**
- 6 ԲՂ. ԲԿ. ԽԴ օր Յինանց:**
- 7 ԳՂ. ԳՁ. ԽԵ օր Յինանց:**
- 8 ԴՂ. ԴԿ. ԽԶ օր Յինանց: Պահք:**
- 9 ԵՂ. ԴՁ. ԽԷ օր Յինանց:**
- 10 Ուր. ԴԿ. ԽԸ օր Յինանց: Պահք:**
- 11 ՇՐ. ԱՁ. ԽԹ օր Յինանց:**

Լրումն է կարգի տնօրինականացն,
յարութեան եւ աւետարանացն:

- 12 † Կիր. ԱԿ. Ծ օր Յինանց: ՀՈԳԵԳԱԼՈՒՍՏ
Պենտեկոստէ (Յիսներորդ օր ի Ս. Զատ-
կէն):

Բարեկենդան Եղիական պահոց:

- 13 Բշ. ԲՁ. Բ օր Հոգեգալստեան: Պահք:
14 Գշ. ԲԿ. Գ օր Հոգեգալստեան: Պահք:
15 Դշ. ԳՁ. Դ օր Հոգեգալստեան: Պահք:
16 Եշ. ԳԿ. Ե օր Հոգեգալստեան: Պահք:
17 Ուր. ԴՁ. Զ օր Հոգեգալստեան: Պահք:
18 Շբ. ԴԿ. Է օր Հոգեգալստեան:
19 † Կիր. ԱՁ. Ա կիր. զկնի Հոգեգալստեան:

Սկիզբն Յարութեան Կիրակեից:

Յիշատակ Եղիայի մարգարէին:

- 20 Բշ. ԱԿ. Սրբոց կուսանացն Հռիփսիմեանց:
21 Գշ. ԲՁ. Սրբոց կուսանացն Գայիանեանց:
22 Դշ. ԲԿ. Պահք:
23 Եշ. ԳՁ. Տօն Սրբոցն Յովհաննու Կարապե-
տին եւ Աթանագինեայ եպիսկոպոսին:
24 Ուր. ԳԿ. Պահք:
25 † Շբ. ԴՁ. Սրբոյն Գրիգորի Լուսաւորչին
մերոյ ելն ի վիրապէն:
26 † Կիր. ԴԿ. Բ կիր. զկնի Հոգեգալստեան:

Տօն Կաթողիկէ Ս. Էջմիածնի:

Զկնի սրբոյ պատարագի կատարի
մաղթանք Ս. Էջմիածնի:

- 27 Բշ. ԱՁ. Սրբոց մանկանցն Բերդեհէմի եւ
Ակակիոսի վկային, Մովկիմայ քահանա-
յին եւ Կոտրատիոսի զինաւորին:
- 28 Գշ. ԱԿ. Սրբոց կուսանացն Նունեայ եւ
Մանեայ:
- 29 Դշ. ԲՁ. Պահք:
- 30 Եշ. ԲԿ. Սրբոց իշխանացն Սահակայ եւ
Յովսէփայ, սրբոց վկայիցն Սարգսի եւ
Բագոսի:



ՅՈՒԼԻՍ (31 ՕՐ)

- 1 Ուր. ԳՁ. Պահք:
- 2 Շբ. ԳԿ. Սրբոյն Ներսիսի Մեծի Հայրապետին մերոյ եւ Խաղայ եպիսկոպոսին:
- 3 † Կիր. ԴՁ. Գ կիր. զկնի Հոգեգալստեան:

Բարեկենդան

Սբ. Գրիգոր Լուսաւորչի պահոց,
բայց տօնք լինին:
- 4 Բշ. ԴԿ. Պահք: Սրբոցն Եպիփանու Կիարացոյն, Բարեւայ հայրապետին եւ երից աշակերտաց նորին:
- 5 Գշ. ԱՁ. Պահք: Սրբոցն Կոստանդիանոսի թագաւորին եւ մօրն նորա Հեղինեայ:
- 6 Դշ. ԱԿ. Պահք:
- 7 Եշ. ԲՁ. Պահք: Սրբոցն Թէոդիտոնի Գաղատացոյն, Թալիլեայ բժշկին եւ եօթն կուսանացն, որք յԱնկիւրիա կատարեցան:
- 8 Ուր. ԲԿ. Պահք:
- 9 † Շբ. ԳՁ. Գիւտ նշխարաց Սրբոյն Գրիգորի Լուսաւորչին մերոյ:
- 10 † Կիր. ԳԿ. Դ կիր. զկնի Հոգեգալստեան:
- 11 Բշ. ԴՁ. Սրբոց վկայիցն Անտոնինոսի, Թէոփիլոսի, Անիքստոսի եւ Փոտինոսի:

- 12 Գ2. ԴԿ. Սրբոցն Դանիելի մարգարեին եւ երից մանկանցն՝ Սեդրակայ, Միսաքայ եւ Աբեղնագովի:
- 13 Դ2. ԱԶ. Պահք:
- 14 Ե2. ԱԿ. Սրբոց թարգմանչաց վարդապետացն մերոց Սահակայ եւ Մեսրովբայ:
- 15 Ուր. ԲԶ. Պահք:
- 16 Շբ. ԲԿ. Սրբոցն Տրդատայ թագաւորին մերոյ, Աշխէն տիկնոջն եւ Խոսրովիդիստոյն:
- 17 † Կիր. ԳԶ. Ե կիր. զկնի Հոգեգալստեան: Տօն գիտի տփոյ Սրբուիւոյ Աստուածածնի:
- 18 Բ2. ԳԿ. Սրբոցն Կալիստրատոսի, քառասուն եւ ինն վկայիցն եւ Դունկիանոսի քահանային:
- 19 Գ2. ԴԶ. Սրբոյն Զաքարիայի մարգարեին:
- 20 Դ2. ԴԿ. Պահք:
- 21 Ե2. ԱԶ. Սրբոյն Եղիսէի մարգարեին:
- 22 Ուր. ԱԿ. Պահք:
- 23 Շբ. ԲԶ. Սրբոց երկոտասանից առաքելոցն Քրիստոսի եւ Սրբոյն Պօղոսի երեքտասաներորդ առաքելոյն:
- 24 † Կիր. ԲԿ. Զ կիր. զկնի Հոգեգալստեան: Բարեկենդան Վարդավառի պահոց:
- 25 Բ2. ԳԶ. Ա օր Վարդավառի պահոց:
- 26 Գ2. ԳԿ. Բ օր Վարդավառի պահոց:
- 27 Դ2. ԴԶ. Գ օր Վարդավառի պահոց:

- 28 Եշ. ԴԿ. Դ օր Վարդավառի պահոց:
29 Ուր. ԱԶ. Ե օր Վարդավառի պահոց:
30 Շր. ԱԿ. Յիշատակ Տապանակին հնոյ եւ
տօն նորոյս Սրբոյ Եկեղեցւոյ:
Նաւակատիք:
31 † Կիր. ԲԶ. ՊԱՅԾԱՌԱԿԵՐՊՈՒԹԻՒՆ
ՏԵԱՌՆ ՄԵՐՈՅ ՅԻՍՈՒՍԻ ՔՐԻՍՏՈՍԻ
(Վարդավառ):

Միջոց ուտիքն երեք շաբաթ է:



ՕԳՈՍՏՈՍ (31 ՕՐ)

- 1 † ԲԶ. ԲԿ. Բ օր Վարդավառի:
ՅԻՇԱՏԱԿ ՄԵՌԵԼՈՅ:
- 2 ԳԶ. ԳԶ. Գ օր Վարդավառի:
- 3 ԴԶ. ԳԿ. Պահք:
- 4 ԵԶ. ԴԶ. Սրբոյն Եսայեայ մարգարէին:
- 5 Ուր. ԴԿ. Պահք:
- 6 † ՇՐ. ԱԶ. Սրբոցն Թադէոսի առաքելոյն
մերոյ եւ Սանդիստոյ կուսին:
- 7 † Կիր. ԱԿ. Բ կիր. զկնի Վարդավառի:
- 8 ԲԶ. ԲԶ. Սրբոցն Կիպրիանոսի եպիսկոպոսին
եւ քառասուն եւ հինգ վկայիցն, սրբոց
կուսանացն Յուստիանեայ, Եւփիմեայ եւ
Քրիստինեայ:
- 9 ԳԶ. ԲԿ. Սրբոցն Աթանագինեայ եպիսկոպոսին
եւ տասն աշակերտացն եւ հինգ վկայիցն:
- 10 ԴԶ. ԳԶ. Պահք:
- 11 ԵԶ. ԳԿ. Սրբոց նախահարցն՝ Ադամայ,
Աբելի, Սեթայ, Ենովսայ, Ենովքայ, Նոյի,
Մելքիսեդեկի, Աբրահամու, Իսահակայ,
Յակովբայ, Յովսեփայ, Մովսիսի, Ահարօնի,
Եղիազարու, Յեսուայ, Սամուէլի,

- Սամփսոնի, Յեփթայեայ, Բարակայ, Գեղեօնի եւ այլոց սրբոց նախահարցն:
- 12 Ուր. ԴՁ. Պահք:
- 13 Շբ. ԴԿ. Սրբոց որդւոց եւ թոռանց Սրբոյն Գրիգորի Լուսաւորչին մերոյ՝ Արիստակիսի, Վրթանիսի, Յուսկանն, Գրիգորիսի եւ Դանիէլի:
- 14 † Կիր. ԱՁ. Գ կիր. զկնի Վարդավառի:
- 15 Բշ. ԱԿ. Սրբոց Մակարայեցւոցն՝ Եղիազարու քահանային, Շամունեայ եւ Եօթն որդւոց նորին:
- 16 Գշ. ԲՁ. Սրբոց երկոտասան մարգարէիցն՝ Ովսեայ, Ամովսայ, Միքիայ, Յովելայ, Աբդիու, Նաւումայ, Ամբակումայ, Յովնանու, Սոփոնեայ, Անգեայ, Զաքարեայ եւ Մադաքեայ:
- 17 Դշ. ԲԿ. Պահք:
- 18 Եշ. ԳՁ. Սրբոցն Սոփիայ եւ երից դստերացն՝ Պիստոսի, Էլյաիսի եւ Ագապի:
- 19 Ուր. ԳԿ. Պահք:
- 20 Շբ. ԴՁ. Եփեսոսի Ս. Ժողովոյն երկու հարիւր հայրապետացն (431 թ.):
- 21 † Կիր. ԴԿ. Դ կիր. զկնի Վարդավառի:
- Բարեկենդան
Ս. Աստուածածնի պահոց:
- 22 Բշ. ԱՁ. Ա օր Աստուածածնի պահոց:

- 23 ԳՂ. ԱԿ. Բ օր Աստուածածնի պահոց:
 24 ԴՂ. ԲՁ. Գ օր Աստուածածնի պահոց:
 25 ԵՂ. ԲԿ. Դ օր Աստուածածնի պահոց:
 26 Ուր. ԳՁ. Ե օր Աստուածածնի պահոց:
 27 Շբ. ԳԿ. Տօն Շողակաթի Ս. Էջմիածնի ըստ
 տեսլեան Սրբոյն Գրիգորի Լուսաւորչին:
 Նաւակատիք:
 28 † Կիր. ԴՁ. ՎԵՐԱՓՈԽՈՒՄՆ ՍՈՒՐԲ ԱՍ-
 ՏՈՒԱԾԱԾՆԻ:
 Միջոց ուտիքն երէք շաբաթ է:
 29 † ԲՂ. ԴԿ. Բ օր Վերափոխման:
 ՅԻՇԱՏԱԿ ՄԵՌԵԼՈՑ:
 30 ԳՂ. ԱՁ. Գ օր Վերափոխման:
 31 ԴՂ. ԱԿ. Դ օր Վերափոխման:



ՍԵՊՏԵՄԲԵՐ
(30 ՕՐ)

- 1 Եշ. ԲՁ. Ե օր Վերափոխման:
- 2 Ուր. ԲԿ. Զ օր Վերափոխման:
- 3 Շբ. ԳՁ. Է օր Վերափոխման:
- 4 † Կիր. ԳԿ. Բ կիր. զկնի Վերափոխման:
- 5 Բշ. ԴՁ. Թ օր Վերափոխման:
- 6 Գշ. ԴԿ. Սրբոցն Յովակիմայ եւ Աննայի,
ծնողաց Ս. Աստուածածնի եւ Կանանցն Ի-
ղաբերից:
- 7 Դշ. ԱՁ. Պահք:
- 8 Եշ. ԱԿ. Սրբոյն Երեմիայի մարգարէին:
- 9 Ուր. ԲՁ. Պահք:
- 10 Շբ. ԲԿ. Սրբոց առաքելոցն Թովմայի, Յա-
կոբայ եւ Շմաւոնի:
- 11 † Կիր. ԳՁ. Գ կիր. զկնի Վերափոխման:
Տօն գիտի գօտոյ Սրբուիւոյ Աստուածա-
ծնի:
- 12 Բշ. ԳԿ. Սրբոյն Ստեփաննոսի Ուլնեցոյն
եւ սրբոց վկայիցն Գոհարինեայ, Ծամիդե-
սի, Տուքիկոսի եւ Ռատիկոսի:
- 13 Գշ. ԴՁ. Սրբոց մարգարէիցն Եզեկիէլի,
Եզրի եւ Զաքարիայի՝ իորն Յովհաննու
Մկրտչի:
- 14 Դշ. ԴԿ. Պահք:

- 15 ԵՂ. ԱԶ. Սրբոցն Յովհաննու Կարապետին
 և Յոբայ արդարոյն:
- 16 Ուր. ԱԿ. Պահք:
- 17 Շբ. ԲԶ. Նիկիոյ Սուրբ Ժողովոյն երեք հա-
 րիւր և ութուտասն Հայրապետացն (325
 թ.):
- 18 † Կիր. ԲԿ. Դ կիր. զկնի Վերափոխման:
 Բարեկենդան Ս. Խաչի պահոց:
- 19 ԲՂ. ԳԶ. Ա օր Ս. Խաչի պահոց:
- 20 ԳՂ. ԳԿ. Բ օր Ս. Խաչի պահոց:
- 21 † ԴՂ. ԴԶ. Գ օր Ս. Խաչի պահոց: Տօն
 Ծննդեան Սուրբ Աստուածածնին ի յԱննայէ:
 Տօն անկախութեան:
- Կատարի մաղթանք հանրապետական
 յեկեղեցիս Հայաստանեայց:
- 22 ԵՂ. ԴԿ. Դ օր Ս. Խաչի պահոց:
- 23 Ուր. ԱԶ. Ե օր Ս. Խաչի պահոց:
- 24 Շբ. ԱԿ. Տօն Սրբոյ Եկեղեցոյ ի նաւակա-
 տիս Սրբոյ Խաչին:
 Նաւակատիք:
- 25 † Կիր. ԲԶ. ԽԱԶՎԵՐԱՑ:
- 26 † ԲՂ. ԲԿ. Տօն է Ս. Խաչի:
 ՅԻՇԱՏԱԿ ՄԵՌԵԼՈՅ:
- 27 ԳՂ. ԳԶ. Տօն է Ս. Եկեղեցոյ:
- 28 ԴՂ. ԳԿ. Տօն է Ս. Եկեղեցոյ:
- 29 ԵՂ. ԴԶ. Տօն է Ս. Եկեղեցոյ:
- 30 Ուր. ԴԿ. Տօն է Ս. Խաչի:

ՀՈԿՏԵՄԲԵՐ (31 ՕՐ)

- 1 Շք. ԱԶ. Տօն է Ս. Խաչի:
- 2 † Կիր. ԱԿ. Բ կիր. զկնի Ս. Խաչի:

Բարեկենդան Վարազայ Սրբոյ Խաչի:

- 3 Բշ. ԲԶ. Պահք: Սրբոցն Մամասայ, Փիլիկ-տիմոնի եւ Սիմէօնի Սինակեցոյն:
- 4 Գշ. ԲԿ. Պահք: Սրբոց կուսանացն Փեփրո-նեայ, Մարիանեայ եւ Շուշանայ՝ դստերն Մեծին Վարդանայ:
- 5 Դշ. ԳԶ. Պահք:
- 6 Եշ. ԳԿ. Պահք: Սրբոց հայրապետացն Բա-րաղամու, Անթիմոսի եւ Երանոսի:
- 7 Ուր. ԴԶ. Պահք:
- 8 Շք. ԴԿ. Սրբոցն Գեորգայ զօրավարին, Ադոկտոսի եւ Ռոմանոսի երգեցողին:
- 9 † Կիր. ԱԶ. Գ կիր. զկնի Ս. Խաչի: Տօն է Վարազայ Սրբոյ Խաչի:

Միջոց ուտիքն ութ շաբաթ է:

- 10 Բշ. ԱԿ. Սրբոյն Դաւթի Դնեցոյն եւ սրբոց վկայիցն՝ Ղամբէոսի եւ Ղամբէուհոյն:
- 11 Գշ. ԲԶ. Սրբոցն Եւստաթէոսի եւ կնոջ նո-րա Թէոփիստեայ եւ երկուց որդոցն եւ

սրբոց կուսանացն Երմոնեայ եւ Ներտա-
րինեայ:

12 ԴՂ. ԲԿ. Պահք:

13 ԵՂ. ԳՁ. Սրբոց իշխանացն Սահակայ եւ
Համագասպայ:

14 Ուր. ԳԿ. Պահք:

15 Շբ. ԴՁ. Սրբոցն եօթանասնից եւ երկուց
աշակերտացն Քրիստոսի:

16 † Կիր. ԴԿ. Դ կիր. զկնի Ս. Խաչի:

17 ԲՂ. ԱՁ. Սրբոցն Փոկասու հայրապետին եւ
Երանոսի հետեւողին առաքելոցն:

18 ԳՂ. ԱԿ. Սրբոց կուսանացն Թեկղի, Վառ-
վառեայ եւ Պեղիգեայ:

19 ԴՂ. ԲՁ. Պահք:

20 ԵՂ. ԲԿ. Սրբոցն Պանդալեոնի բժշկին, Եր-
մողեայ քահանային եւ Եւպրաքսեայ կու-
սին:

21 Ուր. ԳՁ. Պահք:

22 Շբ. ԳԿ. Սրբոց թարգմանչաց վարդապե-
տացն մերոց՝ Մեսրոպբայ, Եղիշէի, Մով-
սիսի Քերթողին, Դաւթի Անյաղթ փիլիսո-
փային, Գրիգորի Նարեկացոյն եւ Ներսի-
սի Կլայեցոյն:

Տօն ազգային եւ եկեղեցական՝
ի յիշատակ գիտի նշանագրացն հայոց եւ
թարգմանութեանն Սուրբ Գրոց:

23 † Կիր. ԴՁ. Ե կիր. զկնի Ս. Խաչի:

- 24 Բշ. ԴԿ. Գիւտ նշխարաց սրբոյն Գրիգորիսի Աղուանից կաթողիկոսին եւ սրբոց հարցն՝ Թաթլոյ, Վարոսի, Թումասու, Անտօնի, Կրօնիդեայ եւ եօթն խոտաճարակացն, որք յիննակնեայ վանսն կատարեցան:
- 25 Գշ. ԱՁ. Սրբոց առաքելոցն՝ Անանիայի, Մատթէի, Բառնաբայ, Փիլիպպոսի, Յովհաննու, Շիղայի եւ Սիւղիանոսի:
- 26 Դշ. ԱԿ. Պահք:
- 27 Եշ. ԲՁ. Սրբոցն Դիոնէսիոսի Արիսպագացոյն եւ առաքելոցն Տիմոթէոսի եւ Տիտոսի:
- 28 Ուր. ԲԿ. Պահք:
- 29 † Շր. ԳՁ. Սրբոց անետարանչացն՝ Մատթէոսի, Մարկոսի, Դուկասու եւ Յովհաննու:
- 30 † Կիր. ԳԿ. Զ կիր. զկնի Ս. Խաչի:
- 31 Բշ. ԴՁ. Սրբոցն Դունկիանոսի հարիւրապետին, որ հաւատաց ի խաչելութիւնն Քրիստոսի եւ Յովսեփայ Աստուածածորն, Յովսեփայ Արեմաթացոյն եւ բարեկամին Քրիստոսի Դազարու եւ քերցն նորա Մարթայի եւ Մարիամնու:



ՆՈՅՆՄԲԵՐ (30 ՕՐ)

- 1 ԳՂ. ԴԿ. Սրբոցն Թեոդիտոնի քահանային, Զենոնի զինաւորին, Մակարայ, Եղոքսեայ եւ Ռամելայ:
- 2 ԴՂ. ԱԶ. Պահք:
- 3 ԵՂ. ԱԿ. Սրբոց Խարիթեանցն եւ սրբոց վկայիցն Արտեմեայ եւ Քրիստափորի, երկուց կանանցն Կալինիկեայ եւ Ակիլիինեայ:
- 4 Ուր. ԲԶ. Պահք:
- 5 ՇՐ. ԲԿ. Սրբոց երկոտասանից վարդապետացն՝ Ռեթեոսի, Դիոնէսիոսի, Սեղբետրոսի, Աթանասի, Կիրղի Երուսաղէմացոյն, Եփրեմի Խուրին Ասորոյ, Բարսղի Կեսարացոյն, Գրիգորի Նիսացոյն, Գրիգորի Աստուածաբանին, Եպիփանոս Կիպրացոյն, Յովհաննոս Ոսկերերանին եւ Կիրղի Աղէքսանդրացոյն:
- 6 † Կիր. ԳԶ. Է կիր. զկնի Ս. Խաչի: Գիւտ Ս. Խաչի:

Քաներեքերորդ տարեդարձ օծման

Տ. Տ. ԳԱՐԵԳՆԻ Բ

Ծայրագոյն Պատրիարքի

եւ Սրբազնագոյն Կաթողիկոսի

Ամենայն Հայոց:

Զկնի Սրբոյ Պատարագի կատարի
Մաղթանք Հայրապետական
յամենայն Եկեղեցիս Հայաստանեայց:

- 7 Բշ. ԳԿ. Սրբոցն Անաստասայ քահանային, Վարոսի, Թէոդորիտեայ եւ որդւոց նորա եւ որք ընդ նմա կատարեցան:
- 8 Գշ. ԴՁ. Սրբոցն Հիպիրիքեանցն, որք ի Սամուսատ կատարեցան:
- 9 Դշ. ԴԿ. Պահք:
- 10 Եշ. ԱՁ. Սրբոցն Սեւեռիանոսի Սերաստացոյն, Բաբելայ ծերոյն եւ ութսուն եւ չորից աշակերտաց նորին:
- 11 Ուր. ԱԿ. Պահք:
- 12 Շր. ԲՁ. Սրբոյն Յովհաննու Ոսկերերան Հայրապետին:
- 13 † Կիր. ԲԿ. Ը կիր. զկնի Ս. Խաչի:
- 14 Բշ. ԳՁ. Սրբոցն Ստեփաննոսի Հոռվմայ Հայրապետին եւ քահանայիցն, սարկաւագացն եւ ժողովրդոցն:
- 15 Գշ. ԳԿ. Սրբոցն Ակիփսիմեայ եպիսկոպոսին, Յովսէփայ քահանային, Այիրթալայ սարկաւագին եւ Պղատոնի վկային:
- 16 Դշ. ԴՁ. Պահք:
- 17 Եշ. ԴԿ. Սրբոց հայրապետացն՝ Մետրոփանոսի, Աղէքսանդրոսի, Պօղոսի խոստովանողին եւ սրբոց նօտարացն Մարկիանոսի եւ Մարտիրոնի:

- 18 Ուր. ԱԶ. Պահք:
19 † Շբ. ԱԿ. Սրբոց հրեշտակապետացն՝
Գաբրիելի, Միքայելի եւ ամենայն երկնա-
յին զօրացն:
20 † Կիր. ԲԶ. Թ. կիր. զկնի Ս. Խաչի:
21 ԲԶ. ԲԿ. Սրբոցն Մելիտոսի Անտիոքայ հայ-
րապետին, Մինասայ Եգիպտացոյն, միւս
Մելիտոսի եպիսկոպոսին, Բուրայ քահա-
նային եւ Շինու սարկաւագին:
22 ԳԶ. ԳԶ. Սրբոցն Դեմետրեայ վկային եւ
Բասիլիսկոսի քահանային:
23 ԴԶ. ԳԿ. Պահք:
24 ԵԶ. ԴԶ. Սրբոցն Գուրիասայ, Սամունա-
սայ, Արիբայ սարկաւագին, Ռոմանոսի
միայնակեցոյն, Մանկանն Խոստովանո-
ղին եւ Հիւսիքոսի զինաւորին:
25 Ուր. ԴԿ. Պահք:
26 Շբ. ԱԶ. Սրբոց առաքելոցն Անդրէի եւ Փի-
լիպպոսի:
27 † Կիր. ԱԿ. Ժ. կիր. զկնի Ս. Խաչի:
28 ԲԶ. ԲԶ. Սրբոցն Աբրահամու եւ Խորենայ
եւ անարծաթ բժշկացն Կոզմայի եւ Դա-
միանոսի, եւ Աստուածատրոյ վկային:
29 ԳԶ. ԲԿ. Սրբոցն Անդրէի զօրավարին եւ
բանակի նորին, Կալինիկոսի եւ Դոմե-
տեայ վկայիցն:
30 ԴԶ. ԳԶ. Պահք:

ԴԵԿՏԵՄԲԵՐ (31 ՕՐ)

- 1 Եշ. ԳԿ. Սրբոցն Անդրիանոսի եւ կնոջ նորա Անատոլայ, Թեոդորոսի եւ Ելեթիւրոսի վկայիցն:
- 2 Ուր. ԴՁ. Պահք:
- 3 † Շբ. ԴԿ. Տօն ամենայն սրբոց՝ հնոց եւ նորոց, յայտից եւ անյայտից:
- 4 † Կիր. ԱՁ. ԺԱ կիր. զկնի Ս. Խաչի: Ընծայումն Ս. Աստուածածնի երից ամաց ի Տաճարն:

Բարեկենդան Յիսնակի պահոց:

- 5 Բշ. ԱԿ. Ա օր Յիսնակի պահոց:
- 6 Գշ. ԲՁ. Բ օր Յիսնակի պահոց:
- 7 Դշ. ԲԿ. Գ օր Յիսնակի պահոց:
- 8 Եշ. ԳՁ. Դ օր Յիսնակի պահոց:
- 9 Ուր. ԳԿ. Ե օր Յիսնակի պահոց:
- 10 Շբ. ԴՁ. Սրբոցն Գրիգորի Սքանչելագործ հայրապետին, Նիկողայոսի հայրապետին եւ Միտոնայ եպիսկոպոսին:
- 11 † Կիր. ԴԿ. Ա կիր. Յիսնակի:
- 12 Բշ. ԱՁ. Սրբոց կուսանացն Յովիանեայ եւ Վասիլուիոյ:
- 13 Գշ. ԱԿ. Սրբոցն Ղունկիանոսի քահանա-

յին, Տարագրոսի, Պրօպոսի, Անդրոնիկոսի, Ոսեսիմեայ եւ այլոց աշակերտացն սրբոյն Պօղոսի:

14 Դշ. ԲՁ. Պահք:

15 Եշ. ԲԿ. Սրբոցն Կղեմայ հայրապետին եւ Բագարատայ Տոռոմենոյ եպիսկոպոսին:

16 Ուր. ԳՁ. Պահք:

17 † Շբ. ԳԿ. Տօն սրբոց առաքելոցն եւ առաջին լուսաւորչացն մերոց Թադէոսի եւ Բարդուղիմէոսի:

18 † Կիր. ԴՁ. Բ կիր. Յիսնակի:

19 Բշ. ԴԿ. Սրբոցն Գենարիոսի եպիսկոպոսին եւ Մերկերիոսի զինաւորին, Յակովկայ եւ Իրաւափառայ:

20 Գշ. ԱՁ. Սրբոց հարցն եգիպտացոց՝ Պօղոսի, Պօղայ, Մակարայ, Եւագրի, Յովհաննու Գբնեցոյն, Յովհաննու Կարճահասակին, Նեղոսի, Արսէնի, Սիսիանու, Դանիէլի, Սրապիոնի, Մակարիոսի, Պիմէնի եւ այլոց սրբոց հարցն:

21 Դշ. ԱԿ. Պահք:

22 † Եշ. ԲՁ. Յղութիւն Ս. Աստուածածնի ի յԱննայէ:

23 Ուր. ԲԿ. Պահք:

24 Շբ. ԳՁ. Սրբոյն Նիկողայոսի Զմիւռնացոյ սրանչելագործ հայրապետին:

25 † Կիր. ԳԿ. Գ կիր. Յիսնակի:

Բարեկենդան Ս. Յակովբայ պահոց:

- 26 Բշ. ԴՁ. Պահք: Սրբոցն Մինասայ, Երմո-
գինեայ, Գրաբոսի եւ կամատր աղքա-
տացն՝ Յովհաննու եւ Ալէքսիանոսի:
- 27 Գշ. ԴԿ. Պահք: Սրբոցն Կոտնէլիոսի հա-
րիւրապետին, Շմաւոնի՝ ազգականին
Քրիստոսի, որ խաչեցաւ յԵրուսաղէմ, Պո-
ղիկարպոսի՝ հայրապետին Զմիտնիոյ եւ
վկայիցն, որք յԱրեւելս կատարեցան:
- 28 Դշ. ԱՁ. Պահք:
- 29 Եշ. ԱԿ. Պահք: Սրբոցն Եւստրատիոսի,
Օգսենտիոսի, Եւգինէոսի, Ովրեստէսի եւ
Մարդարիոսի:
- 30 Ուր. ԲՁ. Պահք:
- 31 Շբ. ԲԿ. Սրբոցն Յակովբայ Մծբնայ հայ-
րապետին, Մարուգէի ճգնաւորին եւ Մելի-
տոսի եպիսկոպոսին:
-

